

# ሆሊዮን

ሐረር

ሎሚንቲዮ

ሙጋሪ ልህዳሪ ልህዳሪ  
ሎሚንቲዮ ልህዳሪ ልህዳሪ

marzig

SPORTS MAGAZINE

45-ሶሪ ሆሊዮን ልህዳሪ 437 - Vol. XXXXV N° 437 ልህዳሪ ልህዳሪ - ልህዳሪ ልህዳሪ





## «Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

«Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախի հիմնադրամ»-ը ստեղծուած է Հոկտեմբեր 2023-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Պատգամաւորական 13-րդ Ընդհանուր Ժողովին որոշումով, Արցախէն բռնի տեղահանուած հայրենակիցներու կենցաղային, աշխատանքային, կրթական, դաստիարակչական եւ հասարակական կարիքները հոգալու նպատակով:

Հիմնադրամը կը նպաստէ նաեւ Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախի Մեկուսի շրջանի աշխատանքներու շարունակականութեան ապահովման եւ անդամներու առաջնահերթ խնդիրներու լուծման:

«Հ.Մ.Ը.Մ.Ի Արցախի Հիմնադրամ»-ի գործունէութիւնը յառաջ կը տանի Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան կողմէ նշանակուած հիմնադրամի յանձնախումբը:

Հիմնադրամին նիւթական աղբիւրները կը գոյանան նուիրատուութիւններով, որոնք կը կատարուին այս նպատակին համար ստեղծուած դրամատնային առցանց կամ առձեռն փոխանցումներով:

Հիմնադրամին առաջին տարուան աշխատանքներուն կարելի է ծանօթանալ հետեւեալ կայով.- [https:// www.homenetmen.org/hyw/artsakh-fund](https://www.homenetmen.org/hyw/artsakh-fund)

Հիմնադրամին նուիրատուութիւններ կարելի է կատարել դրամատնային հետեւեալ հասցէներով.-



**Մ. ՆԱՅԱՆԳՆԵՐ**  
Bank of America- Homenetmen Inc.


Account number- 3251 8056 0611

**ՀԱՅԱՍՏԱՆ**  
Beneficiary account- 19300665500801

Beneficiary name- National Scout Movement of Armenia  
Beneficiary Bank- Converse Bank CJSC, Yerevan, Armenia  
Swift (Bic): COVBAM22  
Correspondent Bank of Georgia Tbilisi, Georgia

Swift (Bic): BAGAGE22  
Intermediary Bank Citibank N.A.New York, USA  
Swift (Bic) : CITIUS33

**ԼԻԲԱՆԱՆ**  
Credit Libanais S.A.L.  
Bourj Hammoud Branch  
Beirut, Lebanon  
Swift: CLIBLBXX  
Favor account No. 0012002778010  
Central Committee of Homenetmen  
IBAN- LB 64 0053 0012 0011 9000 0095 5006



Հայ Ժողովուրդի գլխուն պայծած փոթորիկները Հ.Մ.Ը.Մ.Ի ընթացքն ալ խանգարեցին պակ մը, բայց շկարողացան ջնջել նետուած բարերար սերմը:

Հ.Մ.Ը.Մ.ը կանգուն է, եւ վատահոսեամբ կը դիտէ ապագան: Ան կը հաւատայ իր հիգերուն ուժին, ու իր խելալին յաւերժութեան: Ան կը հաւատայ, թէ պիտի գայ իր երազած սերունդը:

ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲՅԱՆ

### ԳՈՅԺ

Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութիւնը խոր կըսկիծով կը գուժէ Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ, միութեան «Արժանեաց» շքանշանակիր, վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ.ական՝

**ԵՂԲ. ԱՐԹՈՒՐՕ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ**  
մահը, որ պատահեցաւ 20 Յունիս 2025-ին, Պուէնոս Այրէսի մէջ, Արժանքին:

# ՄԱՐԶԻԿ

ՀԱՍՏԱՍ

45-րդ Տարի, Թիւ 437, 72 Էջ

Հրապարակութեան յանձնում՝ ՅՈՒՆԻՍ 2025-ին:

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Քարոյական իրաւունք 2

## ԱՆԳՐԱԳԱՐՁ

4

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

«Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութիւնը մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան մէջ, 1918-1927» 11

## ՊԱՏԳԱՄ

Քոյր Թալին Օրտողլեանի պատգամը 12

## ԱԿՆԱՐԿ

Հ.Մ.Ը.Մ.ը կենսունակ շարժումի մէջ է՝ պահպանելով աւանդութիւնը եւ քաջալերելով բարեփոխումն ու զարգացումը 14

## ԳԷՄՔԵՐ

Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի ֆուքպոլի երբեմնի աստղերէն մէկն ալ մարեցաւ 17

## ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Վահան Չերազի



գործունէութիւնը գրասրտութեան քաղաք Ալեքսանդրապոլում 18

## ԽՕՍՔԵՐ

24

## ՄԱՍՆԱՃԻՂԷ ՄԱՍՆԱՃԻՂ

26

## ՄԵՐ ԿՈՐՈՒՍՆԵՐԸ

72




Marzig sports magazine is published by Homenetmen Central Committee  
Sevan Building, Rue 77, Sector 4,  
Bourj Hammoud, Beirut, Lebanon.  
Tel: 961 1 248043, 961 1 260117  
E-mail: marzig@Homenetmen.org  
Homenetmen.org

Խմբագիր: Վիզէն Աւագեան (vicken.avakian@homenetmen.org)

Խմբագրական կազմ: Սեւան Նազարեան, Միւզի Օհանեան, Ծանթ ժամկոչեան, Բաֆֆի Միլսահեան, Հուրինա Պէրպէրեան, Վարդուկ Ֆրոնզլեան եւ Միլզան Սարգսեան:

Վարչական կազմ: Աթո Սոսիկեան, Միլվա Սաղըրեան, Հրայր Սեթոյեան, Կարօ Ապաձեան, Տիրան Ծահինեան, Հէրի Զաքարեան, Յոլինէ Քէշիշեան:

Էջադրում եւ ընդհանուր ձեւաւորում: Գօգօ Հաւանձեան, Կողքի պատրաստութիւն: Flow / Hrant Unicess, Տպագրութեան պատրաստութիւն: Photogravure Paklayan, Տպագրութիւն: Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան, Պէյրութ, Լիբանան:

Քաժանորդագրութիւն: «Մարզիկ» կը հասնի աշխարհի 25 երկիրներու քաժանորդներու: Տարեկան քաժանորդագրութեան սակ ձեղումս է՝ Լիբանան 400,000 լ.ո. Միջին Արեւելեան եւ Եւրոպական երկիրներ 65 \$, Մ. Նահանգներ եւ Աւստրալիա 75 \$: Լիբանանի մէջ թերթին հատաւաճառի սակն է 100,000 լ.ո.: Ցրում: «Մարզիկ»ի ցրումը Լիբանանի մէջ կը կատարուի յատուկ ցրուիչով: Թերթը կարելի է ստանալ նաեւ «Համազգային»ի գրախանութէն: Լիբանանէն դուրս թերթը կը ստացուի «Liban post»ի միջոցով:

«Մարզիկ» կը հրատարակուի Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան կողմէ - Հասցէ: «Սեւան» շէնք, քիւ 77 փողոց, քիւ 4 հատում, Պուրճ Համուտ, Պէյրութ, Լիբանան 9611248043, 9611260117 marzig@Homenetmen.org Homenetmen - Հ.Մ.Ը.Մ. www.Homenetmen.org

# ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ

**Ի**րաւունքը ունի երկու երես. իրաւական եւ բարոյական:

Այն, որ օրէնքի գիրքերու եւ կանոնագիրքներու մէջ յատուկ յօդուածներով բանաձեւուած կանոն է եւ մարդոց բան մը ընելու կամ ըլլալու արտօնութիւն կու տայ, իրաւական իրաւունք է: Մինչդեռ այն, որ բարոյական արժէքներու եւ սկզբունքներու վրայ հիմնուած անգիր օրէնք է, բարոյական իրաւունք է:

Անգիր օրէնքները ժամանակի ընթացքին կրնան գրաւոր դառնալ եւ կանոնագիր մուտք գործել, բայց կրնան նաեւ դուրս մնալ եւ բարոյական ուժով, իբրեւ ոգի, կրնան նոյնքան մեծ ազդեցութիւն ունենալ՝ որքան կանոնագիրի սովորական տառն ու յօդուածը:

Ի վերջոյ, ոգին հիմն է որեւէ աշխատանքի յաջողութեան: Կանոնը պարզապէս ուղղութիւն կու տայ մարդոց, որպէսզի շեղումներէ եւ թերացումներէ հեռու մնան անոնք: Կանոնը կը միջամտէ, երբ ոգին ապարդիւն ըլլայ:

Ոգի եւ կանոն, բարոյական եւ իրաւական իրաւունքներ սերտօրէն կապուած են իրարու: Սակայն երբեմն կրնան չհամընկնիլ իրարու եւ կրնան մինչեւ իսկ... հակասել զիրար: Կրնայ պատահիլ նաեւ, որ օրէնքով արտօնուածը բարոյապէս ընդունելի չըլլայ: Հետեւաբար, երբ փորձ կատարուի հաւաքականութիւն մը միայն չոր ու ցամաք կանոններով առաջնորդելու, կրնան վտանգը իլ բարոյական արժէքներ եւ նուիրական սկզբունքներ:

Ամէն քայլի մարդոց դէմ օրէնքի սուրը ճօճելը առողջ մթնոլորտ չի ստեղծեր բնաւ: Հարցերը անպայման պատիժով, պարտադրանքով եւ կանոնագրային սաստեղծով չեն լուծուիր, որքան՝ ընկերականութեամբ եւ հասկացողութեամբ, հանդուրժողութեամբ եւ լայնախոհութեամբ, յորդորով եւ խրատով:

Յորդորն ու խրատը կանոններ չեն: Կանոններու տրամադրութիւններէն բխող ոգիի արտայայտութիւններ են, որոնք հարցերու լուծման մէջ կրնան բարերար դեր ունենալ:

Այս ընդհանուր պատկերին մէջ, կը պարզուին երե-



ւոյթներ, որոնք աւելիով կը շեշտեն բարոյական իրաւունքին ուժն ու կարելորութիւնը:

Այսպէս, ամէն մարդ իրաւական իրաւունքը ունի ազատ խօսքի եւ արտայայտութեան, բայց արդեօք ամէն մարդ նոյնիսկ բարոյական իրաւունքը եւս ունի՞: Չեռնածալ տունը նստող, չգործող ու չժառայող մէկը բարոյական իրաւունքը ունի՞՞ հանրային կեանքի մարդոց մեծ-մեծ դասեր տալու, կատարուած աշխատանք մը քննադատելու, առաւել եւս՝ չհաւնելու:

Բարոյական ո՞ր իրաւունքով նիւթի մը մասնագիտական պատրաստութիւնը չունեցող անձ մը կրնայ շռայլ կարծիքներ տալ նոյն նիւթի մասնագէտներուն, փորձելով պարտադրել իր տեսակէտն ու... տգիտութիւնը:

Գարձեալ իրաւական իրաւունքով, պատասխանատուութիւններ կրնան ստանձնել,- պէ՛տք է ստանձնեն,- բոլորը: Սակայն, բարոյական ո՞ր իրաւունքով դիրքերու եւ պաշտօններու կը դիմեն անոնք, որոնք չեն ամբողջացներ տուեալ պատասխանատուութեան մը տարրական պահանջները. չունին ժամանակ, չունին փորձառութիւն ու տեսլական, զուրկ են հմտութիւններէ: Չունին նոյնիսկ մակերեսային գաղափար մը իրենց ստանձնելիք պատասխանատուութեան մասին: Նմանները կը մոռնան, որ պատասխանատուութեան պատուանդանը կը բարձրանան աստիճան առ աստիճան: Հետեւաբար, անոնք բարոյական իրաւունքը չունին ուրիշներու հաշտոյն անկարգելով մէկ օրէն միւսը վերերը հասնելու եւ ապա միայն իրենց ստանձնելիք պատասխանատուութեան ծանօթանալու: Ի վերջոյ, մարդն է, որ աթոռին արժէքը կը բարձրացնէ եւ ոչ՝ հակառակը:

Կայ նաեւ բարոյական իրաւունքը գնահատուելու եւ արժեւորուելու: Ո՞վ կրնայ շքանշանի եւ մեծարանքի արժանանալ: Իրաւական իրաւունքը ունին, բոլորը, անկասկած: Սակայն, կարճ ժամանակ մը գործած ու ապա ինքզինք մեկուսացուցած եւ հրապարակէն հեռացած մէկը բարոյական ո՞ր իրաւունքով կրնայ բարձրագոյն շքանշաններ պահանջել, մեկնակէտ ունենալով միութեական կեանքի տարիներու թիւը միայն: Արդար ըլլանք. քանա՞կն է կարելորը թէ որակը: Տարիներու թի՞ւը, թէ



ծառայությունը: Վաստակաշատ դառնալու համար տարիքը երբեք արժեչափ չի կրնար ըլլալ, որքան՝ մէկու մը յարատեւ աշխատանքը եւ անսակարկ նուիրումը, որմով ան կրնայ արժանանալ նախ... պարզեւատրման բարոյական իրաւունքին ու ապա՝ պարզեւատրման:

Նման երեւոյթներ շատ կան մեր իրականութեան մէջ, որովհետեւ քիչ մը ամէն տեղ մարդիկ կը յաւակնին տէր ըլլալ իրաւունքներու, որոնք առաջին ակնարկով կրնան բնական ըլլալ կանոնագրային հիմունքներով, սակայն կրնան կանխահաս կամ անբնական ըլլալ՝ բարոյական ուժով: Արժանատրները ո՞վ եւ ի՞նչպէս պիտի ճշդէ այս պարագային, եթէ ոչ՝ այն հաւաքականութիւնը, այն մար-

միններն ու անձերը, որոնք բարոյական սկզբունքներու եւ միութեանական արժեքներու գիտակցութիւնը ունին եւ անոնց պահպանման անհրաժեշտ նախանձախնդրութիւնը կը ցուցաբերեն:

Նման հաւաքականութիւններ, մարմիններ եւ անձեր վստահ, որ կան: Իսկ եթէ չկան, պէտք է ունենալ ամէն գնով, որպէսզի չըլլայ այնպէս, որ օրին մէկը իրաւական իրաւունքը գերակշռէ բարոյական իրաւունքին եւ արժեքային-սկզբունքային մեր համակարգը իր տեղը զիջի կաղապարեալ օրէնք-կանոններու, որոնց թիւ օգտագործումը յաճախ կրնայ ըլլալ ի հաշիւ իսկական արժեքին ու արժանիքին, չափին ու չափանիշին:

**Հ.Մ.Ը.Մ. 41 ՇՐՋԱՆԻ ՄԷՋ, 101 ՄԱՄՆԱՃԻՒՂԵՐ ԵՒ 11 ՄԻԱՌՈՐՆԵՐ**

**Հայաստան:** «Գ. Յակոբեան» (Երեւան-Կեղորոն), «Շ. Քրիսեան» (Երեւան-Մալաթիա), «Տ. Խոյեան» (Երեւան- Չէլթուն), «Վ. Չերազ» (Կիւմրի), Արովեան, «Ա. Մարտիրոսեան» (Հրազդան), «Վարդան Տ.» (Երեւան-Էրեբունի), «Վ. Բախշեան» (Արմաւիր), «Վ. Ռոստոմեան» (Էջմիածին), «Յ. Առուստամեան» (Չարենցաւան), Մարտունի (Զօրաքար), «Վ. Չերազ» (Երեւան-Կոմիտաս), «Ա. Չոհրապեան» (Վետի), Մարտունի (Ծովինար), «Յ. Հինդլեան» (Երեւան-Մասիս): **Արցախ:** Ստեփանակերտ: **Վրաստան:** Ախալքալաք, Ախալցխա, Թիֆլիս: **Ռուսիա:** Մոսկուա: **Լիբանան:** Պէյրութ, Չահլէ, Թրիփոլի, Պ. Համուտ, Այնճար, Ճիւնի, Անթիլիաս, Ժըտէյտէ, Պաուշրիէ, Ռատուա: **Սուրիա:** Հալէպ, Դամասկոս, Լաթաքիա, Գամիշլի, Քեսաս, Տէրիք (միաւոր): **Յորդանան:** Ամման: **Պաղեստին:** Երուսաղէմ, Հայֆա, Եաֆա: **Եգիպտոս:** Գահիրէ, Աղեքսանդրիա: **Իրաք:** Պաղատա: **Քուէթ:** Քուէթ: **Կիւրդս:** Նիկոսիա: **Յունաստան:** Աթէնք, Գոթինիա, Սելանիկ: **Անգլիա:** Լոնտոն: **Աւստրիա:** Վիեննա: **Ֆրանսա:** Փարիզ, Վալանս, Մարսէյ: **Հոլանտա:** Ալմելօ, Ալքմար (միաւոր), Առնհեմ: **Գերմանիա:** Մյունիխ: **Շուէտ:** Վեսթերոս, Սոտերթելիա, Սթոքհոլմ, Օրէպրու: **Պուլկարիա:** Սոֆիա, Ռուսէ (միաւոր), Փրովտիվ, Վառնա, Շումէն (միաւոր): **Գանատա:** Մոնթրէալ, Համիլթըն (միաւոր), Թորոնթօ, Քէմպրիճ, Մէնք Գաքրինգ, Լաւալ, Վանքուվըր (միաւոր), Օթաւա (միաւոր), **Արեւմտեան Մ. Նահանգներ:** Լոս Անճելըս, Սան Ֆրանսիսքօ, «Սաստին» (Ֆրեզնօ), Մոնթրէալլօ, «Ազատամարտ» (Փասատինա), «Արարատ» (Կլենտէյլ), Օրէնճ Քաունթի, «Մասիս» (Սան Ֆեռնանտօ), «Մեւան» (Սան Տիէկօ), «Արազ» (Ինդլընտ Էմփայր), «Անի» (Սանթա Գլարա), «Շանթ» (Քրեյտնթա Հոլիտ), «Սիփան» (Պըրպէնք), «Արցախ» (Լաս Վեկաս), Ֆինիքս, «Կարս» (Ուոլմաթ Քրիք) «Չաւախք» (Նորթ Հոլիվուտ), «Լոռի» (Սաքրամենթօ-միաւոր), «Կիլիկիա» (Սանթա Գլարիթա-միաւոր), **Արեւելեան Մ. Նահանգներ:** Ուաշինկթըն, Պոսթըն, Նիւ Եորք, Նիւ Ճըրզի, Շիքսկօ, Ֆիլատելֆիա, Տիքսոն, Փրովիտընս, Ֆլորիտա, Ալպընի, Շարլոթ (միաւոր), Մերիմաք Հոլիտ (միաւոր): **Հարաւային Ամերիկա:** Պուերտո Ալթա, Գորտոպա, Մոնթեվիտէօ: **Աւստրալիա:** «Անդրանիկ» (Սիտնի), «Արաքս» (Մելբուռն), «Նաւասարդ» (Սիտնի), «Կամք» (Սիտնի), «Արարատ» (Սիտնի):



### Հ. Խ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ

**Ո**ւրբաթ, 11 Ապրիլ 2025-ի երեկոյան ժամը 5.30-ին, Համահայկական խաղերու Համաշխարհային Կոմիտէին ներկայացնող պատուիրակութիւն մը այցելեց Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան կեդրոն, Պէյրուտի: Պատուիրակութիւնը գլխաւորեց Կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան: Պատուիրակութեան մաս կազմեցին Կոմիտէի փոխ նախագահներ Ստեփան Տէր Պետրոսեան, Վրէժ Շառոյեան, խաղերու Գործադիր Կոմիտէի անդամներ Շահան Սէմէրճեան, Միսաք Նաճարեան եւ Կոմիտէի լրատուական ծառայութեան ղեկավար Լիլիթ Կասեան: Հիւրերը ընդունեցին Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ղեկավար անդամներ՝ ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան, ատենադպիր եղբ. Վրդէն Աւագեան եւ գանձապահ քոյր Թալին Օրտոլյեան:

Աւելի քան մէկուկէս ժամ տեսած այցելութեան ընթացքին, սիրալիր միջնորդութիւնով, Համահայկական խաղերու Համաշխարհային Կոմիտէի պատուիրակութիւնը Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան հետ քննեց հայ մարզական կեանքի ներկայ իրավիճակը ընդհանրապէս եւ Համահայկական խաղերու զարգացումը յատկապէս: Կատարուեցաւ միտքերու փոխանակում եւ առաջարկներու ներկայացում:

Այցելութիւնը առիթ մը եղաւ անգամ մը եւս շեշտելու Համահայկական խաղերու կարեւորութիւնը, իբրեւ համայն հայութեան երիտասարդութիւնը համախմբող նախաձեռնութիւն:

Համահայկական խաղերը սկսած են 1999-ին եւ Հ.Մ.Ը.Մ., իբրեւ խաղերու հիմնադիր միութիւններէն մէկը, առաջին օրէն մասնակից է այս նախաձեռնութեան եւ իր ներկայացուցիչները ունի Համահայկական խաղերու Համաշխարհային Կոմիտէին եւ Գործադիր Կոմիտէին կազմերուն մէջ: Անցնող 26 տարիներուն, քաղաքներու պատուիրակութիւններու ճամբով Հ.Մ.Ը.Մ. իր մնայուն մասնակցութիւնը բերած է համահայկական ամառնային 8 եւ ձմեռնային 2 խաղերուն:



**Յ**առաջիկայ տարի, Յուլիս 2026-ին, Հ.Մ.Ը.Մ. կը կատարէ իր առաջին նաւապտոյտը՝ Եւրոպայի սրտին, Տանուբ գետին վրայ: Նաւապտոյտը 13 Յուլիս 2026-ին կը սկսի ՎիլնոՒֆէնէն, Գերմանիա, եւ կ'աւարտի 20 Յուլիս 2026-ին, Պուտափեշտ, Հունգարիա:

Եօթը օրուան ընթացքին նաւապտոյտի մասնակիցները կ'այցելեն Գերմանիոյ, Աւստրիոյ, Սլովաքիոյ եւ Հունգարիոյ եօթը քաղաքներ, ուր կը ծանօթանան պատմական-տեսարժան վայրերու եւ հայութեան հետ առնչութիւն ունեցող յուշարձան-կոթողներու:

Նաւապտոյտի կազմակերպման համար յառաջացած է յատուկ յանձնարարութիւն եւ ստեղծուած է կայքէջ՝ [cruise.homenetmen.org](http://cruise.homenetmen.org), ուր կարելի է



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՆԱԽԱՊՈՏՈՅՏԸ



գտնել նաև պտոյտի մասին ամէն մանրամասնութիւն (արձանագրութիւն, վճարման ձեւ, յայտագիրներ, այլեւայլ յարմարութիւններ...):

Նաև պտոյտը կը յատկանշուի անով, որ նաև ունի 80 սենեակները ամբողջութեամբ յատկացուած են Հ.Մ.Ը.Մ.ականներու, իրենց ընտանիքներուն եւ բարեկամներուն:

Եօթը օրուան ընթացքին նաև պտոյտը պիտի ունենայ հայերէն եւ օտար զեղարուեստական ճոխ յայտագիր, որուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն հանրածանօթ կատակերգակ-դաշնակահար Գեւ Ծղզեան, երգիչ Յակոբ Մկրտիչեան եւ DJ Rams (Արամ Գայսէրեան):

Իւրաքանչիւր սենեակ նախատեսուած է երկու հոգիի համար: Տրամադրելի են իրենց մեծութեամբ եւ դիրքով 8 տե-



սակ սենեակներ: Իւրաքանչիւր անձի մասնակցութեան սակը 2999 ամ. տոլարէն սկսեալ է (based on double occupancy):

Նաև պտոյտը ընկերային նախաձեռնութիւն մը ըլլալու կողքին նախատեսուած է, որ եկամտտի աղբիւր մը ըլլայ Հ.Մ.Ը.Մ.ի գանազան ծրագիրներու ծախսերու հոգացման համար:

Նաև պտոյտի արձանագրութեան եւ յաւելեալ մանրամասնութիւններու համար կարելի է դիմել համապատասխան կայքէջին եւ կամ կապուել հետեւեալներուն:-

Մ. Նահանգներ, Աւստրալիա- Մհեր Դաւիթեան +1 (323) 559 2222

Գանատա, Հարաւային Ամերիկա- Լիոնի Սարմազեան +1 (519) 241 1477

Մ. Նահանգներ, Աւստրալիա- Թային Ղարիպեան (օրական ժամը 5-9 կ.ե. PST) +1 (818) 640 1240

Միջին Արեւելք- Անի Մուրաջանեան +971 (50) 205 8761

Եւրոպա- Անի Գէորգեան +46 (70) 792 6723

Եւրոպա- Լոուի Զիւեան +43 (677) 616 34160

**ԱՅՍ ԱՄԱՌ Հ.Մ.Ը.Մ.Ի ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՑԱՄԱՔԱՄԱՍԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԵՋ**

**Հ.**Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան հովանաւորութեամբ եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի շրջանին հիւրընկալութեամբ, այս ամառ, 15-19 Յուլիս 2025-ին, Պասքինթայի մէջ, Լիբանան, տեղի պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.Ի Միջին Արեւելքի ցամաքամասային առաջին բանակումը՝ մասնակցութեամբ շուրջ 1000 սկառտներու: Բանակումին պիտի մասնակցին Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի, Սուրիոյ, Պաղատաի, Ամմանի, Գահիրէի եւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան սկառտները:



Ամերիկեան եւ աւստրալական ցամաքամասերու բանակումը, դարձեալ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան հովանաւորութեամբ եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Արեւմտեան Մ. Նահանգներու շրջանին հիւրընկալութեամբ, պիտի կատարուի 15-20 Յուլիս 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Թեքուլա բանակավայրին մէջ, Մ. Նահանգներ, մասնակցութեամբ միութեան Արեւմտեան եւ Արեւելեան Մ. Նահանգներու, Գանատայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիոյ 700 սկառտներու:

Յայտնենք, որ ցամաքամասային բանակումները նորութիւն են Հ.Մ.Ը.Մ.Ի համար: Անցեալ ամառ, 13-20 Յուլիս 2025-ին, Շուէտի Վեսսարօ կղզիին մէջ տեղի ունեցաւ Եւրոպայի ցամաքամասի սկառտական բանակումը, որուն իրենց մասնակցութիւնը բերին միութեան Վիեննայի, Լոնտոնի, Մարսէյի, Վալանսի, Երուսաղէմի, Յունաստանի, Առնհեմի, Սթոքհոլմի, Վեսթերոսի, Սոտերթելիոյ, Հայաստանի եւ Արցախի 185 սկառտները:



**ԽՄԲԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ**

**Կ**իրակի, 27 Ապրիլ 2025-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Շրջանային եւ Մեկուսի շրջաններու խմբապետական առցանց երկրորդ հանդիպումը, մասնակցութեամբ 26 շրջաններէ 31 խմբապետ-խմբապետուհիներու, ինչպէս նաեւ Կեդրոնական Վարչութեան սկառտական կորիզի երեք անդամներու:

Հանդիպումին ընթացքին Կեդրոնական Վարչութեան անդամները զեկուցեցին այս ամառ տեղի ունենալիք Ամերիկաներու եւ Միջին Արեւելքի ցամաքամասային երկու բանակումներուն մասին, որոնց գծով մանրամասնութիւններ փոխանցեցին բանակումներուն ընդհանուր խմբապետուհիները:

Զեկուցումներ փոխանցեցին խմբապետական Թ. Համագումարէն բխած աշխատանքային խմբակներու ներկայացուցիչները (երէցական նիւթեր, մոկլիի գիրք, «Վկայեալ» կարգի գիտելիքներ, սկառտական մասնագիտական պէճեր, համացանցային անվտանգութիւն): Անոնք ժողովականները տեղեակ պահեցին իրենց յանձնախումբերուն ցարդ կատարած աշխատանքներուն մասին: Եղան լուսաբանական հարցումներ նշեալ աշխատանքներուն մասին:

Հանդիպումին զեկուցուեցաւ շուտով ընթացք առնող սկառտական «Արարատեան» կարգին մասին. արծարծուեցաւ նաեւ շրջաններու մէջ աստիճաններու եւ պաշտօններու միօրինակութեան անհրաժեշտութիւնը:

Աւարտին, խմբապետները ներկայացուցին շինիչ առաջարկներ:

**Կ**իրակի, 18 Մայիս 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի 16 շրջաններէ 88 բարձրաստիճան խմբապետներ «Արարատեան» կարգի առցանց Ա. հանդիպումը ունեցան՝ ներկայութեամբ Կեդրոնական Վարչութեան սկառտական կորիզի քոյր-եղբայրներուն եւ դասընթացքին կազմակերպման համար յառաջացած յանձնախումբի անդամներուն:

«Արարատեան» կարգը սկառտական բարձրագոյն կարգն է. ան ունի երկու հանգրուան՝ տեսական եւ գործնական: 88 թեկնածու խմբապետներուն բացատրուեցան դասըն-



**«ԱՐԱՐԱՏԵԱՆ» ԿԱՐԳԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԵՆԹԱՑՔԻ ՄԵԿՆԱՐԿ**

## Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Հ.Մ.Ա.Կ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ քոյր Սանտրա Վարդանեան այցելեց Իրան եւ ներկայ գտնուեցաւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան՝ Հ.Մ.Ա.Կ.Ի 80-ամեակի յոբելեանական հանդիսութեան, որուն ընթացքին ան արտասանեց ողջոյնի խօսք:



Հանդիսութեան առընթեր, քոյր Վարդանեան ներկայ գտնուեցաւ Հ.Մ.Ա.Կ.Ի Կեդրոնական Վարչութեան նիստին:

Նիստին ընթացքին երկուստեք խօսուեցաւ երկկողմանի յարաբերութիւններու մասին ընդհանրապէս եւ սկստական աշխատանքներու մասին մասնաւորապէս: Քննարկուեցաւ նաեւ Հ.Մ.Ա.Կ.Ի մասնակցութիւնը այս ամրան տեղի ունենալիք համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերուն, Հայաստան:

Միտքերու փոխանակում կատարուեցաւ յիշեալ մարզերու գործակցութեան կարելիութիւններուն շուրջ:

Այս առիթով Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչը Հ.Մ.Ա.Կ.Ի նախագահ Սոֆի Զաղարբէգեանին փոխանցեց յուշանուէր մը: Իր կարգին, Հ.Մ.Ա.Կ.Ի Կեդրոնական Վարչութիւնը քոյր Վարդանեանին յանձնեց միութեան 80-ամեակի յուշանուէրը:



## Հ.Մ.Ը.Մ.Ի ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՈՐՈՒԹԻՒՆԸ՝ ԵՐԿԼԵԶՈՒ Ե-ԼՐԱՏՈՒՆ

Հ.Մ.Ը.Մ.Ի հանրային կապերու գրասենեակին նախաձեռնութեամբ, 15 Ապրիլի 2025-ին, համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերէն 100 օր առաջ, 22 հազար հասցէատիրոջ ուղղուեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի ե-լրատուին առաջին թիւը, որ ընդգրկեց ընդհանուր տեղեկութիւններ՝ Հայաստանի մէջ տեղի ունենալիք համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերուն մասին:

Եւ Ապրիլէն սկսեալ ամսական դրութեամբ կը յղուի Հ.Մ.Ը.Մ.Ի բարեկամական լայն շրջանակին, բարերարներու, մամուլ ներկայացուցիչներու, ազգային հաստատութիւններու եւ միութեանական քոյր-եղբայրներու: Ե-լրատուին Մայիս եւ Յունիս ամիսներու թիւերը յատկացուեցան Հ.Մ.Ը.Մ.Ն նաւապտոյտին եւ Հ.Մ.Ը.Մ.ական Ֆոնտերուն:

Ե-լրատուն ստանալու համար կարելի է այցելել <https://homenetmen.org> կայքէջը, արձանագրել ե-նամակի ձեր հասցէն եւ սեղմել subscribe կոճակը:

Բարի երթ Հ.Մ.Ը.Մ.Ի ե-լրատուին, որ կու գայ միանալու միութեան տեղեկատուական օրէ օր մեծցող ընտանիքին՝ պաշտօնաթերթին, կայքէջին, ընկերային ցանցերուն եւ առցանց հարթակներուն:

ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ 12-ՐԴ ՄԱՐԶԱՆԱԽՈՒՐ  
12TH PAN-HOMENETMEN GAMES

Հ.Մ.Ը.Մ.Ի անցաւ 12-րդ անգամը՝ 15 Գոյնի 15-րդ օրը: 100 օր առաջ՝ 24 Գոյնի 15-րդ օրը կ'սկսուի 12-րդ անգամը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը:

Յայտնենք, որ ե-լրատուն երկլեզու է (հայերէն-անգլերէն)

Թացքին հետեւելու կանոններն ու պայմանները: Խմբապետները երկազարթեայ դրութեամբ պիտի ունենան առցանց հանդիպումներ՝ ամբողջացնելու համար տեսական բաժինը: Ապա, վեց ամսուան ընթացքին, անոնք իրենց շրջաններուն մէջ պիտի մշակեն ու գործադրութեան դնեն Հ.Մ.Ը.Մ.Ի սկստական եւ միութեանական աշխատանքներուն նպաստող ծրագիր մը, որուն յաջողութեան լոյսին տակ, 2026-ի ամրան տեղի ունենալիք համա-Հ.Մ.Ը.Մ.ական 13-րդ բանակումի աւարտին պիտի ստանան «Արարատեան» կարգ:

ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ 12-ՐԴ ՄԱՐԶԱՆԱԽՈՒՐ ԿՍՄ ԱՆՈՒ ՎԵՆԱՍՏԻՆ ԱՆՉ

Այս ամառ՝ 24 Գոյնի 15-րդ օրը 2025-ին, երեսուն մեջ անի պիտի ունենան համա-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ 12-րդ մարզախաղերը, որոնք կ'սկսուին 15 Գոյնի 15-րդ օրը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը: 12-րդ անգամը կ'անցնի 15 Գոյնի 15-րդ օրը:

Read More

THE CHAMPIONS OF PAN HOMENETMEN GAMES

1961- Western United States  
1990- Syria  
1997- Western United States  
2005- Western United States  
2009- Western United States  
2013- Western United States  
2017- Western United States  
2022- Eastern United States

Read More

THE MVPs OF PAN HOMENETMEN GAMES

Since the 9th Pan-Homenetmen Games, it has become a tradition to select the best male and female athletes of each sport at the end of the games. Below is the list of the best athletes from the 9th (2013), 10th (2017), and 11th (2022) Pan-Homenetmen Games.

Read More

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՔԱՐՈԶՉՉԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԻՒՆ՝


# ՑԱՄԱՔԱՄԱՍԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՄԵՄԻՆԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՔԱՐՈԶՉՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՄՆԵՐԸ

**Մ**իութեան քարոզչական պատասխանատուներու առցանց երկրորդ սեմինարէն հինգ ամիս ետք (Տեսնել՝ «Մարզիկ», թիւ 435, էջ 47-49), յաջորդական երեք Ուրբաթ օրեր, 28 Մարտ, 4 եւ 11 Ապրիլ 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ տեղի ունեցան ցամաքամասային առցանց երեք սեմինարներ, որոնց մասնակցեցան Ամերիկայի եւ Աւստրալիոյ ցամաքամասերու, Եւրոպայի եւ Միջին Արեւելքի Շրջանային, Սեկուսի եւ մասնաճիւղերու վարչութիւններու 65 ներկայացուցիչները:

Իւրաքանչիւր սեմինարի աւարտին ստեղծուեցաւ տուեալ ցամաքամասի յատուկ ցանցային հարթակ մը, որպէսզի մասնակիցներուն միջեւ գործակցութիւնը ստանայ մնայուն եւ գործնական արտայայտութիւն:

**ԱՌԱՋԻՆ.Մ.ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ, ԳԱՆԱՏԱՅԻ ԵՒ ԱԻՍՏՐԱԼԻՈՅ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԱՄԿԱՅՈՒԹԵԱՄԲ**

Առաջին սեմինարը կատարուեցաւ երկու օրուան վրայ՝ Ուրբաթ, 28 եւ Շաբաթ, 29 Մարտ 2025-ի երեկոյեան ժամը 7-ին (Լոս Անճելըսի ժամով): Մասնակցեցան Մ. Նահանգներու Արեւելեան եւ Արեւմտեան, Գանատայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիոյ շրջաններու քարոզչական 15 պատասխանատուները: Կազմակերպիչ յանձնախումբի ներկայացուցիչին բարի գալուստի խօսքէն ետք, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան խօսքը փոխանցեց եղբ. Վիգէն Աւագեան: Ան ողջունեց մասնակիցները եւ ներկայացուց սեմինարին նպատակը, որն է՝ ստեղծել համաչափ ձեւով, յստակ ուղղութեամբ եւ արժեքափերով համա-Հ.Մ.Ը.Մ.Ի-ական հանրային կապերու քարոզչական համակարգ մը: Եղբայրը ընդգծեց ցամաքամասային յատուկ ռազմավարութեան եւ համագործակցութեան ծրագրի մշակման կարեւորութիւնը:



Ռոզչական համակարգ մը: Եղբայրը ընդգծեց ցամաքամասային յատուկ ռազմավարութեան եւ համագործակցութեան ծրագրի մշակման կարեւորութիւնը:

Ապա, համա-Հ.Մ.Ը.Մ.Ի-ական քարոզչական առցանց երկրորդ սեմինարի եզրակացութիւններու լոյսին տակ, երկու օրուան նիստերու ընթացքին արծարծուեցան հետեւեալ նիւթերը:-

- Հ.Մ.Ը.Մ.Ի համաշխարհային պրէնտային ինքնութիւնը հանրութեան ներկայացնելու, շրջաններու յարմարեցումներ կատարելու անհրաժեշտութիւն եւ գործիքներ:

- Նպատակային լսարանի գրաւման եւ ընդլայնման ձեւերու որդեգրում՝ օգտագործելով նորարար գործիքներ, ազդեցութեան եւ հասանելիութեան թուային չափանիշեր:

- Փաղովթային եւ տեղական պաշտօնական լրատուական միջոցներու հետ սերտ յարաբերութիւններու պահպանում եւ զօրացում:

- Ընկերային ցանցերու վրայ միութեան արժէքները արտացոլացնող, պատմութիւն ունեցող բովանդակութեան (content with narrative) պատրաստութիւն եւ տարածում:

- Ճգնաժամերու յատուկ ընկերային ցանցերու կառավարման ծրագրի մշակում:





- Յամաքամասային միջ-մասնա-  
ճիւղային փորձառութեան եւ հանրային  
կապերու վերաբերեալ ներքին բովան-  
դակութեան փոխանակման հարթակի  
ստեղծում:

**ԵՐԿՐՈՐԴԸ. ԵՒՐՈՊԱՅԻ  
ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԱՄՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ**

Երկրորդ սեմինարը կատարուեցաւ  
Ուրբաթ, 4 Ապրիլ 2025-ի երեկոյեան ժա-  
մը 8-ին (Փարիզի ժամով), մասնակցու-  
թեամբ Հ.Մ.Ը.Մ-ի Եւրոպայի ցամաքա-  
մասի Շրջանային, Մեկուսի եւ մասնա-  
ճիւղերու քարոզչական 25 պատասխա-  
նատուներու եւ Կեդրոնական Վարչու-


թեան կարգ մը  
անդամներու:

Իբրեւ նորու-  
թիւն, համա-Հ.Մ.-  
Ը.Մ-ական ձեռ-  
նարկի մը առաջին  
անգամ ըլլալով  
իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.-  
Ը.Մ-ի Նիսի նորակազմ մասնաճիւղի  
հիմնադիր կարգ մը անդամները: Զա-  
նոնք ներկայացուց եւ միութեան կառույ-  
ցին ներս բարի գալուստ մաղթեց Կեդ-  
րոնական Վարչութեան Եւրոպայի ներ-  
կայացուցիչ եղբ. Ֆէտի-Նսաթակ Գա-  
զանճեան:

Ապա, Կեդրոնական Վարչութեան  
անդամ եղբ. Վիգէն Աւագեան նշեց, որ  
Հ.Մ.Ը.Մ-ի Պատգամաւորական վերջին  
Ընդհանուր Ժողովը քարոզչութիւնը  
նկատեց միութեան նպատակին հասնե-  
լու միջոցներէն մէկը: Հետեւաբար, անհը-  
րաժեշտ է այդ միջոցին ձեւն ու աշխա-  
տանքի եղանակը յստակացնել ընդհա-  
նուր սկզբունքներով եւ շրջանային  
պայմաններու յատուկ պատշաճեցում-  
ներով: Այդ պատճառով ալ կը գումար-  
ւին ցամաքամասային քարոզչական  
սեմինարներ, որպէսզի աշխատանքի  
եղանակի յստակացումով կազմուի  
միութեան քարոզչական համակարգը՝  
մասնաճիւղեր-Մեկուսի եւ Շրջանային  
Վարչութիւններ-Կեդրոնական Վարչու-  
թիւն ուղղահայեաց եւ հորիզոնական  
կապերով:

Եղբ. Աւագեանի խօսքէն ետք, սեմի-  
նարը ընթացք առաւ չորս տարբեր նիւ-  
թով:-

- Հ.Մ.Ը.Մ-ի համաշխարհային պրէն-  
տային ինքնութիւնը հանրութեան ներ-





կայացնելու, չըջաններու յարմարեցումներ կատարելու անհրաժեշտութիւն եւ գործիքներ - զեկուցաբեր՝ եղբ. Գէորգ Յակոբճեան:

- Նպատակային լսարանի գրաւման եւ ընդլայնման ձեւերու որդեգրում, օգտագործելով նորարար գործիքներ, ազդեցութեան եւ հասանելիութեան թուային չափանիշներ- զեկուցաբեր՝ եղբ. Նրժփեհ Մկրտիչեան:

- Գաղութային եւ տեղական պաշտօնական լրատուական միջոցներու հետ սերտ յարաբերութիւններ պահպանել ու գօրացնել - զեկուցաբեր՝ եղբ. Վիգէն Աւագեան:

Սեմինարը վարեց քոյր Աստղիկ Աչըզեան: Իր փորձառութիւններով սեմինարը հարստացուց Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան Եւրոպայի ներկայացուցիչ եղբ. Սեւակ Թորոսեան:

Յայտնենք, որ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան նաւապտոյտի յանձ-

նախումբին կողմէ սեմինարի առաջին բաժինին մասնակցեցաւ եւ նաւապտոյտի քարոզչական աշխատանքներուն մասին խօսեցաւ քոյր Լուի Փիլիպոսեան:

Երկու ժամուան սեմինարը աւարտեցաւ մասնակիցներու կողմէ օգտակար ու գործնական շարք մը առաջարկներով:

**ԵՐՐՈՐԴԸ. ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԱՄՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ**


Ուրբաթ, 11 Ապրիլ 2025-ի երեկոյեան իրենց աւարտին հասան Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին կազմակերպած ցամաքամասային առցանց սեմինարները, որոնց վերջինը համախմբեց միութեան Միջին Արեւելքի քարոզչական 25 պատասխանատուները:

Սեմինարին անակնկալը եղաւ Համա-

հայկական Սաղերու Համաշխարհային Կոմիտէի նախագահին ողջոյնի խօսքը մասնակիցներուն: Արդարեւ, Համահայկական Սաղերու Համաշխարհային Կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան, որ պատուիրակութեամբ մը նոյն ժամուն պաշտօնական այցելութիւն կը կատարէր Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան կեդրոն, առցանց ողջունեց սեմինարին մասնակիցները, յաջողութիւն յայտնեց անոնց աշխատանքներուն եւ մաղթեց, որ համահայկական խաղերու ճամբով մեծ թիւով երիտասարդ երիտասարդուհիներ կ'այցելեն հայրենիք:

Սեմինարը, ինչպէս նախորդները, ունեցաւ զեկուցական եւ քննարկման բաժին: Սեմինարը վարեց Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբի անդամ քոյր Նայիրի Ազարիկեան: Զեկուցումներ ներկայացուցին յանձնախումբի անդամներ՝ եղբայրներ Գէորգ Յակոբճեան (Մ.Նահանգներ), Նժդեհ Մկրտիչեան (Հայաստան), Աստղիկ Աչըզեան (Գանատա) եւ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վիգէն Աւագեան, որ արտասանեց նաեւ սեմինարին բացման խօսքը:

Զեկուցումներու աւարտին տեղի ունեցաւ աշխոյժ քննարկում եւ միտքերու փոխանակում՝ քարոզչական արդիական եւ ազդու ձեւերու, ներքին եւ արտաքին լսարաններու հասնելու եղանակներուն, Միջին Արեւելքի պայմաններուն պատշաճող աշխատելու ընդհանուր եւ միութեանական քարոզչութեան հիմնական սկզբունքներու շուրջ:



**ԵՂԲ. ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆԻ  
«Հ.Մ.Ը.Մ.Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ  
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԷՋ,  
1918-1927» ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ  
ԿՐ ՀԱՐՍՏԱՅՆԷ ՄԻՈՒԹԵԱՆ  
ԵԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ**

**Հ**Մ.Ը.Մ.Ի ելեկտրոնային գրադարանը հարստացաւ արժէքաւոր նոր աշխատասիրութեամբ մը, որուն հեղինակն է Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ՝ եղբ. Յարութ Չէքիճեան:

Աշխատասիրութիւնը կը բացուի Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան «Երկու խօսք»ով, ուր կը կարդանք հետեւեալը. - «Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութիւնը գնահատանքով կ'ողջունէ վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ.ական, միութեան «Արժանեաց» շքանշանակիր եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ եղբ. Յարութ Չէքիճեանի այս աշխատասիրութիւնը, որ կարեւոր լոյս կը սփռէ Հ.Մ.Ը.Մ.Ի պատմութեան յարաբերաբար անծանօթ մէկ ժամանակաշրջանին՝ 1918-1927 երկարող տարիներուն վրայ:

«Աշխատասիրութիւնը, ինչպէս հեղինակին նախաբանին մէջ կ'ըսուի, առաջին անգամ ներկայացուած է Հ.Մ.Ը.Մ.Ի 100-ամեակի գիտաժողովին, Երեւան: Ապա, վերամշակուելով եւ նոր նրութեքով հարստանալով լոյս տեսած է միութեան «Մարզիկ» պաշտօնաթերթի եօթը թիւերուն մէջ (417, 418-419, 420, 422, 423, 424, 425): Հետագային, Արժանիքին է եղբ. Աբրահամ Ահարոնեանի կողմէ սպաներէնի թարգմանուելով, ան պատրաստուած է նաեւ առանձին հրատարակութեան մը համար: «Հեղինակը՝ եղբ. Յարութ Չէքիճեանի տքնաջան գործ կա-



տարած է սկզբնաղբիւրներու եւ մամուլի հաւաքածոներու ուսումնասիրութեամբ՝ վերականգնելու համար Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադրութեան առաջին տարիներու պատմութենէն հատուած մը, որուն աղբիւրները երկար տարիներ անհասանելի կը մնային Հ.Մ.Ը.Մ.ական մարդուն: Այս իմաստով, աշխատասիրութիւնը կ'ընդգրկէ բազմաթիւ նորութիւններ, որոնք կրնան իբրեւ ատաղձ ծառայել միութեան պատմութիւնը գիտականօրէն ուսումնասիրողներուն:


«Եղբ. Յարութ Չէքիճեանը աշխատանքի մղողը, անկասկած, Հ.Մ.Ը.Մ.Ի եւ Հ.Մ.Ը.Մ.Ի պատմութեան հանդէպ անհուն սէրն ու հետաքրքրութիւնն է, հաւատքն ու հաւատարմութիւնն է, բարեխիղճ ու նուիրեալ աշխատանքն է, որ յստակօրէն կ'արտացոլայ այս աշխատասիրութեան իւրաքանչիւր էջէն, նկարէն եւ ծանօթագրութեանէն:

«Հ.Մ.Ը.Մ.Ի պատմութիւնը երախտապարտ պիտի մնայ եղբ. Յարութ Չէքիճեանին:

«Վարձքը կատար եւ գրիչը անսպառ»:

Աշխատասիրութեան հեղինակը գործը կը ծանօթացնէ հետեւեալ ձևով. - «Հ.Մ.Ը.Մ.Ի պատմութեան 232 էջ այս գիրքին նրութեքը, որ 7 մասով լոյս տեսաւ Հ.Մ.Ը.Մ.Ի «Մարզիկ» պաշտօնաթերթին մէջ, սակայն՝ ոչ բոլոր նկարներով, ժամանակագրական կարգով բաժնուած է 16 գլուխներու, եւ զարգացումները թուագրուած ներկայացուած են, ընդամենը՝ 178 իրադարձութիւններ, 156 նշուած աղբիւրներով, 273 նկարներով եւ վերջաւորութեան 11 էջ 900-է աւելի անուններու ցուցակով»:

«Հ.Մ.Ը.Մ.Ի գործունէութիւնը մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան մէջ, 1918-1927» աշխատասիրութիւնը կարելի է տեսնել եւ ներբեռնել հետեւեալ կապով. - [homenetmen.orh/hyw/publications/online-library](http://homenetmen.orh/hyw/publications/online-library)





# Հ.Մ.Ը.Մ. ՊԻՏԻ ՊԱՀԷ ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏՈԳՈՐՈՒԱԾ ՄԻՈՒԹԻՒՆ ԸԼԼԱԼՈՒ ՅԱՏԿՈՒԹԻՒՆԸ

(Հ.Մ.Ը.Մ.ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ ՔՈՅՐ ԹԱԼԻՆ ՕՐՏՈՂԼԵԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ, ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ Հ.Մ.Ը.Մ.ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՅԻՍԵԱՆ ՓԱՌԱՏՕՆԻՆ)

Մայիսեան յաղթանակներու ամիսն է դարձեալ: Մայիսը, որ կերտեց Հայաստանի առաջին անկախութիւնը: Մայիսը, որ ականատեսը եղաւ հերոսական Շուշիի ազատագրման:

Դարձեալ ա՛յն Մայիսը, որ լիբանանահայութեան եւ Հ.Մ.Ը.Մ.ականներուն տարեկան ժամադրավայրը կը դարձնէ Պուրճ Համուտի քաղաքապետարանի այս դաշտը, ուր քիչ ետք մեր բոլորին սիրտերը պիտի խայտան տեսնելով Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի սկառտական կարգապահ շարքերուն եւ մարզիկներուն տողանցքը՝ նուիրուած 1918-ի փառահեղ յաղթանակին:

Այս առիթով, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կ'ողջունէ Հ.Մ.Ը.Մ. Լիբանանը եւ անոր Շրջանային Վարչութիւնը, Շրջանային Սկառտ. Խորհուրդն ու յանձնախումբերը, որոնք հակառակ երկրին մէջ տիրող անկայունութեան, պատերազմական վիճակին, ընկերային ու յատկապէս տնտեսական դժուարութիւններուն, աշխոյժ թափով եւ Հ.Մ.Ը.Մ.ականի աննահանջ ոգիով ու կամքով կը շարունակեն իրենց գործունէութիւնը՝ ԼԵՎԱՄ-ի եւ մարզական թէ՛ այլ մրցաշարքներով, սկառտական ձեռնարկներով եւ բանակումներով, ինչպէս նաեւ տարեկան աւանդութիւն դարձած Մայիսեան փառատօնով:

Անսահման ուրախութեամբ եւ հոգեկան անխառն գոհունակութեամբ այս շարքերը վստահաբար կը դիտէ նաեւ երախ-

տաւորներու այն սերունդը, որ 107 տարիներ առաջ յանդուգն գաղափարը յղացաւ հիմնելու Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը՝ Հ.Մ.Ը.Մ.ը, որ աւելի քան հարիւրամեայ իր երթին ընթացքին ուռճացաւ ու բազմացաւ, դարձաւ համատարած ու համահայկական միութիւն, որ այսօր իր շուրջ կը համախմբէ աւելի քան քսանհինգ հազար անդամներ եւ նոյնքան ու թերեւս աւելի համակիրներ:

Ու պահ մը հարց կու տանք, թէ ինչո՞ւ այս սէրը եւ վստահութիւնը Հ.Մ.Ը.Մ.ի հանդէպ: Ի՞նչն է, որ զինք կը տարբերէ ուրիշներէ եւ եզակի ու իւրայատուկ կը դարձնէ: Ո՞րն է այն գաղտնիքը, որ 107-ամեայ այս հսկան կը պահէ միշտ երիտասարդ: Հ.Մ.Ը.Մ. կը մնայ երիտասարդ, որովհետեւ իւրաքանչիւր նոր մանուկի կամ պատանիի մը մուտքը իր շարքերէն ներս՝ նոր աւիւն ու կենսունակութիւն կը բերէ իր հետ, նոր արիւն կը ներարկէ իր երակներուն:

Տասնամեակներու ընթացքին, Հ.Մ.Ը.Մ. վստահութիւններնչնչելով՝ դարձած է հարազատ ու ապահով բոյն հայ մանուկին ու պատանիին: Հ.Մ.Ը.Մ.ի ակումբներն ու կեդրոնները պարզապէս հաճելի ժամանցի վայրեր չեն, անոնք ծնողքին ու հայ վարժարանին կողքին հայեցի դաստիարակութեան դարբնոցներ են եւ հայապահպանման ամրոցներ:

Դիւրին չէ նման դերակատարութիւն ստանձնելը եւ զայն անխախտ պահելը, յատկապէս 21-րդ դարու նոր աշխարհին

մէջ եւ անոր ամէնօրեայ մարտահրաւէրներուն դիմաց: Արդարեւ, Հ.Մ.Ը.Մ. չի կրնար տեղքայլի մէջ մնալ, երբ ամբողջ աշխարհը կը վազէ սրընթաց, երբ արհեստագիտութիւնն ու անոր ընձեռած միջոցները կը կլանեն բոլորիս առօրեան: Հ.Մ.Ը.Մ. պիտի գտնէ ձեւերն ու միջոցները ըլլալու ա՛յս դարու կազմակերպութիւնը՝ քայլ պահելով փոփոխութիւններուն հետ՝ առանց սակայն գիջելու իր անխախտ սկզբունքներէն եւ նպատակէն:

Ու այս բոլորին զուգահեռ Հ.Մ.Ը.Մ. պիտի պահէ իր ինքնուրոյն դիմագիծը եւ ազգային հարցերով տոգորուած միութիւն ըլլալու յատկութիւնը: Միութիւն, որ հիմնադրութեան օրէն սկսեալ գործօն դերակատարութիւն ունեցած է հայ ժողովուրդի պատմութեան բոլոր հանգրուաններուն՝ ճերմակ թէ սեւ օրերուն: Հ.Մ.Ը.Մ. չզլացաւ երբեք ազգային իր պարտականութեան մէջ, Հայաստանի Ա. Հանրապետութեան օրերուն, Հ.Մ.Ը.Մ. հո՛ն էր, գետնի վրայ՝ ինամելով որբացած եւ անհայրենիք մնացած մանուկներն ու պատանիները: Անկախութեան կորուստէն ետք, Հ.Մ.Ը.Մ. ճիշդ է որ հեռացաւ Հայաստանէն, սակայն Եւրոպայի եւ Հայաստանը պահեց իր հետ՝ հո՛ն, ուր նոր արմատներ նետեց ու դարձաւ այդ դրօշին պահապանն ու պաշտպանը: Ու երբ Հայաստան վերանկախացաւ, Հ.Մ.Ը.Մ. վերադարձաւ հայրենիք...: Այսօր, Արցախի կորուստէն եւ անոր հայթափումէն ետք, Հ.Մ.Ը.Մ. դարձեալ պատնէշի վրայ է: Արցախեան պատերազմներուն ինկած հերոսներուն շարքին են նաեւ Հ.Մ.Ը.Մ.-ականներ, որոնք հայրենի հողի պաշտպանութեան համար տուին իրենց գերագոյնը, նուիրեցին իրենց կեանքը: Ու Հ.Մ.Ը.Մ. անգամ մը եւս ստանձնեց դրօշակի պահապանի իր դերը: Հ.Մ.Ը.Մ. ական սկառտն ու մարզիկը իր կուրծքին վրայ կը կրէ այդ պարտականութեան



խորհրդանիշը՝ մինչեւ այն օրը, երբ հերոսական Արցախը վերադառնայ իր իրաւատէր զաւակներուն:

Իբրեւ համահայկական կառույց, Հ.Մ.Ը.Մ. կը շարունակէ տարածուիլ գաղութներու մէջ՝ բարձրացնելով իր շրջաններուն եւ մասնաճիւղերուն թիւը: Արդարեւ, տակաւին մէկ ամիս առաջ, Ֆրանսայի մէջ Հ.Մ.Ը.Մ. ի մեծ ընտանիքին միացաւ անոր կրտսերագոյն մասնաճիւղը՝ Հ.Մ.Ը.Մ. Նիսը:

Համահայկական աշխատանքի իր ծիրէն ներս, համա-Հ.Մ.Ը.Մ. ական մեծ ձեռնարկները կը շարունակուին նոյն թափով: Յուլիսին Հայաստանի մէջ կը սկսին համա-Հ.Մ.Ը.Մ. ական 12-րդ մարզախաղերը՝ աւելի քան 725 մարզիկներու մասնակցութեամբ: Մարզախաղերու զուգահեռ տեղի կ'ունենան սկառտական ցամաքամասային բանակումներ. ամերիկեան ցամաքամասի երկիրներն ու Աւստրալիոյ սկառտները կը հանդիպին Արեւմտեան Միացեալ Նահանգներու Հ.Մ.Ը.Մ. ի բանակավայրին մէջ՝ մասնակցութեամբ աւելի քան 700 սկառտներու, իսկ Միջին Արեւելքի ցամաքամասային բանակումը նոյն թուականներուն կը հիւրընկալուի Լիբանանի կողմէ՝ մօտաւորապէս 1000 սկառտներու մասնակցութեամբ: Վստահ ենք, որ այս ձեռնարկները յաւելեալ սերտ կապեր պիտի հաստատեն իրարմէ աշխարհագրականօրէն հեռու, բայց Հ.Մ.Ը.Մ. ով միացած տարբեր երկիրներ հաստատուած Հ.Մ.Ը.Մ. ականներու միջեւ:



Երթը պիտի շարունակուի հակառակ բոլոր մարտահրաւէրներուն եւ դժուարութիւններուն՝ միութեան քայլերգին բառերով «Յառա՛ջ անասան, յառա՛ջ անդեղեւ»

Կեցցէ՛ 28 Մայիսի փառապանծ յաղթանակը,  
Կեցցեն՝ աշխարհասփիւռ բոլոր Հ.Մ.Ը.Մ. ականները,  
Կեցցէ՛ Հ.Մ.Ը.Մ. ր:

# Հ.Մ.Ը.Մ.Ը ԿԵՆՍՈՒՆԱԿ ՇԱՐԺՈՒՄԻ ՄԷՋ Է՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՔԱՉԱԼԵՐԵԼՈՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ՈՒ ՉԱՐԳԱՑՈՒՄԸ

Շահէ ենթոնջեան  
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ

**Ա**րդէն մէկ դարէ աւելի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը կը գործէ իբրեւ Հայ ազգային եւ հասարակական կեանքի հիմնական սիւներէն մէկը՝ սերունդներ կազմաւորելով սկստական, մարզական, ազգային եւ մշակութային արժէքներով: Համաշխարհային մակարդակով Հ.Մ.Ը.Մ.ը կը վայելէ վստահութիւն, իբրեւ կազմակերպութիւն մը, ուր Հայ պատանին ու երիտասարդը կը դաստիարակուին իբրեւ կարգապահ, ծառայասէր եւ հայրենասէր անհատներ: Շատերու համար Հ.Մ.Ը.Մ.ը մարմնակրթումն է աւանդութեան, արժանիքի եւ նուիրումի:

Միութեան հիմնական ձեռնարկները՝ սկսեալ Նաւասարդեան խաղերէն մինչեւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական խաղերն ու բանակումները, դարձած են անկիւնադարձային պահեր: Այս նախաձեռնութիւնները ոգի կը ներշնչեն, հպարտութիւն կը յառաջացնեն եւ խոր կապ կը հաստատեն ժառանգութեան հետ՝ յայտնապէս արտացոլելով համայնքի մը զօրութիւնը եւ կենսունակութիւնը:

Սակայն այսօր, երբ սերունդներ կը փոխուին, Սփիւռքի բազմազան եւ բարդ իրողութիւնները կը զարգանան, եւ համաշխարհային հակումները կը ձեւաւորեն նոր ինքնութիւն եւ ներգրաւուածութիւն, Հ.Մ.Ը.Մ.ը կանգնած է հիմնական հարցումի մը առջեւ. ի՞նչ պէս կրնայ այս պատմական կազմակերպութիւնը յառաջդիմել ու դառնալ ո՛չ միայն այժմէական, այլեւ՝ ներգրաւիչ եւ ներշնչող այսօրուան եւ վաղուան երիտասարդներուն համար:

Այս խորարմատ հիմքը դար մը շարունակ ապահոված է Հ.Մ.Ը.Մ.ի շարունակականութիւնը: Բայց միաժամանակ, ան կը բացայայտէ պակաս մը՝ մոռցուած, բայց հսկայ թիւով պատանի-երիտասարդներու խումբ մը, որ դուրս մնացած է այս շրջանակէն:

Այս լայն խաւը կը բաղկանայ հայերէ, որոնք զանազան պատճառներով հեռու մնացած են Հ.Մ.Ը.Մ.էն. օրինակ՝ Հայաստանէն եւ այլ երկիրներէ նոր գաղթածներ, որոնք տակաւին չեն համակերպած Սփիւռքի հայկական կառոյցներուն հետ, կամ hybrid (խառն ժառանգութեամբ) երիտասարդներ, որոնք մեծցած են համայնքէն դուրս, բայց կը փնտռեն իրենց ինքնութեան տեղը: Նաեւ կան անոնք, որոնք հայերէնով չեն կրնար արտայայտուիլ եւ կը զգան որ տեղ չունին հայկական շրջանակներու մէջ:

Եթէ Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութիւնը իսկապէս «ծառայել է Հայ երիտասարդին», ապա ժամանակն է որ ան համարձակօրէն ընդլայնէ իր տեսլականը՝ դուրս գալով իր ապահով շրջանակէն, դռները բանայ դիմացը անոնց, որոնք կարելի է ներգրաւել, սակայն մուտքի ճամբայ չեն գտած տակաւին:

Այս մտածելակերպը չի նշանակեր հրաժարում աւանդութենէն, այլ ընդլայնում՝ վստահութեամբ առաջնորդելու նոր դարաշրջան: Հ.Մ.Ը.Մ. ունի ժողովուրդին վստահութիւնը, կառոյցները եւ փորձառութիւնը՝ առաջնորդելու այս բարե-

## ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆԸ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔ

Այսօր, ինչպէս անցեալին, Հ.Մ.Ը.Մ.ի ծրագիրները գլխաւորաբար կը ծառայեն հայկական շրջանակներու մէջ արդէն իսկ ներգրաւուած ընտանիքներու զաւակներուն: Այս ընտանիքները իրենց զաւակները կը դրկեն հայկական դպրոց, կը մասնակցին եկեղեցական եւ համայնքային կեանքին:



փոխումը: Պէտք է վարանիլ որդեգրելու նորարարութիւն, ներառականութիւն եւ ամէնօրեայ ներկայութիւն:

**ՄԻՈՒԹԻՒՆ ՄԸ ԱՒԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ, ԱՐԳԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹԵԱՄԸ**

Հ.Մ.Ը.Մ-ի վարկանիշը միշտ կապուած է կարգապահութեան, աւանդութեան եւ արտակարգ գործունէութեան: Բայց այսօրուան արագ փոխուող աշխարհին մէջ, այս վարկանիշը պէտք է արտացոլացնէ նաեւ լայնամտութիւն, ստեղծագործութիւն եւ արդիականութիւն: Բազմաթիւ երիտասարդներ, որոնք անձանօթ են միութեան առաքելութեան, Հ.Մ.Ը.Մ-ը կրնան ընկալել իբրեւ փակ, ներքին շրջանակի համար նախատեսուած կամ անցեալի մնացորդ:

Սակայն Հ.Մ.Ը.Մ-ի վերափոխումը միայն մարքեթինկի հարց է: Ան կեանքի փորձառութիւն կերտելու մասին է: Նոր ծրագիրներու եւ հարթակներու ստեղծումը կրնայ ներգրաւել աւելի լայն խաւի երիտասարդներ՝ անոնք, որոնք տակաւին իրենց տեղը կը փնտռեն հայկական ինքնութեան ծիրէն ներս:

**ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ. ԲԱՐԵՓՈՒՍՈՒՄ ԵՒ ՉԱՐԳԱՅՈՒՄ**

Կազմակերպութեան առաքելութեան կեդրոնական արժէքները՝ հայկական ինքնութեան, մշակոյթի, աւանդութեան եւ կարգապահութեան խթանումը, անկասկած, կը մնան անփոփոխ: Յօդուածին մէջ ներկայացուած առաջարկները չեն մերժեր այս արժէքները, այլ կը փորձեն զանոնք ամրապնդել եւ ժամանակակից իրականութիւններու համապատասխան դարձնել:



**1. Ժամանակակից, ընդգրկուն ծրագրի մշակում**  
Սկստակական եւ մարզական բաժանմունքները կը շարունակեն ծառայել իբրեւ հիմնական սիւներ: Յաջորդ քայլը՝ աւելցնել է ծրագրային նոր շերտեր, որոնք համապատասխանեն այսօրուան եւ վաղուան երիտասարդութեան հետաքրքրութիւններուն: Այդ շերտերը կրնան ներառել-

- Թու մոյի նման ստեղծագործական եւ նոր արհեստագիտական տարրալուծարաններ, ուր երիտասարդներ ժամանակակից լեզուով կրնան զբաղիլ արհեստագիտական, ներառեալ՝ հայ ինքնութեան վերաբերեալ նիւթերով:
- Ընկերային եւ մշակութային ծրագիրներ՝ երաժշտութիւն, պար, հայկական խոհանոց, ձեռագործութիւն:
- Ղեկավարութեան եւ առաջնորդութեան պատրաստութեան ծրագիրներ՝ մենթորութիւն, ելոյթի արուեստ, ասպարէզի ուղղութիւն, ձեռնարկատիրութիւն:
- Համայնքային ծառայութիւն եւ մարդասիրական նախաձեռնութիւններ՝ տեղական թէ՛ համասփիւռքեան կարիքներու արձագանգելու համար:
- Հայրենիքին հետ կապ հաստատող առաքելութիւններ՝ յաճախակի ճամբորդութիւններ եւ համագործակցութեան ծրագիրներ:



Միեւնոյն ժամանակ, Հ.Մ.Ը.Մ-ի աւանդական բաժինները կրնան վերափոխուիլ-

- Սկստակութիւնը կրնայ ներառել բնապահպանութիւն, աշխարհաքաղաքականութիւն, նոր արհեստագիտութիւն եւ ժամանակակից գոյատեւման հմտութիւններ:
- Մարզական բաժինը կրնայ ընդլայնիլ՝ առողջապահական իրազեկում, մարզական բնօթի դիւանագիտութիւն եւ յատուկ կարողութիւն ունեցող մարզիկներու աջակցութիւն:
- Երիտասարդական բաժինը կրնայ դառնալ հարթակ՝ մշակութային ժառանգութեան պահպանման եւ համաշխարհա-

յին ծրագրերնեղու ուսումնասիրութեան համար:

Այս բոլորը ուղղուած են նոր սերունդներ ներգրաւելու՝ մասնաւորաբար hybrid հայերու եւ մուցուած խաւերու:

**2. Երիտասարդական կեդրոնները իբրեւ ամէնօրեայ ներգրաւումի վայր**

Այսօր Հ.Մ.Ը.Մ-ը ունի սահմանափակ թիւով երիտասարդական կեդրոններ եւ բազմաթիւ մասնաճիւղեր, որոնք մարզադաշտ անգամ չունին: Ամէնօրեայ ներգրաւման եւ արդիական ներկայութեան համար պէտք է ստեղծուին բազմանպատակ երիտասարդական կեդրոններ՝ աշխարհի գանազան անկիւններուն մէջ:

Այս կեդրոնները պէտք է դառնան բաց, կենդանի, շնչող տարածքներ:-

- Ուր կը կազմակերպուին ընդգրկուն եւ բազմազանութիւն յարգող ծրագրերներ:
- Ուր տեղի կ'ունենան աշխատանոցներ, գրոյցներ, մշակութային յաւելեալ փորձառութիւններ:
- Ուր սերունդներու գործակցութիւնը կը խթանուի՝ պատանի, երիտասարդ, ուսուցիչ-մենթոր եւ Հ.Մ.Ը.Մ-աւարտ-alumni-ներու միջեւ:
- Ուր կը մարմնաւորուի Հ.Մ.Ը.Մ-ի նոր դերը՝ արդիական, ձկուն եւ ներգրաւող:

Պատկերացուցէ՛ք կեդրոն մը, ուր մէկ սրահին մէջ կը հնչէ հայկական պարերու երաժշտութիւնը, միւսին մէջ երիտասարդներ կը յղանան նոր ծրագրերներ, մինչ պատկերասրահը կը ցուցադրէ hybrid հայերու ինքնութեան վկայութիւնները: Այդպիսի կեդրոն մը հաստատութիւն չէ միայն. ան կեանքի, ժառանգութեան եւ ինքնութեան վերարտադրութեան թատրոն մըն է:

Այսպէս, Հ.Մ.Ը.Մ-ը կը փոխէ իր մօտեցումը՝ տարին մէկ անգամ կազմակերպուող ձեռնարկներէն դէպի ամէնօրեայ ուղեկցութիւն՝ երիտասարդներու կեանքին մէջ:



**ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳԵՐԸ՝ ԱՒԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՊԱՆԷՆ ԴԵՊԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԳ**

Հ.Մ.Ը.Մ-ի նախկին եւ ներկայ ղեկավարութիւնը արժանի է խորին գնահատանքի՝ տարիներ շարունակ հաւատարմութեամբ եւ հետեւողականութեամբ կառույց ստեղծելու համար: Բայց այսօր այս նոյն ղեկավարութիւնը կոչուած է առաջնորդելու միութիւնը դէպի նոր փուլ:

Բաւարար չէ ընել այն, ինչ որ միշտ եղած է: Ժամանակն է համարձակ քայլ առնելու, նախընտրելով բաց հասարակութիւն, ներառականութիւն եւ ներկայութիւն՝ համայնքի կեանքին մէջ:

**ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ. ՆՈՐՈԳՈՒԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ**

Հ.Մ.Ը.Մ-ը չէ կորսնցուցած իր հզօրութիւնը: Ան այժմ կենսունակ է եւ թեւակոխած է կառուցողական վերազինումի փուլ: Հիմքը ամուր է, հողին՝ կենդանի: Ապագան կախում ունի տեսլականէ եւ կամքէ՝ վերաճեւելու եւ շարունակելու առաջնորդել:

Աւանդութիւնը պահելու միակ ճամբան զայն վերապրին է: Հ.Մ.Ը.Մ-ը պէտք է շարունակէ մնալ պատանի եւ երիտասարդ հայերու տունը, բայց նաեւ դառնայ ապագան կերտող ուղի: Միութիւնը իր դուները պէտք է բանայ բոլոր երիտասարդներուն, որոնք համար մինչեւ հիմա տեղ չկայ հայկական կառույցներու մէջ:

Առաքելութիւնը կը մնայ նոյնը՝ կազմել ինքնագիտակից, իրարու կապուած եւ արժէքներով առաջնորդուած հայ երիտասարդ: Բայց այդ առաքելութեան գործիքները պէտք է յարմարին մեր ժամանակներուն:

Հ.Մ.Ը.Մ-ը միշտ եղած է պատանի-երիտասարդներու տունը: Այժմ պէտք է դառնայ նաեւ «հայօրէն ապրելու» ժամանակակից անցք մը՝ բոլորին համար:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԱԼԷՊԻ ՖՈՒԹՊՈՒԻ ԵՐԲԵՄՆԻ ԱՍՏՂԵՐԷՆ ՄԷԿՆ ԱԼ ՄԱՐԵՑԱԻ

(ԵՂԲ. ՍՈՒՐԷՆ ԵՐԷՑԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ)

Ճորձիկ Ռաստկելենեան  
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ



**Վ**աստակաշատ, հաւատաւոր, ծառայասէր, համեստ, կարգապահ եւ Հ.Մ.Ը.Մ.Ի մարդկային ու ազգային սկզբունքներուն հանդէպ կռու հաւատք, վեհ եւ ազնիւ համոզում ու գիտակցութիւն ունեցող, Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի ֆուտպոլի երկարամեայ աստղ, անսակարկ նուիրեալ եւ բոլորին սիրելի եղբօր՝ Սուրէն Երէցեանի մահուան գոյժը խոր ցաւ եւ անսահման վիշտ պատճառեց հոգիիս եւ հոլթեանս:

Անդարձ մեկնած եղբ. Սուրէն երէցեան, որ մահկանացուն կնքեց Գանատայի մէջ, միութենական եւ մարզական բոլոր տեսակի պարտականութիւններն ու պարտաւորութիւնները կատարած է բարձր եւ ազնիւ գիտակցութեամբ, խոր հաւատքով, լուռ ու մունջ, եւ ամենայն կարգապահութեամբ: Իր օգտակար ծառայութեամբ եւ շինիչ մասնակցութեամբ ան մեծապէս նպաստած է Հ.Մ.Ը.Մ.Ի վերելքին եւ պանծալի նուաճումներուն:

Եղբ. Սուրէն երկար տարիներ եղած է Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի ֆուտպոլի խումբին մնայուն աստղ մարզիկը եւ իր դրական եւ օգտաշատ ներդրումը ունեցած է Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի շքեղ պատմութեան մէջ, որ ոսկի տառերով արձանագրած է այս



բոլոր անմոռանալի բացառիկ իրագործումներն ու յաղթանակները, ի մասնաւորի երկու շատ կարեւոր անզուգական ախոյեանութիւնները, որոնց տիրացման մէջ եղբ. Սուրէնը ունեցած է իր կարեւոր դերակատարութիւնը. 1961-1962 տարեշրջանի Սուրիոյ նախագահական առաջին բաժակը եւ 1964-1965 տարեշրջանի Սուրիոյ մուլթազ դասակարգի առաջին ախոյեանութիւնը:

Իբրեւ տիպար աստղ, բարոյականի տէր մարզիկ, ան միշտ արժանացած է իր խումբի եղբայրներուն, համակիրներուն եւ Հ.Մ.Ը.Մ.Ի համայն ընտանիքին ջերմ սիրոյն, խոր յարգանքին եւ բարձր գնահատանքին ու արժեւորումին:


Վարձքը կատար, անձնուրաց, անբասիր, հաւատաւոր, անսակարկ նուիրեալ Հ.Մ.Ը.Մ.ական եղբ. Սուրէն Երէցեան: Ճիշդ է, որ դուն Ֆիզիքապէս մեզմէ հեռու պիտի մնաս, սակայն դուն մեր հոգիներուն, միտքերուն, յիշատակներուն մէջ մնայուն եւ բացառիկ տեղ պիտի գրաւես, եւ ապրիս յաւատալով:

Կը խնդրեմ մեր Տիրոջ Աստուծմէ, որ քեզի երկինքի արքայութեան արժանացնէ եւ հոն քու ֆուտպոլի խումբի ախոյեան 10 խաղընկերներուդ միանալով, միասին խաղաղ ու հանգիստ ապրիք եւ ննջէք:

Վարձքը կատար, աննման, հաւատաւոր եւ հարազատ եղբ. Սուրէն Երէցեան, փոխան խունկի, մոմի եւ գեղեցկագոյն ծաղկեփունջի, այս անկեղծ, սրտաբուխ եղբայրական խօսքերը կը ներկայացնեմ, իբրեւ բարձր գնահատանքի եւ եղբայրական ջերմ սիրոյ արտայայտութիւն:

Միշտ պիտի յիշենք քու ուրախ դէմքը, քաղցր ժպիտը ու քաղցրահամ խօսքերը:

19 Մարտ 1965, Դամասկոսի քաղաքապետարանի դաշտ. Շ.Մ.Ը.Մ.Սուրիոյ բանակ դարձի մրցումը հովանաւորող Սուրիոյ հարաւային շրջանի զօրավարը կը շնորհաւորէ ախոյեան Շ.Մ.Ը.Մ.ի խումբը: Նկարին մէջ եղբ. Սուրեն եւ զօրավարը:



# ՎԱՀԱՆ ՉԵՐԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ՝



**Ս**տորբե տրուած գրութիւնը լոյս տեսած է Շիրակի հայագիտական հետազոտութիւններու կեդրոնի «Գիտական աշխատութիւններ» պարբերականի 26-րդ հատորին, 2023-ի թիւ 2-ին մէջ, էջ 99-110:

Յեղիմէ Քայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի աւագ աշխատակից Յեղիմէ Արտակի Յովհաննիսեան (hovhannisyan@mail.ru) աշխատասիրութեան պատրաստութեան համար կատարած է լայն հետազոտութիւն եւ օգտագործած է բաւական հարուստ աղբիւրներ, որոնց ցանկը ներկայացուցած է գրութեան աւարտին:

Գրութիւնը, իբրեւ զեկուցում, ներկայացուած է 19 Մայիս 2023-ին, Կիւմրիի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի հայագիտական հետազոտութիւններու կեդրոնի «Ալեքսանդրապոլ. գթութեան քաղաք» խորագրեալ միջազգային գիտաժողովին:

Թիրիմացութեամբ թէ գրաշարական վրիպումով գրութեան մէջ Յայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան յապաւումը Յ.Ս.Ը.Մ.ի փոխարէն ամէն տեղ կատարուած է... Յ.Բ.Ը.Մ., նոյնիսկ այն պարագային, երբ օգտագործուած աղբիւրը եղած է Յ.Ս.Ը.Մ.ի պաշտօնական կայքէջը: Յետեւաբար, «Մարզիկ» գրութիւնը լոյս կ'ընծայէ անհրաժեշտ սրբագրութեամբ:

**Յեղիմէ Ա. Յովհաննիսեան**  
Յայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ  
ԵՐԵՒԱՆ

## ԱՄՓՈՓՈՒՄ

Նախաբան. Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ դրանից յետոյ կարեւորագոյն խնդիրներից մէկը որբերին որբանոցներում տեղակայելու եւ հայկական միջավայր տեղափոխելու խնդիրն էր: Ստորեւ ներկայացուած է Վահան Չերազի գործունէութիւնը եւ նրա համագործակցութիւնը Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյց Կոմիտէի հետ: Վահան Չերազը Ալեքսանդրապոլում աշխատել է Նպաստամատոյցում, զբաղուել հայ որբերի խնամակալութեամբ, դաստիարակութեամբ, ինչպէս նաեւ կազմակերպել է սկստական եւ մարզական մանկապատանեկան խմբեր: 1919 թ. Նպաստամատոյցի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հաւաքուած էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց յետոյ տեղաւորուած էին կա'մ հիւանդա-

նոցներում, կա'մ որբանոցներում: Այս որբերից Չերազը ձեւաւորում էր իր խմբակները: Ալեքսանդրապոլի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում այն դէպքում, երբ նրանց թիւը շուրջ 25.000 էր: Սա մարդկութեան պատմութեան մէջ երբեւիցէ գոյութիւն ունեցած ամենամեծ որբանոցն էր եւ կոչուած էր «Որբաքաղաք»:

Մեթոդներ եւ նիւթեր. յօդուածը գրելիս օգտագործել ենք պատմահամեմատական, պատմահետազոտական, պատմաքննական, զուգորդման, վերլուծութեան, մասնակիէն ընդհանուր եւ ընդհանուրէն մասնակի ուղղուող մեթոդներ: Յօդուածը խարսխուած է Չերազին վերաբերող փաստաթղթերի, տեղեկութիւնների, այլ նիւթերի եւ գրականութեան մէջ առկայ նմանօրինակ նիւթերի վերլուծութեան վրայ:

Վերլուծութիւն. յօդուածում ներկայացուել է Չերազի կերպարը՝ որպէս սկստապետի, որը ջանում էր ցեղասպանութիւն վերապրած երեխաներին մարմնակրթութեան եւ սկստութեան միջոցով առողջացնել հոգեպէս՝ հասկանալով, որ այս սերունդն է դառնալու խորհրդային Հայաստանի հասարակութեան հիմքը: Լինելով խորապէս հաւատացեալ



մարդ՝ նա հաւատ էր սերմանում որբերի մէջ: Նա դարձաւ նաեւ Խորհրդային Հայաստանում սպորտի հիմնադիրներից մէկը:

**Արդիւնքներ.** այսօր Կիւմրիում Չերագի կերպարը օրինակ է բոլոր սպորտապրոցներ եւ խմբակներ յաճախող երեխաների եւ երիտասարդների համար: Նրա անունն է կրում Շիրակի պետական համալսարանի լսարաններից մէկը: Չերագի արձանը կանգնած է համանուն փողոցի սկզբնամասում, իսկ կիւմրեցի եւ հայաստանցի սկաուտապետերը փորձում են Չերագի մանկավարժական մօտեցումներով դաստիարակել եւ կրթել իրենց սաներին:

**Բանալի բառեր՝** Ամերկում, Վահան Չերագ, Օննիկ Եագմաճեան, Տիգրան Խոյեան, ազատագրում, որբեր, Ալեքսանդրապոլի որբանոց:

Ինչպէս յղել՝ Յովհաննիսեան Յ., Վահան Չերագի գործունէութիւնը գլխարտութեան քաղաք Ալեքսանդրապոլում //ԳԱԱ Շ ՀՀ կենտրոնի «Գիտական աշխատութիւններ»: Կիւմրի, 2023: Հ. 2 (26) 99-109 էջեր: DOI:

## ՆԱԽԱԲԱՆ

Կետայեանների կամ Չերագների տոհմն Ակնայ Չերագ աւանից է: Հետագայում Կ. Պոլիս տեղափոխուած Մահտեսի Մինաս ամիրայի ճիւղից է սերունդ տոհմի թուով ութ ամիրա, որոնք վարել են ազգային ու պետական պաշտօններ<sup>6</sup>:

Վահան Չերագը ծնուել է 1886 թ. Օգոստոսի 16-ին, Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Կ. Պոլսում: Սովորել է Պոլսի Կենտրոնական վարժարանում եւ նոյն վարժարանի տղաներին սովորեցրել Փութպոլ խաղալ: Այնուհետեւ Չերագը կազմում է «Սանթրալ» Փութպոլի խումբը եւ «Փրոթի կըդզի» Փութպոլի համանուն խումբը<sup>8</sup>: Փութպոլային թիմեր կա-

յին ստեղծուած նաեւ Ալեքսանդրապոլի որբանոցներում՝ Պոլիգոնում «Ալեքսանդր Մարտունի Միասնիկեան»<sup>14</sup> (էջ 388):

1914 թ., երբ սկսուել է առաջին Աշխարհամարտը, Վահան Չերագը մեկնում է Թիֆլիս, ընդգրկուել Չօրավար Անդրանիկի կամաւորական ջոկատում եւ նրա հրամանատարութեամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողութիւններին՝ ընդհուպ մինչեւ 1919 թ.<sup>9</sup> (էջ 148): Անդրանիկի ջոկատի կազմալուծումից յետոյ Չերագը մեկնում է Պոլիս, իսկ 1920 թ. Հ.Հ. կրթութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւերով Պոլսից տեղափոխուել Ալեքսանդրապոլ, որպէսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը<sup>16</sup>:

## ՍԿԱՈՒՏԱՊԵՏԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԵՏ

1920 թ. Տիգրան Խոյեանի եւ Օննիկ Եագմաճեանի հետ Չերագը միանում է Հ.Մ.Ը.Մ.Ի եռանդամ այն մարմնին, որ Հայաստանի կառավարութեան հրաւերով պիտի մեկնէր հայրենիք՝ սկաուտական եւ մարզական շարժում կազմակերպելու համար<sup>8</sup>: Այդ տարիներին Հ.Մ.Ը.Մ.Ի գործունէութեան կարեւոր բնութագրերից էր համագործակցութիւնը արտասահմանեան տարբեր բարեսիրական կազմակերպութիւնների, մասնաւորապէս Ամերիկեան Նպաստամատոյց կազմակերպութեան հետ, որը մեծ դեր խաղաց հայ որբերի փրկութեան եւ խնամատարութեան գործում<sup>11</sup> (էջ 142): Այս կազմակերպութեան հետ սերտօրէն համագործակցեցին երեք սկաուտապետերը:

1915-1931 թթ. ցեղասպանութիւնը վերապրած որբերի խոչորագոյն հատուածը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում<sup>6</sup> (էջ 950-952): Հայաստանի խորհրդայնացումից յետոյ Չերագը նախընտրում է մնալ հայրենիքում, 1921 թ. մասնակցում է Փետրուարեան ապստամբութեանը: Արդէն խորհրդային կար-

գերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում աշխատում է Ամերիկեան Նպաստամատուցյ Կոմիտէում, զբաղում է հայ որբերի խնամակալութեամբ, կազմակերպում սկառտական եւ մարզական մանկապատանեկան խմբեր<sup>6</sup>:

Ամերիկեան Նպաստամատուցի գործունէութիւնը Ալեքսանդրապոլում Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատուց Կոմիտէն (Ամերկոմ), որին անդամակցում է Չերազը, ստեղծուել է 1918 թ. Ա.Մ.Ն.ի կոնգրէսի որոշմամբ, մինչ այդ գործող եւ Առաջին համաշխարհային պատերազմից տուժած երկրներին օգնութիւն ցոյց տուող Հայաստանի եւ Սիրիայի Նպաստի Ամերիկեան Կոմիտէի հիմքի վրայ<sup>7</sup>: Հ.Հ. խորհրդարանը 1919 թ. Մարտի 2-ին հաստատեց որբերի խնամքը ստանձնելու Ամերկոմի առաջարկը<sup>14</sup> (էջ 57-58): Հ.Հ. խնամատարութեան եւ աշխատանքի նախարար Սահակ Թորոսեանը եւ Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատուց Կոմիտէն ներկայացնող ճոն էլտերը 1919 թ. Ապրիլի 12-ին Երեւանում կնքեցին համաձայնագիր որբերի եւ որբանոցների խնամքը 1919 թ. Մայիսի 1-ից Ամերկոմի հոգածութեանը յանձնելու վերաբերեալ<sup>4</sup> (էջ 80-112): Ցարական բանակի լքած զօրանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար<sup>17</sup> (էջ 120-138): 1919 թ. Ալեքսանդրապոլի քաղաքագլխի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատուցը ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը<sup>1</sup>: Ստորեւ բերում ենք քաղաքագլուխ Լեւոն Սարգսեանի եւ Ամերկոմի ներկայացուցիչների միջեւ 1919 թ. Մայիսի 22-ին կնքուած փաստաթղթից մի հատուած.-

Հայկական Հանրապետական կառավարութեան եւ Ամերիկեան Նպաստամատուց Կոմիտէի ներկայացուցչի փոխադարձ համաձայնութեամբ Ալեքսանդրապոլում գտնուած տասը որբանոց եւ մի որբերի հիւանդանոց սարքեցեալ ցուցակի համաձայն իրենց բոլոր գոյքերով, ծառայողներով եւ որբերով յանձնել Ամերիկեան Նպաստամատուց Կոմիտէի տեղական ներկայացուցիչներին տիկ. Շէյնին, տիկ. Նիլին եւ պրն. Միտչելին 1919 թ. Մայիսի 1-ին<sup>2</sup> (էջ 277):

1919 թ. Նպաստամատուցի ջանքերով Ալեքսանդրապոլի

փողոցներից հաւաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց յետոյ տեղաւորում էին կա՛մ հիւանդանոցներում, կա՛մ որբանոցներում: Ըստ «Յուշամատեան Մեծ Եղեռնի» աշխատութեան՝ միայն Կազաչի պոստում միաժամանակ պատսպարուել է 15.000 որբ<sup>3</sup> (էջ 951): Որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում այն դէպքում, երբ նրանց թիւը շուրջ 25.000 էր: Սա մարդկութեան պատմութեան մէջ երբեքիցէ գոյութիւն ունեցած ամենամեծ որբանոցն էր եւ կոչուում էր «Որբաքաղաք»: Մերձաւոր Արեւելքի Նպաստամատուցը զբաղում էր ինչպէս որբերի մասնագիտական կրթութեամբ, այնպէս էլ պարտաւորութիւն էր ստանձնել աշխատանք փնտնել որբանոցից հեռացողների համար, նրանց տեղաւորել յարմար ընտանիքներում, հետեւել նրանց ապրելակերպին եւ անհրաժեշտութեան դէպքում ցուցաբերել ցանկացած օգնութիւն: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Աղբալեանի ջանքերով առողջ սերունդ դաստիարակելու համար որբերին ներգրաւում էին մարմնակրթական եւ սկառտական խմբակների մէջ: Այստեղ կարեւոր դերակատարութիւն ունեցան Հ.Մ.Ը.Մ.ի եռանգամ մարմնի երեք նշանաւոր սկառտապետերը: Վահան Չերազը, որ իր գործունէութիւնը կազմակերպեց Ալեքսանդրապոլում, Տիգրան Խոյեանը եւ Օննիկ Եազմաճեանը՝ Երեւանում եւ Ղարաքիլիսայում<sup>15</sup>: Որբերի տեղաւորման խնդրի լուծման աշխատանքներն սկիզբ են առնում 1925 թ. եւ շարունակուում են մինչ որբանոցների լուծարումը՝ 1929-1930 թթ.: Ոչ մի որբ չէր հեռանում որբանոցից անորոշ կարգավիճակով՝ նրանք որոշ ժամանակ դեռ մնում էին կազմակերպութեան հսկողութեան ներքոյ: Չափահասները, հեռանալով որբանոցներից, աշխատանք էին գտնում եւ հայկական ընտանիքներ էին կազմում<sup>13</sup>: Իսկ ստեղծուած կիսամարզական եւ սկառտական խմբերի անդամները ստացան լիարժէք սպորտային պատրաստուածութիւն, ինչը հայկական նոր առողջ ընտանիքներ ստեղծելու գրաւականն էր: Ամերկոմը առերեւոյթ սերտ յարաբերութիւններ ունէր Անգլիոմի հետ: Համագործակցութեան նախաձեռնութիւն էր երկու կոմիտէների սկառտական խմբերի միացեալ մարզահանդէսի անցկացումը, որին հրաւիրուած էին

ՀիւՍՀ լուսժողկոմի բարձրաստիճան պաշտօնեաներ<sup>12</sup> (էջ 18): 1931 թ. Ամերիկեան դադարեցրեց իր Նպաստամատուց գործունէութիւնը Ալեքսանդրապոլում: Հիմնական պատճառն այն էր, որ Ամերիկեան ցանկանում էր որբերին կրթել ամերիկեան յառաջադէմ, իսկ Խորհրդային Հայաստանը՝ պոլշեւիզմի գաղափարներով: Ալեքսանդրապոլում գործում էին նաեւ փոքր որբանոցներ, որտեղ մանուկները նոյնպէս կրթուում եւ դաստիարակուում էին: 1922 թ. Պոտիլ Պիորնի խնամքի տակ գտնուող «Լուսաղբիւր» կոչուող որբանոցում 33 որբուկները նոյնպէս զբաղում էին մարմնամարզութեամբ<sup>5</sup>: Պիորնի որբախնամ գործունէութիւնը կասեցուում





է 1924 թ.՝ Խորհրդային Հայաստանի կառավարութեան կողմից նրա փոքրիկ որբանոցը լուծարուում է, որբերը տեղափոխուում են Ամերկոմի որբանոցներ<sup>5</sup>: Նրա որբերից մի քանիսը անդամագրուում են Չերազի մարմնամարզական եւ սկաուտական խմբերին: Թէ՛ Չերազը եւ թէ՛ Եազմաճեանը եւ Խոյեանը մի նպատակ էին հետապնդում՝ մարմնամարզութեան միջոցով կերտել առողջ ոգի, հոգեպէս ընկճուած որբերին պարզեւել նոր շունչ՝ ապրելու եւ վերընթելու նպատակով: Բացի այն, որ Չերազը մեծ սկաուտապետ էր, նա նաեւ խորապէս աստուածապաշտ անձնաւորութիւն էր: Այս մասին է վկայում Կազաչի պոստ որբանոցում տեղի ունեցած միջադէպը:

### ՎԱՀԱՆ ՉԵՐԱԶԸ ԵՒ ՀԱՅ ՈՐԲԵՐԸ

1922 թ. աշնանը Չերազն իր տղաներին մի արտասովոր յանձնարարութիւն է տալիս՝ հսկել Ալեքսանդրապոլի Կազաչի պոստում մեծահասակ որբուհիների զբաղեցրած որբանոցները: Այս հրահանգը Չերազն արձակում է, երբ համոզուում է, որ ճիշդ են լուրերն այն մասին, թէ որբուհիների արտաքնոցների մօտ գտնուող թմբերի տակ մեծ թուով վիժած պտուղներ են թաղուած<sup>14</sup> (էջ 286-287): Յանկանալով հաստատել կամ հերքել այդ լուրերը՝ նա որոշեց քննել գործը եւ Մերձաւոր Արեւելեան Նպաստամատոցի սուրհանդակին ուղարկեց ընկերոջ՝ Օննիկ Եազմաճեանի մօտ՝ խնդրելով, որ գայ եւ միանայ գործի քննութեանը: Քննութեան արդիւնքում հաստատուում են Չերազի կասկածները, ուստի Չերազը եւ Եազմաճեանը կազմակերպում են այդ պտուղների քրիստոնէավայել վերաթաղումը՝ գերեզմանի վրայ դնելով փայտի խաչ: Չերազը խոր աստուածավախութիւն էր դաստիարակում նաեւ իր սկաուտներին: Եազմաճեանը իր յուշերում նշում է, որ այդ օրուանից յետոյ սկաուտները գիշեր-ցերեկ հսկում էին մեծահասակ աղջիկների որբանոցները<sup>14</sup> (էջ 286-287): Այս դրուագը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Վահան Չերազի

խնամակալութեան եւ դաստիարակութեան տակ գտնուող տղաները դառնում էին իր օգնականները եւ օժանդակում նրան իր աշխատանքներում: Չերազի գործունէութեան կարեւոր նպատակը ցեղասպանուած որբերի առողջ ընտանիքների ստեղծումն էր: Մտահոգուած լինելով իր որբերի ապագայով՝ Չերազը նախաձեռնում է Արիաշէն գիւղի կառուցումը Սարգարապատում: Սակայն Արիաշէնի կառուցումը խորհրդային կառավարութեան ջանքերով կիսատ է մնում<sup>10</sup> (էջ 391):

### ՉԵՐԱԶԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ

1925 թ. Յունուարի 12-ին էջմիածնի տաճարում Վահան Չերազը պսակադրուում է Վարդանուշ Անդրէասեանի հետ<sup>7</sup>: Հայոց Յեղասպանութիւնը վերապրած Վարդանուշ Անդրէասեանը անցել էր ցեղասպանութեան բռնով, նրա առաջին ամուսնուն՝ դպրոցի տնօրէնին, ողջ-ողջ այրել էին իր աշակերտների հետ<sup>18</sup>: Ընտրելով Վարդանուշին՝ նա իր ողջ գաղափարախօսութիւնը փորձում է ներդնել իր նորաստեղծ ընտանիքի հիմքում, սակայն պսակադրութիւնից տասնհինգ օր յետոյ Չերազին ձերբակալում են Ալեքսանդրապոլում, բանտարկում Թիֆլիսում, ապա՝ աքսորում Սիպիր<sup>8</sup>: Ըստ 1926 թ. համաներման՝ Չերազը ազատուել է պատիժ կրելուց<sup>7</sup>: Նա կրկին ձերբակալուել է 1927 թ. Սեպտեմբերին Մերձաւոր Արեւելքի օգնութեան այլ հայ աշխատակիցների հետ եւ բանտարկուել Թիֆլիսում: Նրան մեղադրանք է առաջադրուել լրտեսութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ լինելու մէջ: Եզրակացութիւնը եղել է հետեւեալը:-

«Չերազին ճանաչել որպէս սոցիալապէս վտանգաւոր եւ լրտեսութեան մէջ չափազանց կասկածելի տարր»<sup>18</sup>: Չերազին գնդակահարում են 1927 թ. Դեկտեմբերի 21-ին Մետեխի բանտում<sup>8</sup>: Զակատագիրը դաժան գտնուեց նաեւ Վարդանուշի հանդէպ: 1937 թ. նա, 42 տարեկան հասակում, սպանուեց



Կիւմրու բանտում՝ դառնալով Ստալինեան բռնաճնշումների գոհ: Նրան առաջադրուել էր կեղծ մեղադրանք, որի համաձայն՝ Վարդանուշը իր տանը ակտիվիստների հետ հանդիպումներ էր կազմակերպել: Նրանց որբացած տասնամեայ աղջկան՝ Բիւրակն Անդրէասեան-Չերազին որդեգրել է մօրեղբայրը՝ Վարդգէս Անդրէասեանը, որը, վախենալով հալածանքներից, փոխել է աղջկան ազգանունը<sup>18</sup>:

**ԵԶՐԱՅԱՆԳՈՒՄ**

Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյց Կոմիտէն որբախնամ գործունէութիւն ծաւալելով Արեւելեան Հայաստանում, մասնաւորապէս՝ Ալեքսանդրապոլում, մահուան ճիրաններից փրկեց հազարաւոր որբերի, որոնք ապրեցին, կրթուեցին եւ ստացան զանազան մասնագիտութիւններ Ալեքսանդրապոլի Սեւերսեւկի, Կազաչի պոստ եւ Պոլիգոն որբանոցներում: Որբերի կրթութեան կարեւոր հիմնասիւնը կազմեցին մարմնակրթութիւնը եւ սկստակարգ խմբերի ստեղծումը: Այս գործում աչքի ընկան Վահան Չերազը, Օննիկ Շաղամճեանը եւ Տիգրան Խոյեանը: Սկստակարգութեան կարգախօս դարձաւ «Առողջ մարմնում, առողջ ոգի» կարգախօսը, որի արգասիքն էր դառնալու մարմնապէս առողջացած երեխաների՝ վշտով լեցուն հոգիների առողջացումը, առողջ ընտանիքների ստեղծումը եւ սպորտի զարգացումը արդէն Խորհրդային Հայաստանում:

**ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ**

1. Ալեքսանդրապոլի որբերը «Կազաչի պոստ» որբանոցում «100 լուսանկարչական պատմութիւններ Հայոց Ցեղասպանութեան մասին» յատուկ գործ //http://www.genocide-museum.am/arm/online\_exhibition\_10.php (12.01.2023):

2. Ալեքսանեան Կ., Արեւմտահայ գաղթականութիւնը Ալեքսանդրապոլի գաւառում 1914-1922 թթ. Փաստաթղթերի ժողովածու, Երեւան. 2012. 511 էջ:

3. Ահարոնեան Գ., Յուշամատեան Մեծ Եղեռնի. 1915-1965, հրատարակութիւն «Զարթօնք» օրաթերթի: Պէյրուս: «Ատլաս» հրատ.: 1965. 1119 էջ:

4. Աւետիսեան Ս., Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյց Կոմիտէի (Ամերկոմ) գործունէութիւնը Հայաստանում 1918-1930 թթ., Երեւան: «ԳԱԱ ՊԻ» հրատ.: 2009: 227 էջ:

5. Պոտիլ Պիորն, Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ լուսանկարիչ (1871-1960) //http://www.genocidemuseum.am/arm/online\_exhibition\_4.php (02.05.2021):

6. Բրոքի կղզիի ասպետին, Չերազին, Վահան Չերազ // (1886-1927) http://www.genocide-muse-um.am/arm/Vahan\_Cheraz.php (21.11.2022):

7. Իշխանեան Վ., Ընտանեկան ալպոմ. Վահան Չերազ, Սաս 2 //https://inknagir.org/?p=6573 (21.11.2022):

8. Հ.Ս.Ը.Ս.ի նահատակները, Վահան Չերազ //https://www.Homenetmen.org/hy/martyrs /%D5%8E%D4% B1%D5%80%D4%B1%D5%86+%D5%89%D4%B5%D5%90%D4%B1%D4%B6/2 (12.01.2023)

9. Յովհաննիսեան Յ., Ռուբէն Հերեանի եւ Վահան Չերազի գործունէութեան համեմատական վերլուծութիւն //ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատութիւններ»: Կիւմրի: Հ. 3 (24): 2021: էջեր 148-154:

10. Մարտոյեան Թ., Ալեքսանդրապոլը՝ հայ մանկանց բոյն. Վահան Չերազի բարեխնամ գործունէութիւնը //Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ., Միջազգային գիտաժողովի նիւթերի ժողովածու, Նոյեմբերի 8-9 2019 թ. Երեւան «Հայոց Ցեղասպանութեան թանգարան եւ ինստիտուտ» հիմնադրամ: էջեր 376-396:

11. Մելքոնյան Է. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատմութիւն. Երեւան: «Մուղնի» հրատ.: 2005: 582 էջ:

12. Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճեան, Անգլիական Օգնութեան Կոմիտէի (Անգլկոմ) գործունէութիւնը Հայաստանում 1920-ական թուականներին. Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու. Մատենաշար 103: Երեւան: «ԳԱԱ ՊԻ» հրատ.: 2014: 22 էջ:

13. Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան Նպաստամատոյցի պատմութիւնը //http://www.genocide-museum.am/arm/online\_exhibition\_10.php (12.01.2023):

14. Ներսիսեան Ն. Որբաքաղաք, Նպաստամատոյց աշխատողներ, կոմիսարներ եւ «Նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ-Լեւոնական 1919-1931: Երեւան: «Զանգակ 97» հրատ.: 2018: 655 էջ:

15. Սպորտի զարգացումն առաջին հանրապետութիւնում. Ինչպէս մոխիրներից յառնեց ամէն ինչ //https://armeniasputnik.am/20200417/sporti-zargacum-n-arajinhanrapetutyunum-22738983.html (11.06.2023):

16. Վահան Չերազ. Որբերի մարմնի, մտքի եւ ոգու կերտողը //http://archive3.ankakh.com/article/ 101547/% E2% 80% 8Bvahan-chyeraz% E2% 80% A4-vorbyeri-marmni--mtqi-yev-vogu-kyertvoghe (14.04.2023):

17. James L. Barton. Story of Near east relief (1915-1930) an interpretation. New York. The Macmillan company 1930. 480 p.

18. Birth of Vahan Cherez (August 16, 1886) <http://thisweekinarmenianhistory.blogspot.com/2016/08/birth-of-vahan-cheraz.html> (18.02.2023).

## References

1. Homentmen martyrs, Vahan Cherez [HBYM-i nahatakneri, Vahan CH'eraz] <https://www.homenetmen.org/hy/martyrs/%D5%8E%D4%B1%D5%80%D4%B1%D5%86+%D5%89%D4%B5%D5%90%D4%B1%D4%B6/2> (12.01.2023) (in Armenian)

2. Aleksanyan K. The Western Armenian emigration in Alexandropol province in 1914-1922. [Arevmtahay gagh't akanut'yuny Alek'sandrapoli gavarrum 1914-1922 t't']. Collection of documents, Yerevan. 2012. 511 p. (in Armenian)

3. Aharonian. G. The Memorial book of Great Crime 1915-65, edition of "Zartonq" daily [Yushamatean Mets Yegherni 1915-65, hratarakut'yun <<Zart'vonk'>> orat'ert'i] Beirut: Atlas publication, 1965. 1119 p. (in Armenian)

4. Avetisyan S. Activities of the American Relief Committee for the Middle East (Amercom) in Armenia 1918-1930 [Merzavor Arevelk'i Amerikyan npastamatuyts' komite (Amerkom) gortsuneut'yuny Hayastanum 1918-1930 t't']. Yerevan. "Institute of History" ed. 2009. 227 p. (in Armenian)

5. A History of the American Benefit of the Middle East [Merzavor Arevelk'i Amerikyan npastamatuyts'i patmut'yuny] [http://www.genocide-museum.am/arm/online\\_exhibition\\_10.php](http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_10.php) (12.01.2023) (in Armenian)

6. Alexandropol's Orphans At "Kazachi Post" Orphanage. From the special project "100 photo stories about the Armenian Genocide". [Alek'sandrapoli vorbery <<Kazach'i post>> vorbanots'um <<100 lusankarch'akan patmut'yunner Hayots'ts'eghaspanut'yan masin>> hatuk nakhagsits] [http://www.genocide-museum.am/arm/23.11.2019-100photo\\_tos.php](http://www.genocide-museum.am/arm/23.11.2019-100photo_tos.php) (12.01.2023) (in Armenian)

7. Birth of Vahan Cherez (August 16, 1886) <http://thisweekinarmenianhistory.blogspot.com/2016/08/birth-of-vahan-cheraz.html> (18.02.2023).

8. Bodil Biorn, Armenian Genocide witness and photographer (1871-1960) [Bodil Byorn, Hayots'ts'eghaspanut'yan akanates yev lusankarich' (1871-1960)] [http://www.genocidemuseum.am/arm/online\\_exhibition\\_4.php](http://www.genocidemuseum.am/arm/online_exhibition_4.php) (02.05.2021) (in Armenian)

9. Hovhannisyan H. Comparative analysis of the activities of Ruben Heryan and Vahan Cherez [Ruben Heryani yev Vahan CH'erazi gortsneut'yan hamematakan verlutsut'yun] // <<Scientifik works>> of SCAS NAS RA, Gyumri, 2021, v. 3(24), pp 148-154 (in Armenian)

10. Ishkhanyan V. Family album. Vahan Cherez, part 2 [Ishkhanyan V., yntanekan albom. Vahan CH'eraz, mas 2] <https://inknagir.org/?p=6573> (21.11.2022) (in Armenian)

11. Martoyan T. Alexandropol, a nest of Armenian children. The benevolent activities of Vahan Cherez [Alek'sandrapoly, hay mankants' buyn. Vahan CH'erazi barekhnam gortsuneut'yuny] // The cause of the salvation of Armenians in the Middle East 1915-1923, collection of materials of the international conference, November 8-9, Yerevan, 2019. "Armenian Genocide Museum-Institute" Foundation. pp 376-



396 (in Armenian)

12. Melkonyan E. History of the Armenian Charitable General Union. [Haykakan Baregortsakan Yndhanur Miut'yan patmut'yun] Yerevan: "Mughni" ed. 2005. 582 p. (in Armenian)

13. Mesrop Archbishop Ashdjian. The activities of the English Relief Committee (Anglicom) in Armenia in the 1920s. [Angliakan Ognut'yan komitev (Anglkom) gortsuneut'yuny Hayastanum 1920-akan t'vakannerin]. Collection of documents and materials. Directory 103. Yerevan: "Institute of History" ed. 2014. 22 p. (in Armenian)

14. Nersisyan N. The City of Orphans. Relief workers, commissars and "Builders of New Armenian" Alexandropol/Leninakan 1919-1931. Yerevan: Publication Zangak - 97, 2018 655 p.

15. The development of sports in the First Republic. how everything rose from the ashes [Sporti zargats'umn Arrajin hanrapetut'yunum. inch'pes mokhirnerits' harnets' amen inch'] <https://armeniasputnik.am/20200417/sporti-zargacumn-arajin-hanrapetutyunum-22738983.html> (11.06.2023) (in Armenian)

16. "To the Knight of the Isle of Broth" by Cherez, Vahan Cherez (1886-1927) [«Brot'i kghzii aspetin», CH'erazin, Vahan CH'eraz (1886-1927)] <http://www.genocide-museum.am/arm/VahanCherez.php> (21.11.2022) (in Armenian)

17. Vahan Cherez. the builder of body, mind and spirit of orphans [Vahan CH'eraz. vorberi marmni, mtk'i yev vogu kertoghy] <http://archive3.ankakh.com/article/101547/%E2%80%8Bvahan-chyeraz%E2%80%A4-vorbyeri-marmni--mtqi-yev-vogu-kyertvoghe> (14.04.2023) (in Armenian)

# ՀԱՅ ՍԿԱՌԻՏ ԸԼԼԱԼԸ ՏԱՐԱԶ ԿՐԵԼԷՆ ԱՆՌԻՆ Է

(Հ.Մ.Ը.Մ.-ՖՐԱՆՍԻ ՍԿԱՌԻՏ. ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ՔՈՅՐ ԿԱՐԻՆԷ ՍԻՍԵՌԵԱՆԻ ԽՕՍՔԸ, ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ՝ ՄԱՄՆԱՃԻՒՂԻ «ՀԱՅ ՍԿԱՌԻՏԻ ՕՐ»ՈՒԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ)

**Հ**.Մ.Ը.Մ.-Ֆրանսի Սկառուտ. Խորհուրդին անուանով հպարտութեամբ խօսք կ'առնեմ այսօր՝ «Հայ սկառուտի օր» ունակ առիթով, միասին նշելու այն ինչ որ բոլորս կը միացնէ. մեր նուիրումը հայ սկառուտութեան արժէքներուն եւ մեր կապը Հ.Մ.Ը.Մ.ի ժառանգութեան հետ:

Աւելի քան մէկ դար է, որ Հ.Մ.Ը.Մ.ը անհատականութիւններ կը կերտէ, սերունդներ կը կամըրջէ եւ հայկական ինքնութիւնը կը պահպանէ: Մեր նշանաբանը՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր» յայտարարումն ու յանձնարարութեամբ կը հնչէ, ինչպէս 1918-ին, երբ մեր շարժումը ծնաւ ցաւոտ անցեալի մոխիրներէն՝ մարմնաւորելու մեր ժողովուրդին յոյսն ու վերածնունդը:

Հայ սկառուտ ըլլալը տարազ կրելէն անդին է: Անիկա կը նշանակէ տէր կանգնիլ հազարամեայ մեր պատմութեան եւ նուիրուիլ համընդհանուր արժէքներու պաշտպանութեան: Տարազ կրելով կը սորվինք միասին ապրիլ, բնութիւնը յարգել, ըլլալ ինքնուրոյն, պատասխանատու եւ ղեկավար անձեր, միշտ հաւատարիմ մնալով մեր հայկական ինքնութեան:

Այսօր յուզումով կը դիտեմ մեր ամենափոքր սկառուտները՝ գայլիկ-արծուիկները, որոնք կը յայտնաբերեն բարեկամութեան, ինքնագարգացման եւ շարքաշուրթեան հաճոյքները: Կը տեսնեմ ինչպէս մեր պատանի արի-արեւոյճները մարտահրաւրներու դիմաց կը հասունանան եւ աւելի ինքնավստահ կը դառնան:

Յատկապէս հպարտ եմ ձեզի հետ բաժնեկցելու 17 տարեկան եւ վեր մեր երիտասարդներուն՝ երէց-պարմանուհիներու նորակազմ փաղանգը: Ահաւասիկ կարեւոր քայլ մը, որ կը հաստատէ մեր կամքը՝ ուղեկցելու մեր սկառուտներուն դէպի չափահասութեան տարիներ, պատրաստելով զանոնք դառնալու վաղուան առաջնորդները: Նորակազմ այս խումբը ապացոյց է Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի կենսունակութեան, ինքզինք վերանորոգելու կարողութեան եւ աւանդութիւններուն հանդէպ իր հաւատարմութեան: Այս երիտասարդները կը ներկայացնեն մեր ներկան ու ապագան. անոնք այսօրուան օրինակներն են մեր ամենափոքր սկառուտներուն, իսկ վաղուան՝ Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի սիւնները:

«Հայ սկառուտի օր» ռաւիթ է յիշելու, որ մենք մաս կը կազմենք մեծ ընտանիքի մը, որ կը տարածուի Ֆրանսայի սահման-



ներէն անդին: Ամերիկայէն մինչեւ Լիբանան, Աւստրալիայէն մինչեւ Հայաստան, Արժանթինէն մինչեւ Գանատա, հազարաւոր հայ սկառուտներ այսօր նոյն արժէքները կը բաժնեկցին: Այս յատուկ օրը եկէք միասին վերանորոգենք մեր խոստումը՝ ըլլալու հաւատարիմ Աստուծոյ, ազգին ու հայրենիքին: Միշտ օգնելով ուրիշին եւ մեր լաւագոյնը ընելով՝ ըլլալու արժանի մեզի վստահուած ժառանգութեան եւ մեր փորձառութեամբ հարստացած՝ զայն փոխանցելու գալիք սերունդներուն:

Կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել մեր բոլոր ղեկավարներուն, որոնք իրենց նուիրումով ու կամաւոր աշխատանքով ամէն օր կ'ապրեցնեն Հ.Մ.Ը.Մ.ը: Շնորհակալութիւն ձեզի, սիրելի սկառուտներ, ձեր խանդավառութեան, կորովին եւ հաւատարմութեան ոգիին համար: Վերջապէս, սիրելի ծնողներ, այս շարքերը ձեզի կը պարտինք: Շնորհակալութիւն ձեր վստահութեան եւ աջակցութեան համար:

Կ'ուզեմ նաեւ շնորհակալութիւն յայտնել բոլոր մայրերուն, որոնք իրենց զաւակները թէ՛ հայ եւ թէ՛ Հ.Մ.Ը.Մ.ական կը դաստիարակեն:

Ձեր տօնը շնորհակալութեամբ:  
Ինչպէս Հ.Մ.Ը.Մ.ի 1919-ի առաջին Ծրագիր-Կանոնադիրը կ'ըսէ՝-

«Հայ մայրեր,  
«Վստահութեամբ մեզի յանձնեցէք ձեր զաւակները, զանոնք պիտի վերադարձնենք ձեզի աւելի ազնիւ, աւելի հօգօր, արի եւ գորովոտ»:  
«Բարձրացի՛ր-բարձրացուր»:

# ԱՐԱՐԱՏԸ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է ՄԵՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ

(Հ.Մ.Ը.Մ.Ի ԼՈՆՏՈՆԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻ ԱՏԵՆԱՊԵՏ

ՔՈՅՐ ԱԼԵՆՈՅՇ ԳՐԻԳՈՐԵԱՆՍԻ ԽՕՍՔԸ՝ «ՍԿԱՌԻՏԻ ՕՐ»ՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ)

29 Մարտ 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի Մեկուսի շրջանը թատերական ներկայացումով մը մշտեց «Սկաուտի օր»ը: Ներկայացումը նուիրուեցաւ Արարատին եւ կրեց «Դէպի Արարատ» վերնագիրը:

«Դէպի Արարատ»ը պատմութիւնն էր խումբ մը սկաուտներու, որոնք Արարատի գագաթը կը բարձրանան: Ճամբան տեղի կ'ունենան կարգ մը զարգացումներ, որոնք կը ծանօթացնեն Արարատի կարեւորութիւնը, իբրեւ ազգային ինքնութեան խորհրդանիշ եւ Հ.Մ.Ը.Մ.Ի ընդհանրական նպատակներու արտայայտիչ:

Այս առիթով, մասնաճիւղին խօսքը փոխանցեց վարչութեան ատենապետ քոյր Ալենոյշ Գրիգորեանս: Ստորեւ՝ խօսքին ամբողջութիւնը:

*Գերաշնորհ Յովակիմ Եպս. Մանուկեան,  
Արժանապատիւ Տէր Նշան Քհնյ. Արավերտեան,  
Յարգելի հիւրեր եւ ծնողներ,  
Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,*

Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի Մեկուսի շրջանի վարչութեան անունով բարի գալուստ կը մաղթենք ձեզի Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի «Սկաուտի օր»-ու անակատարուածին: Այս առիթով, մեր սիրելի սկաուտները եւ իմ բապեանե-



րը պատրաստած են շարք մը ներկայացումներ, որոնք վստահ եմ որ բոլորս միասին պիտի վայելենք այսօր:

Անցեալ տարի, Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի Մեկուսի շրջանը տօնեց իր 45-ամեակը: Շատ հպարտ ենք, որ մեր միութիւնը հասած է այս նշանաւոր մղոնաքարին: Միութեանս պատրաստած ծրագիրները եղան մեր ներկան անցեալին եւ ապագային միացնողը: Այնչափ կարեւոր է, որ Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի շարքերէն անցած անդամները միութիւնը նկատեն իբրեւ ՄԵՐ միութիւնը, որ իրաքանչիւրիս կը պատկանի, եւ բոլորիս պարտականութիւնն է պահել եւ շարունակել զայն: Տեսնելով անցեալ տարուան ծրագիրներուն յաջողութիւնը, կրնանք վստահ զգալ, որ միութեանս ապագան ապահով է, որովհետեւ Հ.Մ.Ը.Մ.Ի Լոնտոնի անդամները եւ շրջանակը պատրաստ են յառաջ տանելու մեր միութիւնը:

Այս տարուան «Սկաուտի օր»-ու անակատարուած է Արարատին: Հ.Մ.Ը.Մ.Ի-ը աշխարհասփիւռ միութիւն է եւ մեր ընդհանուր նպատակները ուղղուած էն դէպի հայ երիտասարդութեան հայապահպանում, ապահովելու մեր ազգին ապագան: Միութիւնս ստեղծուած է 1918-ին, երբ մեր հիմնադիրները որոշեցին Հայոց Յեղասպանութեան որբերը մէկտեղել եւ խնամել: Տարիներու ընթացքին Հ.Մ.Ը.Մ.Ի շարունակ զարգացուցած է իր ծրագիրները հայութեան կարիքներուն համապատասխան, եւ այսօր կարեւոր դեր կը կատարէ մեր համայնքի երիտասարդներուն համար, քաջալերելով որ անոնք պահեն իրենց հայկական ինքնութիւնը եւ ապահովեն մեր ազգին ապագան:

Հ.Մ.Ը.Մ.Ի նշանաբանն է «Բարձրացիր-Բարձրացուր»: Այսօր պիտի տեսնենք այս նշանաբանին իրականացումը ո՛չ միայն գաղափարական իմաստով, այլեւ՝ Ֆիզիքապէս եւ Արարատ լեռան լանջերուն:

Արարատը խորհրդանիշ է մեր միութեան սկզբունքներուն: Մեր երիտասարդներուն կը յիշեցնէ հայ ազգին անցած դժուարութիւնները: Զանոնք կը մղէ դէպի արդարութիւն, դէպի յաղթանակ եւ դէպի Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստան:





### Հ.Մ.Ը.Մ. ԱՐՑԱԽԵԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

**Հ**այ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (Հ.Մ.Ը.Մ.) մուտք գործեց Արցախի Հանրապետութիւն՝ նպաստելով ազգային ու երիտասարդական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը: Ժամանակի ընթացքում միութեան աշխատանքները կարճ ժամանակով դադարեցին, սակայն 2019 թուականին պաշտօնական Հ.Մ.Ը.Մ.-ն նոր թափով վերադարձրեց իր ներկայութիւնը՝ Արցախում:



Նոր իրողութիւնների պայմաններում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի Արցախի Մեկուսի վարչութիւնը վերսկսել է իր գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում բնակող արցախցի պատանիներին ու երիտասարդներին: Կազմակերպութեան հիմնական նպատակներից է ձեւաւորել միասնական գաղափարական հէնք՝ հիմնուած հայրենաձանաչութեան, պայքարի ոգու պահպանման, Արցախեան բարբառի եւ մշակութի առանձնապատկութիւնների փոխանցման վրայ: Այս ամէնի առանցքում շարունակուում է մնալ կարեւորագոյն նպատակը՝ վերադարձ Արցախ:

Վերջերս Հ.Մ.Ը.Մ. Արցախը մեծ յառաջընթաց է գրանցել՝ պաշտօնապէս գրանցուելով որպէս հասարակական կազմակերպութիւն Հայաստանում: Այս քայլը նոր հնարաւորութիւններ է ստեղծում կառույցի զարգացման եւ գործունէութեան ընդլայնման համար:

Գրանցման շնորհիւ, արդէն որպէս Արցախի Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն Հասարակական կազմակերպութիւն կարող է առաւել հաստատուն հիմքով գործել Հայաստանում, ընդլայնել իր ծրագրերն ու համագործակցութիւնները՝ յատկապէս Հ.Մ.Ը.Մ.-ի Հայաստանի Կենտրոնական Վարչութեան (Հ.Ա.Ս.Կ.) հետ:

Հ.Մ.Ը.Մ.-ի Արցախի վարչութեան աշխատանքային ծրագրում առաջնահերթութիւն է տեղահանուած արցախցի պատանիների հետ աշխատելը, ինչպէս նաեւ պատրաստել աշխատասէր, արի, ազգասէր եւ հայրենասէր, օրինապահ սերունդ:

2.6.2025

Հ.Մ.Ը.Մ.-ի ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



### Թղթակից ԵՐԵՒԱՆ

**Ա**յս ամէնի ետեւում 9 ամիսների քրտնաջան եւ մանրակրկիտ աշխատանքն է, որի ընթացքում մեր պատասխանատուները միասնաբար անցել են տարբեր փորձութիւններով եւ յաղթահարել դրանք՝ մէկը միւսին օգնելով:

Սեմինարի ընթացքում պատասխանատուները իւրացրել են բոլոր դասա-





## Հ.Մ.Ը.Մ. ԱՐՑԱԽԻ Ա. ԿԱՐԳԻ ՍԵՄԻՆԱՐԸ ՀԱՄԱԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԻՐ ԱԻԱՐՏԻՆ

խօսուեցին ներքին եւ յանձնել քննութիւն, որի արդիւնքների հիման վրայ էլ ստացել են կարգը:

Սեմինարի գործնական մասը ամփոփել են «Հայկ Յուսէփեան» բանակավայրում, որտեղ էլ տեղի է ունեցել Ա. կարգը յանձնելու արարողութիւնը: Արարողութեանը ներկայ էին Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութեան անդամ քոյր Սանտրա Վարդանեանը եւ Արցախի Մեկուսի շրջանի վարչութեան անդամները:

Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել քոյր Մարո Քէշիշեանին, ում հետ անցել ենք սեմինարի տեսական մասը, եղբայր Սեակ Նազարեանին, ում հետ անցել ենք գործնական մասը եւ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի «Վահան Զերազ» մասնաճիւղի աստիճանաւորներին, ովքեր աջակցել են գործնական փուլում:

Շնորհաւորում ենք բոլորին:



### ՀԱՄԱ-Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ 12-ՐԳ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ՔԱՐՈՉՉԱԿԱՆ ՕԺԱՆԳԱԿ ԽՈՒՄԲԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՆԹԱՅՔ Կ'ԱՌՆԵՆ

Ուրբաթ, 23 Մայիս 2025-ի երեկոյեան ժամը 8.30-ին, իր առաջին առցանց հանդիպումը ունեցաւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերու քարոզչական օժանդակ խումբը, որուն մաս կը կազմեն 18 քոյր-եղբայրներ՝ Հ.Մ.Ը.Մ.ի Հայաստանի, Արցախի, Սիջիւն Արեւելքի, Եւրոպայի, Ս. Նահանգներու եւ Հարաւային Ամերիկայի շրջաններէն:



Խումբի անդամներուն պարտականութիւնն է մարզախաղերու նախօրեակին եւ ընթացքին, Հայաստանէն թէ իրենց ապրած շրջաններէն, գործնական աշխատանքներով օժանդակել Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին:

Առցանց հանդիպումին սկիզբը, Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբի ներկայացուցիչ եղբ. Վիգէն Աւագեան բացատրեց խումբին ստեղծման նպատակը, աշխատանքներուն ծիրը եւ նշեց, որ առաջին անգամն է, որ նման խումբ մը կը ստեղծուի համա-Հ.Մ.Ը.Մ.ական նախաձեռնութեան մը քարոզչութիւնը ազդեցիկ, հետեւողական եւ նորարար ձեւով կատարելու համար:

Ապա, Կեդրոնական Վարչութեան տեղեկատուական արհեստագիտութեան պատասխանատու եղբ. Շանթ Տէմիրձեան խումբի անդամներուն ներկայացուց Կեդրոնական Վարչութեան քարոզչական յանձնախումբին մշակած քարոզչական ծրագիրը, որուն գործադրութեան համար աշխատանքի հրաւիրուած են քոյրերն ու եղբայրները: Եղբ. Տէմիրձեան լայնօրէն անդրադարձաւ ծրագրի զանազան բաժիններուն եւ անոնց իրագործման համար պահանջուող ճիգին ու ժամանակին: Խումբի անդամները իրենց հարցումներով եւ տեսակէտներով աւելի եւս հարստացուցին հանդիպումը, որ տեւեց շուրջ երկու ժամ:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԻՔԱՆԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԾԱՇՈՒՔ ՓԱՌԱՏՕՆՈՎ ՆՇԵՑ ՄԱՅԻՍԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 107-ԱՄԵԱԿԸ

## Թղթակից ՊԵՅՐՈՒԹ

**Բ**արձր հովանավորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, հովանավորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան, նախագահութեամբ Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահէ Արք. Փանոսեանին եւ կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան, Կիրակի, 1 Յունիս 2025-ի կէսօրէ ետք ժամը 5.00-էն սկսեալ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած Մայիսեան աւանդական եւ տպաւորիչ փառատօն:

Գօտեպնդիչ, յուսադրիչ եւ դէպի ապագայ նայող խօսքեր արտասանուե-

ցան, խոստմնալից ու խրոխտ կեցուածքով, վճռական քայլերով, բարձր ճակատներով տողանցեցին՝ մոկլիէն մինչեւ երիցագոյն տարազաւորները, ներկայացուցչական թէ՛ ակադեմիայի մարզիկները, աշակերտները, ԼԵՄ-ականներն ու պատանիները՝ բոլորը միասին մարմնաւորելով լիբանանահայութեան ապագան: Մայիսեան սրբաւանքներու ոգին, տարած յաղթանակին հպարտութիւնը վերանորոգուեցան բոլորին մօտ, որոնք համախմբուած էին նորագոյն հայոց պատմութեան մէջ իր դերն ու աւանդը ունեցող Հ.Մ.Ը.Մ.ի շուրջ, որ իր գոյութեան ամբողջ ըն-



թացքին գործեց հետեւելով իր նշանաբանին՝ «Բարձրացի՛ր-բարձրացու՛ր»ին, բարձրացաւ իր միութենականներով եւ բարձրացուց իր ժողովուրդը եւս:

### ԲԱՅՈՒՄԸ

Մայիսեան փառատօնը ընթացք առաւ Հ.Մ.Ը.Մ.ի շեփորախումբին կողմէ Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական քայլերգներուն կատարումով, Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ.ի դրօշներուն ծածանումով ու ջահավառութեամբ, որոնց համար Լիբանանի բոլոր մասնաճիւղերու սկաուտները միասնա-





բար պատրաստած էին գեղեցիկ, 30 մեթր լայնքով եւ 12 մեթր բարձրութեամբ տպաւորիչ ձեւակերտ դրօշակի կայմ եւ անմար կրակի յատուկ բաժին: Նման ձեռայինի մը պատրաստութիւնը ժամանակ, ջանք ու միացեալ ծրագրում եւ գործադրութիւն պահանջած էր տարագաւորներէն, որոնց աշխատանքին արգասիքը դաշտը զարդարեց ամբողջ փառատօնին ընթացքին:

**«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆ» ԿԱՐԳԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ**  
Ապա, Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային խմբապետութեան 2024-2025 տարեշրջանի «Ընդհանուր ծառայութեան

շրջան» կարգին իրենց մասնակցութիւնը բերած եւ աւարտած 18 երէց-պարմանուհիներ ստացան «Մառայութեան» շրջանի կարգ:

**ԼԵՎԱՄ-Ի ՄՐՅԱՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՎԱՀԱՆԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ**  
Յաջորդեց ԼԵՎԱՄ-ի 2024-2025 տարեշրջանի լաւագոյն մարզիկի եւ մարզիկուհիի մրցանակի եւ վահանի տուչութիւնը: Այսպէս, տարեշրջանի լաւագոյն մարզիկուհիի մրցանակը ստացաւ Լորէն Ճերմակեան՝ Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան ճեմարանէն, լաւագոյն մարզիկի մրցանակին արժանացան Երկու աշակերտներ՝ Կի Խանճեան եւ Գա-

լէ-Դրօ Հարպոյեան՝ Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան ճեմարանէն: Դպրոցը տիրացաւ նաեւ ԼԵՎԱՄ-ի վահանին:

**Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԽՕՍԻԸ**  
Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան խօսքը արտասանեց ատենապետ եղբ. Վահան Համամճեան, որ ըսաւ, թէ նորանկախ Հայաստանի հետ ծնունդ առած Հ.Մ.Ը.Մ. իր ստեղծման առաջին օրէն ինքզինք դտաւ բազմաթիւ մարտահրաւէրներու դէմ յանդիման եւ անմիջապէս լծուեցաւ Յեղասպանութեան ահանատես դարձած, սակայն



հրաշքով ճողովարած հազարաւոր որբերու փրկութեան, դաստիարակութեան եւ հոգեմտաւոր կազմաւորման աշխատանքին, աւելցնելով, որ Հ.Մ.Ը.Մ.ը նոյն օրերուն ձեռնարկեց նաեւ հայրենի ժողովուրդի, պետականութեան եւ բանակին օժանդակութեան գործին, հաւատարիմ իր նշանաբանին՝ «Բարձրացիր՝ բարձրացուր»-ին եւ սկստական խոստումին՝ ազգին ու հայրենիքին ծառայելու պարտաւորութեան:

Եղբ. Համամճեան շեշտեց, որ այս միութիւնը կարողացաւ դիմակայել բոլոր դժուարութիւնները եւ դարձաւ ուժեղ բանակ՝ թուրքին տալով բարձրադասակ պատասխան: Կամաւորութեան եւ նուիրումի արժէքներուն վրայ խարրախրած այս միութիւնը Սփիւռքի մէջ հայութեան կազմաւորման հիմնական սիւներէն եղաւ, ժողովուրդին կողքին կանգնեցաւ, տէր եղաւ սերունդներու եւ ստանձնեց անոնց ֆիզիքական, մտային եւ հոգեկան կազմաւորումը, հաստատելով, որ այս բոլորը կարելի եղաւ իրականացնել՝ շնորհիւ ազգ-միութիւն անքակտելի կապին, գաղափարախօսական ամուր հիմունքներու կառչածութեան, ազատ, անկախ ու միացեալ հայրենիքի հանդէպ անսասան հաւատքին եւ մանաւանդ՝ Հ.Մ.Ը.Մ.ական յաջողական սերունդներու անձնագոհ նուիրումին ու վճռական պայքարին:

«Հրաշքի համագոր է այսքան երկար ժամանակ մարզական եւ սկստական միութիւն մը պահելը եւ թիւով ու որակով տեսաբար յառաջդիմելը, իսկ այդ հրաշքը մենք կը պարտինք մեր սքանչելի ժողովուրդին, որ մնայուն համակիրն ու քաջալերողն է մարզական խումբերուն, անփոխարինելի ներշնչումի աղբիւրն ու խրախուսողը՝ սկստական շարքերուն, իր զաւակը այս միութեան յանձնողն ու վստահողը», հաստատեց եղբ. Համամճեան՝ դիտել տալով, որ այս միութիւնը իր գոյութիւնը հիմնականօրէն խարսխեց մարզական ազնիւ ոգիի վրայ, որուն մէջ համադրուած են մարդկային բոլոր առաքինութիւնները:

Շարունակելով իր խօսքը՝ եղբայրը դիտել տուաւ, որ մարզական ոգիի զուգընթաց, իբրեւ հայկական միութիւն, Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրներուն գլխաւոր նպատակներէն մէկը եղաւ հայ մատղաշ










հոգիներուն մէջ քանդակել հայու ոգին, որուն շնորհիւ այս միութիւնը կարողացաւ դիմագրաւել ամէն տեսակի դժուարութիւն եւ հայ պատանիին ու երիտասարդին մէջ նախ կերտեց մարդը, հայը եւ ապա՝ սկաուտն ու մարզիկը:

Այսօր նաեւ կը նշենք հպարտութիւնը 1918 թուականին կերտուած Մայիսեան հրաշք անկախութեան: Մայիս 28-ը շունչ տուաւ հայութեան, ապրելու եւ յարատեւելու վճռական կամք ներշնչեց անոր, հաստատեց Շրջանային Վարչութեան ատենապետը եւ աւելցուց. «Այսօր մենք միասնաբար կ'երդնունք կրկին ծառայել ազգին ու հայրենիքին, շարունակել մեր սրբազան պայքարը՝ մինչեւ ազատագրուի Արեւմտահայաստանը, մինչեւ վերատիրանանք մեր հօր Արցախին, որովհետեւ մենք քաջ հաւատացողն ենք ու բարձրաձայն կը կրկնենք՝ Արարատը հայկական է, Արցախը համայն հայութեան է, Հայ Դատի հետապնդումը նուիրական պարտականութիւնն է բոլորիս, մինչեւ որ Եռագոյնը ծածանի Կարսի, Արտազանի եւ Նախիջեանի մէջ, իսկ Արցախի դրօշը՝ Ստեփանակերտի ու Շուշիի մէջ», իր խօսքը եզրափակեց եղբ. Վահան Համամճեան:

**ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ**

Ապա, տարագաւորները հանդէս եկան կենդանի պատկերով մը՝ ներկայացնելով բանակումի մը նախապատրաստական աշխատանքները եւ բանակումի միջնորդը՝ հիմնականօրէն առանցք ունենալով այս տարուան 15-19 Յուլիսին Լիբանանի Պասքինթա շրջանին մէջ տեղի ունենալիք Միջին Արեւելքի ցամաքամասային առաջին բանակումը, որուն իրենց մասնակցութիւնը պիտի բերեն շուրջ 1000 սկաուտներ, որոնցմէ 175-ը՝ Միջին Արեւելքի զանազան շրջաններէն:

Երկրորդ կենդանի պատկերին թեման համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերն էին, որոնք 24 Յուլիսէն 2 Օգոստոսին տեղի պիտի ունենան Երեւանի մէջ: Խաղերուն պիտի մասնակցին միութեան 18 շրջաններէն եւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութենէն աւելի քան 725 մարզիկ-մարզիկուհիներ:



**Հ.Մ.Ը.Մ-ի  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ  
ՎԱՐՁՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ**

Փառասունին Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան պատգամը արտասանեց քոյր Թային Օրտողլեան: Ան հաստատեց, որ Մայիսը կերտեց Հայաստանի առաջին անկախութիւնը, ականատեսը եղաւ հերոսական Շուշիի ազատագրման, նաեւ լիբանանահայութեան եւ Հ.Մ.Ը.Մ-ականներուն տարեկան ժամադրավայրը դարձուց Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտը, ուր ամէն տարի տեղի կ'ունենայ 1918-ի փառահեղ յաղթանակին նուիրուած տողանցք:

Քոյրը նկատել տուաւ, որ անսահման ուրախութեամբ եւ հոգեկան անխառն գոհունակութեամբ այս շարքերը վստահաբար կը դիտէ նաեւ երախտաւորներու այն սերունդը, որ 107 տարիներ առաջ յանդուգն գաղափարը յղացաւ հիմնելու Հ.Մ.Ը.Մ-ը, որ աւելի քան հարիւրամեայ իր երթին ընթացքին ուժեղացաւ ու բազմացաւ, դարձաւ համատարած ու համահայկական միութիւն, որ այսօր իր շուրջ կը համախմբէ աւելի քան քսանհինգ հազար անդամներ եւ նոյնքան ու թերեւս աւելի համակիրներ:

Քոյր Օրտողլեան հարց տուաւ, որ ինչո՞ւ այս սէրը եւ վստահութիւնը Հ.Մ.Ը.Մ-ի հանդէպ, ի՞նչն է, որ զայն կը տարբերէ ուրիշներէ եւ եզակի եւ իւրայատուկ կը դարձնէ զայն, ո՞րն է այն գաղտնիքը, որ 107-ամեայ այս հսկան կը պահէ միշտ երիտասարդ, բացատրելով, որ Հ.Մ.Ը.Մ-ը կը մնայ երիտասարդ, որովհետեւ իւրաքանչիւր նոր մանուկի կամ պատանիի մը մուտքը իր շարքերէն ներս՝ նոր աւիւն ու կենսունակութիւն



կը բերէ իրեն հետ, նոր արիւն կը ներարկէ անոր երակներուն:

«Տասնամեակներու ընթացքին Հ.Մ.Ը.Մ-ը վստահութիւն ներնշնչելով՝ դարձած է հարազատ ու ապահով բոյնը հայ մանուկին ու պատանիին: Հ.Մ.Ը.Մ-ի ակումբներն ու կեդրոնները պարզապէս հաճելի ժամանցի վայրեր չեն, այլ անոնք, ծնողքին ու հայ վարժարանին կողքին, հայեցի դաստիարակութեան դարբնոցներ են եւ հայապահպանման ամբոցներ», հաստատեց քոյր Օրտողլեան աւելցնելով, որ դիւրին չէ նման դերակատարութիւն ստանձնելը եւ զայն անխախտ պահելը, յատկապէս՝ 21-րդ դարու նոր աշխարհին մէջ եւ անոր ամէնօրեայ մարտահրաւէրներուն դիմաց: Արդարեւ, Հ.Մ.Ը.Մ-ը չի կրնար տեղափոխ մէջ մնալ, երբ արհեստագիտութիւնն ու անոր ընձեռած միջոցները կը կլանեն բոլորիս առօրեան, այլ պիտի գտնէ ձեւերն ու միջոցները՝ ըլլալու ա'յս դարու կազմակերպութիւնը՝ քայլ պահելով փոփոխութիւններուն հետ՝ առանց սակայն զիջելու իր անխախտ



սկզբունքներէն ու նպատակէն: Այս բոլորին գուգահեռ, Հ.Մ.Ը.Մ-ը պիտի պահէ ազգային իր ինքնուրոյն դիմագիծը եւ ազգային հարցերով տողորուած միութիւն ըլլալու յատկութիւնը: Միութիւն, որ իր հիմնադրութեան օրէն սկսեալ գործօն դերակատարութիւն ունեցած է հայ ժողովուրդի պատմութեան բոլոր փուլերուն՝ ճերմակ թէ սեւ օրերուն: Իբրեւ համահայկական կառոյց՝ Հ.Մ.Ը.Մ-ը կը շարունակէ տարածուիլ գաղութներու մէջ՝ բարձրացնելով իր շրջաններուն եւ մասնաճիւղերուն թիւը:

Եզրափակելով իր խօսքը՝ քոյր Թային Օրտողլեան շնչտեց, որ երթը պիտի շարունակուի՝ հակառակ բոլոր մարտահրաւէրներուն եւ դժուարութիւններուն (խօսքին ամբողջութիւնը տեսնել էջ 12):

**ՏՈՂԱՆՅՔԸ**

Այնուհետեւ հասաւ սպասուած պահը: Հ.Մ.Ը.Մ-ի շեփորախումբին երաժշտութեան կշռոյթներով խորոխտ, հպարտ եւ հաստատ քայլերով, պահանջատէր եւ





ինքնավստահ հայու դոփիւնով տողանցեցին Հ.Մ.Ը.Մ-ի մասնաճիւղերը, Շրջանային խմբապետութիւնը, վեթերան խմբապետները, Հ.Մ.Ը.Մ-ի մարզական ներկայացուցչական խումբերը, մարզական դպրոցի աշակերտները, մասնաճիւղերու մարզիկները, ԼԵՎԱՄ-ի մրցումներուն մասնակցած հայկական վարժարաններու աշակերտները, ԼԵՄ-ականներն ու պատանիները:

**ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՊԱՏԳԱՄԸ**

Աւարտին, եզրափակիչ իր պատգամը ուղղեց Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահէ Արք. Փանոսեան: Ան ողջունեց հայոց պատմութեան շքեղագոյն դէպքին հետ մեզ հաղորդակցութեան մէջ դնող Մայիսեան այս փառատօնը, որ արդէն իսկ լիբանանահայ մեր կեանքին ու ապրումներուն հետ սերտօրէն հիւսուած նուիրական ականջ է: Առաջնորդը դիտել տուաւ, որ ներկայիս հայութեան կեանքին մէջ չունինք Արամ Մանուկեաններ, բայց անիկա պատճառ

չէ, որ մեր զաւակներուն նայելով՝ մենք չսպասենք նորերը, որոնք պէտք է գան մեր հայրենասիրական ապրումներէն, Հայաստանի անկախութիւնը ամէն բանէ վեր դասող մեր ուխտապահ ժողովուրդի գիտակցութենէն, որ հակառակ իր ցան ու ցրիւ վիճակին՝ կը շարունակէ Հայաստանի տեսլականով վարել իր հոգեւոր, կրթական, մշակութային, մարզական ու համայնական աշխատանքներն ու կեանքը, մեր ազգի լուսաւոր ապագայով ներշնչելու համար դալիք սերունդները:

«Մայիս 28-ը փառաւոր ժառանգութիւնն է մեր անցեալին, որ մեզի կը յիշեցնէ, թէ պատմութիւնն ու հայրենական յիշատակները պէտք է անեղծ մնան մեր յիշողութեան մէջ: Հետեւաբար այս առիթը, մեզ ուխտադրութեան հրաւիրող սրբազան պահ է, որպէսզի նախ յիշենք, որ մեր ժողովուրդի նահատակութիւնն էր մեր ազգի անկախութեան գինը, ու նաեւ մեր ազգային երազներուն ու դարաւոր իտէպններուն հասնելու գիտակցութեամբ լաւապէս ըմբռնենք, թէ

անոնք, որոնք կ'ուզեն հաւատարմութեամբ ու պատուով մեր պատմութեան երթը շարունակել, պէտք է անցեալին չափ կարեւոր նկատեն ներկան ու ապագան ու անդրադառնան, որ մեր հայրենիքին անկախութիւնը պաշտպանելու համար պէտք է հաշտ ըլլանք մենք մեզի հետ եւ մեր ազգի ամբողջութեանը հետ: Առանց այդ գիտակցութեան՝ գոյութիւն չունի անկախութիւն, շեշտեց Առաջնորդը եւ ըսաւ, որ Մայիսեան հերոսներու հոգին դարձեալ մեզ պէտք է հաւաքէ ու նոր սլացք տայ մեր կեանքին ու ապրումներուն: Մասնաւորապէս ներկայ քաղաքական ու շրջանային անորոշ դասաւորումներուն մէջ ուշադիր պէտք է ըլլանք մեր ժողովուրդի ոգեղէն վիճակին ու հայրենանուէր կեցուածքին նկատմամբ, որպէսզի Արցախի անփառունակ ու անժամանակ կորուստէն ետք դաւադրութեանց զոհը չդառնայ նաեւ Հայաստանը, որուն հորիզոնին վրայ այսօր կուտակուած են մուլթ ամպեր: Հետեւաբար, բոլոր ժամանակներէն աւելի, Հայաստան եւ Սփիւռք այսօր իրարմով ու միասին պէտք է ըլլանք, որպէսզի դալիքին համար քաջութիւն գտնենք:

«Փա՛րք ու պատի՛ւ Հայաստանի անկախութեան համար զոհուած բոլոր դիւցազուններուն, որոնց քաղցր յիշատակը կը շարունակէ լուսաւորել մեր կեանքի ճամբան: Պատի՛ւ անոնց, որոնք հայրենի հողին ժառանգութիւնը պահելու ու անկախութիւնը պահպանելու համար ուժ եւ կամք կը տրամադրեն, եզրափակեց Շահէ Արք. Փանոսեան:

Հանդիսութիւնը փակուեցաւ «Յաւուա՛ջ նահատակ» քայլերգով:





# Հ.Մ.Ը.Մ.Ի ՊԷՅՐՈՒԹԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ 100-ԱՄԵԱԿԻ ԿԱԼԱ-ԸՆԹՐԻՔԸ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ ԵՂԲ. ԱՏՈՄ ԵՒ ՔՈՅՐ ՍԵԼԼԱ ԹՆՃՈՒԿԵԱՆՆԵՐՈՒ

### Թղթակից ՊԷՅՐՈՒԹ

**Հ**.Մ.Ը.Մ.ի Պէյրուլթի մասնաճիւղի հիմնադրութեան 100-ամեակը մեծ շուքով նշուեցաւ մասնաճիւղի վարչութեան կազմակերպած հանդիսաւոր կալա-ընթրիքին, որ տեղի ունեցաւ 29 Մարտ 2025-ի երեկոյեան ժամը 8.30-ին, Պէյրուլթի «Ֆենիսիա

ինթրըքոնթինենթը» պանդոկի մեծ դահլիճին մէջ:


Կալա-ընթրիքին ներկայ էին նախագահ եղբ. Ատոմ եւ քոյր Սեյլա Թնճուկեաններ, որոնք յատկապէս այս հանդիսութեան մասնակցելու համար արտասահմանէն ժամանած էին Պէյրուլթ, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետն ու դիւանի անդամները, Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վար-

չութեան ատենապետն ու անդամները, Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը, Լիբանանի խորհրդարանի ներկայ եւ նախկին հայ երեսփոխաններ, Պուրճ Համուտի քաղաքապետը, Լիբանանի քոյր մասնաճիւղերու ատենապետներ, անդամներ եւ մասնաճիւղի վեթերան քոյրեր եւ եղբայրներ:

Կալա-ընթրիքը անցաւ ընկերական մտերմիկ ու ջերմ մթնոլորտի մէջ: Հայրենի արուեստագէտներ Վարդան Պատալեան, Արփի եւ Ալիա Սեղրակեան յաւելեալ փայլք տուին երեկոյին եւ ճոխացուցին մթնոլորտը:

Մասնաճիւղին կողմէ երեկոյին բացման խօսքը արտասանեց վարչութեան ատենադպրուհի քոյր Լուսիկ Աֆարեան: Ան անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութեան, որ եղած է եւ կը մնայ ծառայութիւն՝ ազգին ու հայրենիքին, իսկ Պէյրուլթի մասնաճիւղը իւրայատուկ դերակատարութիւն ունեցած է համալիբանանեան միութենական առաքելութեան մէջ:





Ան ըսաւ. «Հ.Մ.Ը.Մ-ի Պէջրութի մասնաճիւղը հարիւր տարիներէ ի վեր հաստատուն կաղնիի նման կանգուն է, միշտ երիտասարդ ու աշխոյժ. ան տը-լած է վաստակաշատ մարզիկներ, երախ-տաւորներ եւ շքանշանակակիրներ, որոնք իրենց անջնջելի կնիքը դրած են Հ.Մ.Ը.Մ-ի փառապանծ պատմութեան տարեգրութեան մէջ»:

Հ.Մ.Ը.Մ-ի Պէջրութի մասնաճիւղի վարչութեան խօսքը արտասանեց ատե-նապետ եղբ. Զաւէն Տէր Պետրոսեան: Ան անդրադարձաւ միութեան եւ մասնա-ճիւղին կատարած ազգապահպանման գործունէութեան եւ շեշտեց մասնաճիւ-ղին վճռակամութիւնը շարունակելու դէպի պանծալի ապագայ: Ան ըսաւ. «Հ.Մ.Ը.Մ-ի Պէջրութի մասնաճիւղը ար-դէն թեւակոխած է իր գոյութեան 101-րդ տարին, իր ետին ձգելով հարիւր փառա-ւոր տարիներու ականդ՝ նուիրուած հայ սերունդներու դաստիարակութեան եւ ղեկավարներու կերտման»:

Եղբ. Տէր Պետրոսեան իր խօսքը շա-րունակեց ըսելով. «Մեր մասնաճիւղին 100-ամեայ ուղին լեցուն է յաջողութիւն-



ներով, յաղթանակներով եւ փառաւոր հանդիսութիւններով, բայց նաեւ՝ ան-նախընթաց մարտահրաւէրներով եւ մեծ խոչընդոտներով, որոնք կրնային յան-գեցնել որեւէ ուրիշ միութեան մը ան-կումին կամ ձուլումին, բայց Հ.Մ.Ը.Մ. Պէջրութը չեղաւ որեւէ այլ միութիւն: Իւրաքանչիւր անգամ, որ մասնաճիւղին ակումբը վնասուեցաւ, դարձեալ վերա-շինուեցաւ: Իւրաքանչիւր անգամ, որ քաղաքի հայութիւնը գաղթեց, վերապ-րողները անգամ առ անգամ վերստին հաւաքուեցան: Այսօր մասնաճիւղին 100-ամեակը կը տօնենք շնորհիւ այն Հ.Մ.Ը.Մ. ականներուն, որոնք երբեք չյուսահատեցան եւ փրկնիկի մո-խիրներէն վերակերտեցին այս մասնաճիւղը»:

Այս առիթով իրենց սրտի խօսքերը փոխանցեցին եղբ. Ատոմ եւ քոյր Սելլա Թնճուկ-

եանները, որոնք իրենց յուշերով վերապ-րեցուցին անցեալի քաղցր յիշատակներ:

Պաշտօնական եւ սրտի խօսքերուն նախորդեց Հ.Մ.Ը.Մ-ի Պէջրութի մաս-նաճիւղին պատմութիւնը ներկայացնող տեսերիզին ցուցադրութիւնը:

Աւարտին, տեղի ունեցաւ 100-ամեա-կի կարկանդակի հատում:

Նուիրատուութիւններէն գոյացաւ ակնկալուածէն աւելին, որ աւելնալով նախապէս կատարուած նուիրատուու-թիւններու գումարին վրայ, հասաւ պատկառելի գումարի մը, զոր մասնա-ճիւղին վարչութիւնը խոստացաւ յատ-կացնել քաղաքի ակումբի վերանորոգու-թեան աշխատանքներուն, նոր մարզա-խաղերու կիրարկման եւ պասքեթպոլի ակադեմիայի հիմնադրութեան:

Բարի երթ կը մաղթենք Հ.Մ.Ը.Մ. Պէջրութին եւ մեր հայեացքները կը սե-ւեռենք դէպի նոր, պայծառ, երկրորդ 100-ամեակ:





# Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՄԿԱՌՈՒՏՆԵՐՈՒՆ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՀԱՅՈՑ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ



## Թղթակից ՊԵՅՐՈՒԹ

**Հ**այոց Յեղասպանության 110-ամեակին առիթով, 22 Ապրիլ 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Ծրջանային Վարչութիւնը, Ծրջանային Սկաուտ-Խորհուրդն ու խմբապետութիւնը, մասնաճիւղերու սկաուտական խորհուրդները, խմբապետական կազմերը, երէց-պարմանուհի փաղանգները եւ Հ.Մ.Ը.Մ.ի շեփորախումբը համախմբուեցան Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակ, ուր կատարուեցաւ մէկուկէս միլիոն սրբադասուած նահատակներու յիշատակի ոգեկոչում: Այնուհետեւ ներկաները ուղղուեցան

յուշակոթող եւ ծաղկեպսակ գետեղեցին նահատակաց յուշարձանին առջեւ՝ առ ի յարգանք սրբադասուած նահատակներու անթառամ յիշատակին: Ներկաներու շարքին էին Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Ծրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Վահան Համաձեռն եւ ազգային բարերար, վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ.ական եղբ. Ալէքքօ Պէզիքեան եւ զաւակը՝ Զարեհ Պէզիքեան: Հ.Մ.Ը.Մ.ի շեփորախումբին կողմէ Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի քայլերգներուն կատարումէն ետք, օրուան պատգամը արտասանեց Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Ծրջանային Սկաուտ-Խորհուրդի ատենապետ քոյր Ժանէթ Փամպուլեան-Տէր Ղազարեան: Քոյրը դիտել տուաւ, որ հայոց պատմութեան ամէնէն ահաւոր էջերէն հանդիսացող Հայոց Յեղասպանութիւնը պարզապէս փուլ մըն էր Թուրքիոյ կողմէ որդեգրուած այն քաղաքականութեան, որ դարերէ ի վեր կը գործադրուէր հայ ժողովուրդը բնաջնջելու եւ Հայաստանը թրջաքնելու համար: «Քաղաքականութիւն մը, որ այսօր եւս կը շարունակուի, սակայն այս անգամ Հայաստանի իշխանաւորներուն կամայականայ մեղսակցութեամբ, լուրթեամբ եւ յանձնուողական ուղեգիծով, որուն մեծագոյն հարուածները հանդիսացան հերոսական Արցախի կորուստը եւ Արցախի հայութեան բռնադաղթը՝ իր հարազատ օրրանէն: Այդ քաղաքականութեան պատճառով նաեւ այսօր հանգիստ չէ Հայաստանի սահմանը, ապահով չէ մեր հայրենիքը, ուրեմն մտահոգ է ամբողջ հայութիւնը, ի սիրուս աշխարհի», շեշտեց ան:

Քոյր Ժանէթ Փամպուլեան-Տէր Ղազարեան նկատել տուաւ, որ թէեւ 110 տարիներ առաջ թուրքը փորձեց ամբողջութեամբ բնաջնջել հայութիւնը, զայն խլեց իր հայրենի հողէն, արմատներէն, հեռացուց հարազատ օճախէն, կարծեց, թէ թրջացման իր քաղաքականութեամբ



կրնայ տարիներու ընթացքին քիչ-քիչ ջրն- ջել ամէն ինչ որ հայկական է, ոչնչացնել հայ ազգը լրիւ, բայց եւ այնպէս, այսօր աշխարհի մէջ, ամէնուրեք, հայերը կ'ա- ռաջնորդուին հայր, Հայաստանն ու Հայ Դատը անսակարկելի նկատելու սկզբ- բունքով: Քոյրը յիշեց Յեղասպանութե- նէն ճողոպրած սերունդը, որ, հակառակ իր կրած տառապանքին՝ ձեռնարկեց շի- նարարական աշխատանքի եւ ապրեցաւ վերագարթօնք մը: Կերտեց ո'չ միայն շէնք, եկեղեցի ու ակումբ, այլեւ՝ կեր- տեց սփիւռքահայութիւնը, որ կ'ապրի հայկականութեամբ, կը խօսի մայրենի լեզուով, տէր է իր մշակոյթին եւ արժէք- ներուն, նեցուկ կանգնեցաւ Հայաստա- նին ու Արցախին: «Այս գարթօնքի ծի- րին մէջ էր, որ հիմը դրուեցաւ Հ.Մ.- Ը.Մ.-ին, որ մարմինով ու միտքով, առողջ սերունդներ կազմաւորելու իր առաքելութեան կողքին, յատկապէս հիմնադրութեան առաջին տարիներուն, մեծ ուշադրութիւն դարձուց եւ մասնա- կից դարձաւ որբահաւաքի աշխատանք- ներուն եւ օգնութիւն ցուցաբերեց Յե- ղասպանութենէն մագապուրծ փրկուած հայ գաղթականներուն», յայտնեց ան:

Շարունակելով, քոյրը ըսաւ, որ այ- սօր Հայ Դատի եւ պահանջատիրութեան թղթածրարին մէջ աւելցան Արցախի ու Արցախի հայութեան հարցերը, Պաքոյի բանտերուն մէջ ապօրինաբար պահուող Արցախի ղեկավարներուն ու գերիներ- րուն ազատ արձակման պահանջը, բայց այս բոլորին մէջ հայութիւնը առանձինն կը թուի ըլլալ, որովհետեւ խօսքի ու գործի իրաւատէր Հայաստանի իշխա- նաւորները Արցախի հարցը փակուած կը

նկատեն, չեն հետապնդեր գերիներու վերադարձի եւ Արցախի հայութեան տունդարձի հարցերը, ամէն օր քիչ մը աւելի կը գիջին թուրքին ու ազերիին, որոնց պահանջները ամէն օր քիչ մը աւելի կ'ըլլան: Առ այդ, ան շեշտեց, որ այսօր մենք կոչուած ենք պայքարելու տարբեր ճակատներու վրայ, իսկ մենք կրնանք կրկին վերատիրանալ մեր իրա- տունքներուն եւ սուրբ հողին՝ մեր մղե- լիք պայքարով, պայքար՝ առանց ընկեր- կումի, առանց յուսահատութեան, մեր արդար Դատին նկատմամբ մնալով հա- ւատարիմ եւ անշահախնդիր գործելով անոր լուծման համար:

Իր խօսքը եզրափակելով, քոյրը ըսաւ. «Նոր պատմութիւնը կը սպասէ մեզի: Չենք կրնար անտարբեր մնալ, յու- սահատ ըլլալ, այլ՝ հետեւելով Հ.Մ.-Ը.Մ.-ի նշանաբանին՝ մենք պէտք է բարձրա- նանք ու մեզի հետ բարձրացնենք մեր ժողովուրդը, հայկական արժէքներն ու հայոց պահանջատիրութիւնը»:

Ապա, ներկաներուն իր պատգամը ուղղեց Դպրեվանքի տեսուչ Պարոյր Վրդ. Շէրնէզեան: Ան ըսաւ. «1915 թուա-

կանին, Օսմանեան կայսրութեան ղեկա- վարութիւնը համակարգուած ծրագիր մը մշակեց՝ նպատակ ունենալով հայ ժո- ղովուրդին բնաջնջումը: Աւելի քան մէ- կուկէս միլիոն հայորդիներ նահատակ- ւեցան, կիներ ու մանուկներ բռնի իսլա- մացան, իսկ մեր մշակութային ժառան- գութիւնը՝ եկեղեցիներ, վանքեր ու դըպ- րոցներ ոչնչացաւ եւ օտարացաւ: Թէեւ Յեղասպանութիւնը այսօր ճանչցուած է բազմաթիւ երկիրներու եւ պատմաբան- ներու կողմէ, սակայն թուրքիա մինչեւ օրս կը մերժէ զայն ընդունիլ: Հետեւա- բար, հայ ժողովուրդը եւ աշխարհի չորս ծագերուն ապրող հայ համայնքները կը շարունակեն իրենց պայքարը՝ ի ինդիր Հայոց Յեղասպանութեան ճանաչման, արդարութեան եւ յիշողութեան պահ- պանման: Արդ, մենք մեր սրբադասուած նահատակներուն հանդէպ պարտք մը չունինք կատարելիք, այլ՝ ամբողջ կեանք մը մատուցելիք»:


Հուսկ, «Յառաջ նահատակ» քայլեր- գի երգեցողութենէն ետք, ներկաները ծաղիկներ դրին նահատակաց յուշար- ձանին առջեւ:



## Հ.Մ.Ը.Մ.Ի ՊԵՅՐՈՒԹԻ ՄԱՍՆԱԾԻՂԻՆ ԱՊՐԻԼԵԱՆ ԱԻԱՆԴԱԿԱՆ ՔԱՅԼԱՐՇԱԲԸ

**Չ**որեքշաբթի, 24 Ապրիլ 2025-ին, Հ.Մ.-Ը.Մ.-ի Պէյրութի մասնաճիւղի սկառտտական բոլոր խումբերը, ծնողներն ու բարեկամները մաս- նակցեցան մասնաճիւղի աւանդութիւն դարձած պահանջատիրա- կան տողանցքին: Քայլարշաւը ընթացք առաւ Հայաշէնի «Ժողովուրդային Տուն»էն, անցնելով «Ազատամարտ» ակումբէն, հասնելով էջրէֆիէի Հայ կա- թողիկէ Պատրիարքարան, ուր տեղի ունեցաւ ծաղկեպսակի զետեղում՝ Ապ- րիլեան յուշակոթողին առջեւ, Յեղասպանութեան մէկուկէս միլիոն սրբա- դասուած նահատակներու յիշատակին:

Ապա, արի, արենոյշ, երէց եւ պարմանուհի խումբերը ուղղուեցան Անթիլիասի Մայրավանք, ուր մասնակցեցան Ապրիլեան տողանցքին եւ ոգե- կոչման:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ ՄԱՍՆԱԾԻԼՈՒՆ ՋԱՀԵՐԹԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ Ի ՅԻՇԱՏԱԿ

Թղթակից  
ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏ

**Հ**ովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Պուրճ Համուտի մասնաճիւղի վարչութեան, կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Պուրճ Համուտի մասնաճիւղի Սկաուտ-Խորհուրդին եւ խմբապետական կազմին, Ուրբաթ, 25 Ապրիլ 2025-ի երեկոյեան տեղի ունեցաւ Ջահերթ՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն սրբազատուած նահատակներուն:



Ջահերթը սկսաւ Հ.Յ.Դ. «Սարգարապատ» ակումբէն: Մասնաճիւղին անդամները Ջահերթով, պահանջատիրական նշանախօսքերով պաստառներ բռնելով եւ կանչերով տողանցեցին Պուրճ Համուտի մէջ: Անոնք ուղղուեցան Պուրճ Համուտի հրապարակ, ուր կանգնած էր Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նուիրուած խորհրդանշական ձեռագիր մը:

Ջահերթէն ետք, Պուրճ Համուտի հրապարակին վրայ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի նշում եւ գեղարուեստական յայտագիր՝ պատրաստուած մասնաճիւղի սկաուտներուն կողմէ: Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ «Ով հայ արի» քայլերգներու ունկնդրութենէն ետք, մասնաճիւղի սկաուտութեան խօսքը փոխանցեց Հ.Մ.Ը.Մ.ի Պուրճ Համուտի մասնաճիւղի խմբապետ՝ քոյր Էւա Ղազարեան:

Քոյրը իր խօսքին մէջ ըսաւ, որ Հայոց Ցեղասպանութեան նշումը եզակի առիթ մըն է համայն աշխարհին յիշեցնելու, որ 1915-ին հայր տեղահան ըլլալով հաստատուեցաւ օտար երկիրներու մէջ, իբրեւ անտէր ու անօթեւան, սակայն հակառակ այս բոլորին, հայու աննկուն կամքին շնորհիւ՝ օտար երկիրներու մէջ եւս կառուցեց տուններ, եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ, մշակութային եւ մարզական միութիւններ: Չանազան ցամաքամասերու մէջ կառուցուեցան «փոքրիկ Հայաստան»ներ:





Քոյր Ղազարեան խոր վիշտով անդրադարձաւ Արցախի մէջ կատարուած ցեղային գտումին եւ հայ գերիներու ապօրինաբար Պաքուի մէջ բանտարկութեան եւ նշեց, որ հակառակ այս բոլորին, մենք իբրեւ պահանջատէր եւ Յեղասպանութեան ենթարկուած ազգի ժառանգորդներ պէտք է շարունակենք աննահանջ պայքարի մինչեւ որ հայ ժողովուրդը տիրանայ իր արդար իրաւունքներուն: 1.5 միլիոն սրբադասուած նահատակներու արեան կանչը կը սպասէ մեր պոռթկումին, ըսելով «Ելէ՛ք հայեր, ելէ՛ք պայքարի, բաւ է տանջուենք, բաւ է լուենք»:

Իր խօսքը եզրափակելով՝ մասնաճիւղին խմբապետը ընդգծեց, որ սփիւռքահայտութեան սիրտին մէջ, Պուրճ Համուտի հրապարակին վրայ կազնած, կը վերանորոգենք մեր ուխտը՝ շարունակելու համար մեր աննահանջ պայքարը: Կը դատապարտենք ցարդ անպատիժ մնացած Թուրքիոյ ոճրագործութիւնները եւ համայն աշխարհէն կը պահանջենք արդարութիւն եւ հայ ժողովուրդի իրաւունքներու հատուցում: Մեր հաւաքական լուծիւնը մեզի կ'առաջնորդէ անկումի: Հետեւաբար, ո՛չ լուծիւն, ո՛չ բռնատիրութեան, ո՛չ ստրկութեան, ո՛չ զիջումնային-յանձնողական քաղաքականութեան եւ ո՛չ նորանոր ցեղասպանութեան, շեշտեց քոյրը:

Խօսքին յաջորդեց գեղարուեստական յայտագիր: Արենոյշ խումբի անդամները արտասանեցին Վահան Տէրեանի «Մի խառնէք մեզ» քերթուածը, «Շուշի» պարմանուհի փաղանգի անդամները պարեցին նագպար մը, իսկ Արի խումբէն անդամներ նուագեցին «Թող հնչէ շեփոր» երգը:

Աւարտին, մասնաճիւղին անդամները հաւաքաբար երգեցին «Պիտ պաշտպանեմ» երգը:

Յայտագիրը աւարտեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:





# Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՔՈՅՐԵՐ ՄԱՐԻԱ ԳԵՈՐԳԵԱՆ ԵՒ ԼԱՐԱ ՔԷՉԷՊԱՇԵԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՒ ԼԻՐԱՆԱՆԵԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆՆԵՐՈՒ ՄԷՉ ԿԸ ՏԻՐԱՆԱՆ ՊԱՏՈՒԱԲԵՐ ԲԱՐՉՐ ԳԻՐՔԵՐՈՒ

**Ա**նցնող Ապրիլին, Հ.Մ.-Ը.Մ.-ի Լիբանանի Շրջա-նային Վարչութեան անդամ քոյրեր Մարիա Գեորգեան եւ Լարա Քէչէպաշեան տիրացան Հ.Մ.-Ը.Մ.-ի եւ հայութեան համար պատուաբեր երկու պաշտօններու, երբ առաջինը դարձաւ արաբական երկիրներու աթլէթի ֆետերասիոնի փոխ նախագահ, իսկ երկրորդը՝ Լիբանանի փինկ-փոնկի ֆետերասիոնի հաւաքական խումբերու յանձնախումբի կանանց հաւաքականի պատասխանատու, փինկ-փոնկի Լեռնայիբանանի նահանգի մարզիչ, ներկայացուցիչ եւ Լեռնայիբանանի ֆետերասիոնի մարզիչներու յանձնախումբին մօտ ներկայացուցիչ:



Իբրեւ մարզիչ ան մասնակցած է լիբանանեան եւ արաբական բազմաթիւ մրցաշարքներու: 1996-ին ստացած է իրաւարարի վկայական եւ այնուհետեւ 13 տարի (1996-2009) մարզական ասպարէզը շարունակած է իբրեւ իրաւարար:

2009-ին իրեն վստահուած է Փրանսախօս երկիրներու մարզախաղերու արձակումի խաղերու (նիզակ, մուրճ, սկաւառակ, գունտ) իրաւաւարներու պատաս-

խանատու պաշտօնը:

խանատու պաշտօնը:

Մասնակցած է աթլէթի միջազգային ֆետերասիոնին կողմէ կազմակերպուած բազմաթիւ սեմինարներու՝ Եգիպտոս, Յորդանան, Թայլանտ եւ այլուր: Եղած է թեքնիք պատասխանատու աթլէթի արաբական ախոյեանութիւններու:

2023-ին քոյր Մարիա տիրացած է աթլէթի միջազգային իրաւաւարութեան վկայականի եւ նոյն տարին վարած է աթլէթի Ասիոյ խաղերուն իրաւարարութիւնը Քուէյթի մէջ:

**ԳՈՅԺ**

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կը գուժէ միութեան «Արժանեաց» շքանշանակիր, բազմավաստակ Հ.Մ.Ը.Մ.ա կան՝



**ԵՂԲ. ՅԱՐՈՒԹ ՄԱՐԿԱՐՈՍԵԱՆԻ**  
մահը, որ պատահեցաւ Հինգշաբթի, 20 Մարտ 2025-ին, Պէյրութ:

Քոյր Մարիա բազմիցս նշանակուած է Լիբանանի աթլէթի ազգային խումբի զանազան պատուիրակութիւններու պատասխանատու:

2016-2025 ան վարած է աթլէթի արաբական ֆետերասիոնի կանանց յանձնախումբի փոխ նախագահի պաշտօնը: 2020-2024 մաս կազմած է Լիբանանի աթլէթի ֆետերասիոնին, զանձապահի եւ իրաւարարներու պատասխանատուի պաշտօնով:

2023-2026 ան մաս կազմած է աթլէթի Ասիոյ ֆետերասիոնի կանանց յանձնախումբին,

2024-2028, երկրորդ քառամեակի համար ան ընտրուած է Լիբանանի աթլէթի ֆետերասիոնի անդամ, դարձեալ իրաւարարներու պատասխանատուի պաշտօնով:

Քոյր Մարիա 2022-ին վարած է համա-Հ.Մ.-Ը.Մ.ական 11-րդ մարզախաղերու աթլէթի խաղերու պատասխանատուի պաշտօնը: Այս տարի, ան նոյն պաշտօնը կը վարէ համա-Հ.Մ.-Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերուն:

Քոյր Մարիա Գեորգեան Նոյեմբեր 2023-էն մինչեւ օրս մաս կը կազմէ Հ.Մ.-Ը.Մ.-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան:

Ապրիլ 2025-ին, չորս տարուան համար ան ընտրուեցաւ աթլէթի արաբական ֆետերասիոնի փոխ նախագահ:



Քոյր Լարա Քէչէպաշեան, իր կարգին, վաստակաւոր անուն մըն է Հ.Մ.Ը.Մ.ի եւ Լիբանանի մարզական շրջանակներուն համար: Ան երկար տարիներ եղած է Լիբանանի ախոյեան, բաժակի մրցումներու ախոյեան եւ դարնանային ու ամառնային մրցաշարքներու զոյգ աղջկանց ախոյեան: 20 տարի, իմբակիցներու հետ, տիրացած է փինկ-փոնկի Լիբանանի աղջկանց իմբային ախոյեանութեան: 2017-ին ան տիրացած է համա-Հ.Մ.Ը.Մ.ական 10-րդ մարզախաղերու փինկ-փոնկի առաջնութեան տիտղոսին:

Մասնակցած է արաբական երկիրներու անհատական, իմբային, զոյգ աղջկանց եւ խառն զոյգերու մրցումներու եւ տիրացած է մետալներու: Խմբակիցներու հետ չորս անգամ հանդիսացած է փինկ-փոնկի արաբական աշխարհի աղջկանց իմբային ախոյեան:

Քոյր Լարա Քէչէպաշեան ուժը անգամ մասնակցած է փինկ-փոնկի աշխարհի ախոյեանութեան մրցումներու: Մասնակցած է նաեւ Ֆրանսախօս երկիրներու, Միջերկրականեան երկիրներու եւ Ասիոյ երկիրներու մրցաշարքներուն:

Ներկայիս ան Լիբանանի փինկ-փոնկի աղջկանց հաւաքականին մարզիչն է եւ Նոյեմբեր 2023-էն ի վեր մաս կը կազմէ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան:

Քոյր Լարա Քէչէպաշեան այս ամառ տեղի ունենալիք համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերու փինկ-փոնկի պատասխանատուն է:



### ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը, Շրջանային Սկաւուտ. Խորհուրդը եւ Խմբապետութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Շրջանային Վարչութեան ատենապետ Եղբ. Վահան Յամամճեանի, 11 Մարտին այցելեց եւ շնորհաւորեց Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նոր նախարար՝ դոկտ. Նորա Պայրազտարեանը, անոր մաղթելով յաջողութիւն:

Պատուիրակութիւնը նախարար Պայրազտարեանին ներկայացուց վարչութեան եւ միութեան տասը մասնաձիւղերուն գործունէութիւնն ու ծրագիրները Լիբանանի զանազան շրջաններուն մէջ, ինչպէս նաեւ անդրադարձաւ միութիւնը մտահոգող ընդհանուր հարցերուն:

Այցելութեան աւարտին, Եղբ. Յամամճեան նախարարին յանձնեց յուշանուէր մը, որ կը ներկայացընէ Լիբանանի քարտէսը եւ կ'ընդգրկէ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի 10 մասնաձիւղերը՝ իրենց հիմնադրութեան թուականներով:

## ԵՂԲ. ՎԱՀԷ ԾԱՏՈՒԹԵԱՆ ՀԵԾԵԼԱՐՇԱԻ ԱՍԻՈՅ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԹԵՔՆԻՔ ՏՆՕՐԷՆ

**10** Յունիս 2025-ին, եղբ. Վահէ Ծատուրեան նշանակուեցաւ հեծելաբաշակի Ասիոյ Ֆետերասիոնի թեքնիք տնօրէն:

Եղբ. Ծատուրեան, որ Ֆրանսախօս երկիրներու հեծելաբաշակի Ֆետերասիոնին նախագահն է, նոր պաշտօնին նշանակուեցաւ հեծելաբաշակի աշխարհին մէջ իր լայն փորձառութեան համար: Եղբոր պարտականութիւններէն մէկն է հեծելաբաշակի մարզաձեւի զարգացման քայլերու դիմել՝ թեքնիք սեմինարներ կազմակերպելով վարչական եւ կազմակերպչական բարելաւումներու համար:

Այս առիթով, հեծելաբաշակի Ասիոյ Ֆետերասիոնը կոչ ուղղեց իրեն մաս կազմող 45 երկիրներու Ֆետերասիոններուն համագործակցելու եղբ. Ծատուրեանի հետ՝ լաւագոյն արդիւնքներու հասնելու համար:

Նշենք, որ եղբ. Վահէ Ծատուրեան տարիներով գլխաւորած է Լիբանանի հեծելաբաշակի Ֆետերասիոնը: Ան ախոյեան մարզիկ է՝ մեծ թիւով ախոյեանական տիտղոսներ շահած է, ապա վարչական գործեր ստանձնած է՝ լքելէ ետք մարզական իր ասպարէզը:

Ան մասնակցած է 1992-ի ամառնային ողիմպիական խաղերուն:





## Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԱԼԷՊԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ 100-ԱՄԵԱԿԻ ՓԱՌԱՏՕՆԸ

### Թղթակից ՉԱԼԷՊ

Կամքի, հաւատքի եւ գոհողութեան երեք սիւներու վրայ հաստատուած Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղը բոլորած է իր 100-ամեակը՝ կերտելով առողջ մարմինով եւ արթուն միտքով սերունդներ:

Արդարեւ, նախագահութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մակար Արք. Աշգարեանի, հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան եւ կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Հալէպի մասնաճիւղի Վարչութեան, Կիրակի, 11 Մայիս 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.ի մարզահամալիրին մէջ տեղի ունեցաւ Հալէպի մասնաճիւղի հիմնադրութեան 100-ամեակի փառատօնը՝ ներկայութեամբ Սրբազան հօր, հոգեւոր հայրերու, պատկան մարմինին, Ազգային Վարչութեան, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչին, Սուրիոյ Շրջանային Վարչութեան եւ Շրջանային

Սկաւառ- Խորհուրդին, քոյր միութիւններու ներկայացուցիչներու եւ ծնողներու:

### ԲԱՑՈՒՄԸ

Փառատօնին բացումը կատարուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով, ապա հանդիսավար քոյր Գարօլին

Քիւրքեան-Առոյեան ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս յարգելու մեզմէ յաւէտ բաժնուած Հ.Մ.Ը.Մ.ականներուն յիշատակը:

### ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԽՕՍԲԸ

Վարչութեան խօսքը արտասանեց





Հ.Մ.Լ.Մ-ի Հայկալի մասնաճիւղի ատենապետ եղբ. Արամ Աւետիսեան: Ան դիտել տուաւ, որ 100 տարիներու ընթացքին Հ.Մ.Լ.Մ-ի մարզական եւ սկստական շարքերուն միացած են հազարաւոր հայպահայեր: Հ.Մ.Լ.Մ-ի Հայկալի մասնաճիւղը 100 տարեկան է, բայց երիտասարդ է, որովհետեւ ինքզինք կը նորոգէ: Ապա, ան երախտագիտական խօսքեր ուղղեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, Ազգային Վարչութեան, Հ.Մ.Լ.Մ-ի Կեդրոնական եւ Սուրբոյ Շրջանային Վարչութիւններուն, Շրջանային Սկստական Խորհուրդին, ՍՕԽ-ին, Համազգայինին, ինչպէս նաեւ փառատօնը կազմակերպող կեդրոնական յանձնախումբին: Ան շնորհակալութիւն յայտնեց նաեւ Հ.Յ.Դ-ին, որուն հովանաւորութեամբ գործող Հ.Մ.Լ.Մ-ը ամէնէն դժուար պայմաններու մէջ նոյնիսկ գոյատեւեց եւ շարունակեց իր ազգային առաքելութիւնը:

**ՋԱՀԱՎԱՌՈՒԹԻՒՆԸ**

Փառատօնը սկսաւ մասնաճիւղի գայլիկ-արծուիկ, արի-արեւոյշ եւ երէց-պարման միաւորներէն խումբ մը քոյրերու եւ եղբայրներու բացման պատկերով, մասնաճիւղի շեփորախումբին նուագով:

Այնուհետեւ Հ.Մ.Լ.Մ-ի Հայկալի 100-ամեայ ջահը փոխանցուեցաւ 91-ամեայ եղբ. Կարպիս Պետրեանին, որ իր կարգին զայն փոխանցեց երիտասարդ սերունդին, որպէսզի ան միութեան առաքելութիւնը շարունակէ պատասխանա-

տրուութեան բարձր գիտակցութեամբ: Ապա, եղբ. Յակոբ Ուրիշիկեանի փոխանցած ջահով 100-ամեակի կրակը բոցավառեցաւ եւ երկու կրտսեր Հ.Մ.Լ.Մ-ականներ կատարեցին 100-ամեակի նշանակին բացումը:



**ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐԸ**

Համագգայինի «Ն. Աղբալեան» մասնաճիւղի «Շուշի» մանկապատանեկան պարախումբը հանդէս եկաւ «Կիւմրիի պար»ով, որմէ ետք ելոյթ ունեցաւ մասնաճիւղին շեփորախումբը:

Փառատօնին միջնորդող ճոխացուց Յովիկ Պարսումեան, մենեքերով «Օ՛ն յառաջ, Հ.Մ.Ը.Մ.» երգը:

Սկառուտական շարքերու յատուկ կարգապահական վարժութիւններ ներկայացուցին մասնաճիւղին աստիճանաւորական եւ խմբապետական կազմերը: Ապա, Յովիկ Պարսումեան «Հ.Մ.Ը.Մ. պանծալի» երգով խանդավառեց հանդիսականները:

Տողանցեցին մասնաճիւղին սկառուտական եւ մարզական խումբերը: Հ.Մ.Ը.Մ.ի Սուրբոյ Շրջանային խումբը:



բապետ եղբ. Ռաֆֆի Կարապետեան եւ խմբապետուհի քյոյր Թամար Աւետեան-Գատէհճեան դիմաւորեցին տողանցողները: Այսպէս, յաջորդաբար, հպարտ քայլերով ներկաներուն առջեւէն անցան մասնաճիւղին «Յովհաննէս Հինդլեան» երէց-պարման միաւորը, «Շաւարշ Բրիսեան» արի-արեւոյշ միաւորը, «Գրիգոր Յակոբեան» գայլիկ-արծուիկ միաւորը, պասքեթպոլի խումբերը եւ Փուլթպոլի խումբը:

**ԵԶՐԱՓԱԿԻՉ ՊԱՏԳԱՄԸ**

Փառատօնին եզրափակիչ պատգամը ուղղեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մակար Արք. Աշգարեան:

Առաջնորդը ըսաւ, որ նոր սերունդի գաւակները այսօր իրենց ներկայութեամբ եկան վկայելու, որ հայու հոգին միշտ յաղթական է, կենսունակ է եւ երբեք նահանջ չի ճանչնար, ինչ ալ ըլլան կեանքի պայմաններն ու մարտահրաւէրները:

«Հ.Մ.Ը.Մ.ի նշանաբանը՝ «Բարձրացիր-բարձրացուր»ը Աստուածաշնչական հիմք ունի: Եթէ մարդ Աստուծային ներգործող շունչը իր մէջ չունենայ, չի կրնար իր կեանքը զոհել ուրիշը բարձրացնելու համար: Հ.Մ.Ը.Մ.ի նշանաբանը ո՛չ միայն բարձրացիր է, այլեւ՝ բարձրացուր: Կը բարձրանաս եւ քոյրդ, եղբայրդ ու նմանդ կը բարձրացնես», ըսաւ Սրբազան հայրը: Ապա ան շնորհաւորեց Հ.Մ.Ը.Մ.ականները եւ ժողովուրդը հրաւիրեց ծափողոյններով քաջալերելու զանոնք:

Փառատօնը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով եւ «Պահպանիչ»ով:





Հ.Մ.Ը.Մ.Ի ՀԱԼԷՊԻ ՄԱՍՆԱԾԻՂԸ  
ԵՇԵՑ «ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»Ը

Թղթակից  
ՀԱԼԷՊ



**Վ**արզանանց սերունդի դիւցազնական ոգիով, ամէն տարի, Հ.Մ.Ը.Մ.Ի սկաուտները կը նշեն «Հայ սկաուտի օրը»:

Հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի մասնաճիւղի Սկաուտ Խորհուրդին, ներկայութեամբ մասնաճիւղի վարչութեան եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրիոյ Շրջանային Սկաուտ Խորհուրդին եւ խմբապետութեան, Կիրակի, 30 Մարտ 2025-ին, «Թեր Սանթ» վանքին մէջ տեղի ունեցաւ «Հայ սկաուտի օր»ուան տօնակատարութիւն, մասնակցութեամբ՝ 142 քոյր-եղբայրներու:



Գործունէութիւնը սկիզբ առաւ «Յառաջ նահատակ» քայլերգով: Մասնակիցները բաժնուեցան Հ.Մ.Ը.Մ.Ի հիմնադիր եղբայրներու անունները կրող եօթը խմբակներու: Յայտագիրը ընդգրկեց նախաճաշ, չափական մարզանք, ռալի, ձեռային աշխատանք (փողկապիկ) եւ դասախօսութիւն: Դասախօսն էր Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրիոյ Շրջանային Խմբապետուհի քոյր Թամար Աւետեան-Գատէհճեան, նիւթ ունենալով «Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի մասնաճիւղին պատմութիւնը»:

Ճաշէն ետք, քոյրերն ու եղբայրները տողանցեցին, մասնակցութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Հալէպի մասնաճիւղի շփորախումբին:

Մասնաճիւղի խմբապետ եղբ. Յակոբ Ուրիշիկեան զնահատեց ռալիի մրցումին առաջին հանդիսացած խումբը, անդամներէն իւրաքանչիւրին նուիրելով իր ձեռքով աշխատցուած փողկապիկ մը:

Աւարտին, ներկաները Սուրիոյ Շրջանային Սկաուտ Խորհուրդին կողմէ ստացան յուշանուէրներ: Գործունէութիւնը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:



64 ՏԱՐՈՒԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԷ ԵՏՔ՝

# Հ.Մ.Ը.Մ.Ը ԿԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱՅ ՀԱՍԻՉԷԻ ՄԷՁ

**Հ**ասիչի մատղաշ սերունդը Հ.Մ.Ը.Մ.ի դրօշին տակ համախմբելու նպատակով, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչութիւնը նախաձեռնեց նոր միաւորի մը յառաջացման:

Արդ, անցնող ամիսներուն, Շրջանային Վարչութեան անդամ քոյր Անի Սարգիս եւ Գամիլիի մասնաճիւղի վարչութիւնը յաջողակաւ այցելութիւններ կատարեցին Հասիչ, ուր համագործակցաբար ծրագրեցին տեղւոյն միաւորի կազմութեան աշխատանքները եւ յառաջացուցին ենթայանձնախումբ մը, բաղկացած հետեւեալ քոյր-եղբայրներէն. քոյր Ալին Սարգիսեան, եղբ. Յովսէփ Յովսէփեան, եղբ. Սեւակ Աւագեան, եղբ. Տաճատ Քէչիչեան, եղբ. Աւօ Ներսէսեան, եղբ. Քրիստ Մելքոնեան, եղբ.

Կարէն Սարգիսեան, քոյր Մակի Փանոսեան, քոյր Գաթիա Ղազարեան, քոյր Աննա Մարտո եւ քոյր Ռուպա Գոչեան:

Եւ ահա, 27 Ապրիլ 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչութիւնը պաշտօնական այցելութեամբ մը ժամանեց Հասիչ:

Գամիլիի մասնաճիւղի ատենապետ եղբ. Անդրանիկ Սարգիսեան միաւորի կազմութեան նախապատրաստական աշխատանքներուն մասին ամփոփ զեկուցում մը տայլէ ետք, հրաւիրեց Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յարութ Օգճեանը, վարչութեան անդամներ՝ եղբ. Աբիկ Սաչոյեանն ու քոյր Անի Սարգիսը հովանաւորելու դրօշակի փոխանցման արարողութիւնը:

Քոյր Անի Սարգիս ընթերցեց Հ.Մ.Ը.Մ.ի Սուրիոյ Շրջանային Վարչու-



թեան խօսքը, ապա բեմ հրաւիրեց Արշակ Ա. Քհնյ. Այաճաճեանը՝ կատարելու համար դրօշի օրհնութիւնը:

Եղբ. Յարութ Օգճեան Հ.Մ.Ը.Մ.ի դրօշը յանձնեց քոյր Ալին Սարգիսեանին, ապա քահանայ հայրը օրհնեց ներկաները եւ յաջողութիւն մաղթեց Հասիչի նորակազմ միաւորին:

Նշենք, որ Հասիչի մէջ Հ.Մ.Ը.Մ.ը առաջին անգամ հիմնուած է 1939-ին եւ գործած է սկառուտական ու մարզական զոյգ ճիւղերով, ապա քաղաքական աննըպաստ պայմաններու բերումով դադարած է 1961-ին:

# Հ.Մ.Ը.Մ.Ի ԳԱՄԻՇԼԻԻ ԵՒ ՀԱՄԻՉԷԻ ՄԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻ ՉԱՀԵՐԹԻՆ ԵՒ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ



**Կ**իրակի, 27 Ապրիլ 2025-ին, Հասիչի մէջ տեղի ունեցաւ Հայոց Յեղասպանութեան 110-ամեակի ջահերթը, որուն իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան ներկայացուցիչները, Հ.Մ.Ը.Մ.Ի Գամիշլիի մասնաճիւղի վարչութիւնն ու Սկաուտ. Խոր-

հուրըը, Գամիշլիի շեփորախումբն ու սկաուտները, ինչպէս նաեւ Հասիչի նորակազմ միաւորին սկաուտները: Նոյն օրը երեկոյեան տեղի ունեցաւ նաեւ Հայոց Յեղասպանութեան 110-ամեակի հանդիսութիւնը, ուր ազգային երգերով ելոյթ ունեցան Հասիչի սկաուտները:

## Հ.Մ.Ը.Մ.Ի ՔԵՍԱՊԻ ՄԱՍՆԱՃԻՂԸ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ՄԸ ՆՇԵՑ «ՄՈԿԼԻ ՕՐ»Ը

### Թղթակից ԲԵՍԱՊ

**Հ**ովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Քեսապի մասնաճիւղի վարչութեան, կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Քեսապի մասնաճիւղի Սկաուտ. Խորհուրդին եւ խմբապետական կազմին, ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ.Ի Սուրբոյ Շրջանային Վարչութեան ներկայացուցիչին, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի անդամներուն եւ խմբապետութեան, Չորեքշաբթի, 4 Յու-



նիս 2025-ին, «Սարդարապատ» սրահին մէջ տեղի ունեցաւ «Մոկլի օր»ունան հանդիսութիւն:

Հանդիսութիւնը սկիզբ առաւ գայլիկ-արծուիկներու մուտքով, որմէ ետք հնչեց Հայաստանի քայլերգը: Բացման խօսքը արտասանեց գայլիկ-արծուիկ միաւորի Աբելլայ՝ քոյր Շաղիկ Լընդեան-Ղազարեան:

Գեղարուեստական յայտագիրը սկիզբ առաւ «Մեծ կանչ»ով, որուն յաջորդեցին պար, չափական մարզանք, զաւեշտ, հայկական պար, ազգային երգեր, Հ.Մ.Ը.Մ.ական կանչեր, բուրգ եւ թմայլիկ:

Աւարտին տեղի ունեցաւ խմբապետի աստիճանի տուչութիւն ձեռամբ՝ Սուրբոյ Շրջանային Խմբապետուհի քոյր Թամար Աւետեան-Գատէհեանի եւ Շրջանային խմբապետ եղբ. Ռաֆֆի Կարապետեանի:

Խմբապետի աստիճան ստացան քոյր Լուսին Քիւրքեան, եղբայրներ Անդրանիկ Հանէսքէհեան եւ Յովսէփ Բէնդէգեան:

Հանդիսութիւնը փակուեցաւ «Ով հայ արի» սկաուտական քայլերգով:



## ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻ ՄԻԱՑԵԱԼ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՄՄԱՆԻ ՄԷՁ

**Հ**ովանաւորութեամբ Երուսաղէմի Պատրիարքական փոխանորդ եւ յորդանանահայոց առաջնորդ Աւետիս Ծ. Վրդ. Իփրաճեանի, նախաձեռնութեամբ Ամմանի ազգային տեղական խորհուրդի եւ կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ-ի, ՀՕՄ-ի եւ Ազգային Մարզական Միութեան, Ամմանի հայութիւնը Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը ոգեկոչեց հսկումի արարողութեամբ, ծաղկեմատոյցով եւ

յատուկ հանդիսութեամբ մը, որ տեղի ունեցաւ 24 Ապրիլի երեկոյեան:

### ՀՄԿՈՒՄԸ

110-ամեակի ոգեկոչումները ընթացք առին Ամմանի Ս. Թադէոս եկեղեցւոյ մէջ կատարուած հսկումի արարողութեամբ, 24 Ապրիլի երեկոյեան ժամը 6-ին: Հսկումը գլխաւորեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Երուսաղէմի Պատրիարքական փոխանորդ եւ յորդանանա-

հայոց առաջնորդ Աւետիս Ծ. Վրդ. Իփրաճեան: Արարողութեան մասնակցեցաւ Ամմանի հայ կաթողիկէ հոգեւոր հովիւ Եղիա Վրդ. Դերձակեան: Եկեղեցւոյ մէջ իրենց ներկայութեամբ աչքի գարկին Ամմանի սկաուտական զոյգ միութիւններու՝ Հ.Մ.Ը.Մ-ի եւ Ա.Մ.Մ-ի սկաուտները:

### ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑԸ

Եկեղեցական հսկումի աւարտին, Ա.Մ.Մ-ի եւ Հ.Մ.Ը.Մ-ի սկաուտական շեփորախումբերուն առաջնորդութեամբ, ներկաները ուղղուեցան շրջափակ եւ բոլորուեցան Հայոց Ցեղասպանութեան յիշատակին կանգնեցուած խաչքարին շուրջ, ուր տեղի ունեցաւ սրբախօսական կարգ եւ ծաղկեմատոյց՝ Ամմանի ազգային խորհուրդի, Հ.Մ.Ը.Մ-ի, ՀՕՄ-ի եւ Ա.Մ.Մ-ի վարչութիւններուն կողմէ: Ապա, ներկաները խաչքարին մօտենալով մէկական ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն սրբադասուած նահատակներու յիշատակին:



ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

110-ամեակի ոգեկոչական հանդիսու-  
թիւնը տեղի ունեցաւ երեկոյեան ժամը  
8-ին, Ա.Մ.Մ-ի «Ալէք Մանուկեան» սրա-  
հին մէջ, Ամման, ներկայութեամբ գա-  
ղութի հոգեւոր պետերու, մարմիններու  
ներկայացուցիչներու եւ իբրեւ պատգա-  
մախօս Լիբանանէն յատկապէս հրաւիր-  
ւած՝ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչու-  
թեան ատենադպիր եւ «Մարզիկ» պաշ-  
տօնաթերթի խմբագիր եղբ. Վիգէն  
Աւագեանի:

Հանդիսութիւնը սկսաւ Յորդանանի  
եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդ-  
րութեամբ: Հայերէն բացման խօսքով  
ներկաները ողջունեց Ա.Մ.Մ-ի ատենա-  
պետ Մարալ Ներսէսեան: Ան ըսաւ, որ  
անտեսել կամ մոռնալ Հայոց Յեղասպա-  
նութիւնը կը նշանակէ չգիտնալ մեր այ-  
սօրուան կացութեան, Սփիւռքի գոյու-  
թեան պատճառը: Ներսէսեան անհրա-  
ժեշտ նկատեց յաղթահարել Հայութեան  
դէմ ցցուող դժուարութիւնները եւ շարու-  
նակել տասը տարի առաջ ստորագրուած՝  
Հայոց Յեղասպանութեան համահայկա-  
կան հռչակագիրին աշխատանքը, միա-  
ժամանակ նոր սերունդին մօտ զարթնեցը-  
նել պատկանելիութեան զգացումը եւ ազ-  
գային հպարտութեան ոգին՝ պատմելով,  
թէ ո՞վ էր հայը Յեղասպանութենէն  
առաջ, գիտնալով մեր ազգին դարաւոր  
պատմութիւնը, ճանչնալով եւ տէր ու  
պաշտպան կանգնելով մեր հողերուն եւ  
հայրենի սրբազան ժառանգութեան:

Արաբերէն բացման խօսքով հանդէս  
եկաւ ՀՕՄ-ի վարչութեան ատենապետ  
Արսինէ Ճանպազեան: Ան ըսաւ, որ հայ  
ժողովուրդին դէմ գործուած ցեղասպա-



նութիւնը ունէր չորս նպատակ.- հայ  
մտաւորականութեան եւ ղեկավարու-  
թեան գլխատում, հայ հողի բռնագրա-  
ւում, տեղահանութիւն եւ ինքնութեան  
բնաջնջում: Թուրքիա գործեց 20-րդ դա-  
րու առաջին ցեղասպանութիւնը: Յե-  
ղասպանութիւն, որ կը շարունակուի  
մինչեւ օրս, որովհետեւ Թուրքիա տա-  
կաւին կը մերժէ իր կատարածը ցեղաս-  
պանութիւն նկատել, պատահածը կը  
ներկայացնէ իբրեւ պատերազմի դէպքե-  
րու ընթացքին արձանագրուած վնաս,  
զոհերը կը նկատէ կատարուածին պա-  
տասխանատու եւ կը շարունակէ պահել,  
խեղաթիւրել եւ ուրանալ ցեղասպանու-  
թեան պատմական փաստերն ու տը-  
եալները: Ճանպազեան հաստատեց, որ  
ցեղասպանութեան զոհերու ժառան-  
գորդները պիտի չմոռնան, պիտի չներեն  
եւ պիտի չարտօնեն նման ողբերգու-  
թիւններու կրկնութիւնը՝ պահանջելով  
արդարութեան իրականացումը եւ հա-  
յութեան բոլոր իրաւունքներուն վերա-  
տիրացումը:

Ապա, գեղարուեստական յայտագի-  
րի առաջին մասով, Հ.Մ.Ը.Մ-ական սկա-  
ռուտ Ճօ Մուրքոս ընթերցեց ժագ Ս.  
Յակոբեանի «Կանք ու կը մնանք»ը,  
Ա.Մ.Մ-ի սկառուները ներկայացուցին  
հայրենասիրական երգեր, իսկ ՀՕՄ-ի  
կողմէ նախել Սարգիսեան կատարեց մե-  
նապար մը:

Օրուան պատգամախօսը բեմ հրաւի-  
րեց եւ անոր ծանօթացումը կատարեց  
Հ.Մ.Ը.Մ-ի Ամմանի մասնաճիւղի ատե-  
նապետ քոյր Ռաքէլ Մարգարեան:

Պատգամախօս եղբ. Վիգէն Աւագ-  
եան նշեց, որ ցեղասպանութիւնը մեզի  
համար պատմական անցեալ չէ, ներկայ  
է, ամէնօրեայ ապրողով իրականութիւն  
է, որովհետեւ մենք տակաւին չենք յաղ-  
թահարած Ապրիլ 24-ի հետեւանքները:  
Աննախընթաց իր տարողութեամբ, ցե-  
ղասպանութիւնը հայութենէն իլեց իր  
թիւին մէկ երրորդը, իսկ հողերուն՝  
հինգ վեցերորդը: Յեղասպանութեան  
յատկանիշները եղան մեր ժողովուրդին  
դարաւոր հայրենիքէն բռնի տեղահա-  
նումը, հայկական տնտեսութեան յափըչ-  
տակումը եւ հայ մշակոյթին փոշիացու-  
մը: Հայոց Յեղասպանութիւնը ունեցաւ  
ամբողջական բնոյթ, որովհետեւ ան  
տարածուեցաւ մեր ժողովուրդի ազգա-  
յին, տնտեսական, ստեղծագործական եւ  
քաղաքական կեանքի բոլոր մակարդակ-  
ներուն վրայ: Հայ ժողովուրդը բնաջնջ-  
ւուեցաւ իր հազարամեայ հողին վրայ:  
Միջազգային ընտանիքի լուռ ու մեղսա-  
կից աչքերուն դիմաց սպաննուեցաւ ո՛չ  
միայն ցեղը, այլեւ՝ հողը:

Բանախօս եղբայրը նկատել տուաւ,  
որ ցեղասպանութեան 110-ամեակի ոգե-  
կոչման օրը հրամայական անհրաժեշ-





տուլթիւն է, որ մեր ժողովուրդը պահ մը կանգ առնէ, լուսթեան մատնէ իր ներքին զգացումները եւ մտքի պաղարիւնութեամբ ու հանդարտ վերլուծումով քննէ իր վիճակը եւ ըստ այնմ ճշդէ հետեւելիք ուղին: Ան հաստատեց, որ հայ կեանքը կը գտնուի նոր ու դառն իրականութիւններու դէմ յանդիման: Իրականութիւններ, որոնց հետ հաշտուելու որեւէ պատճառ եւ իրաւունք չունինք, ընդհակառակն՝ զանոնք մերժելու եւ



փոխելու պարտքն ու պարտաւորութիւնը ունինք, որովհետեւ պարտուածի հոգեբանութեամբ ապրելը մեռնիլէն աւելի վատ է: Հարցը պարտութիւնը չէ: Աշխարհի վրայ չկայ ժողովուրդ մը, որուն պատմութիւնը միայն յաղթանակներէ բաղկացած ըլլայ: Հարցը պարտութեան զգացումը կորսնցնելն է, կրաւորական եւ անտարբեր դառնալն է: Անտարբեր՝ Հայաստանի ու հայութեան ապագային նկատմամբ: Անտարբեր՝ հայոց Յեղասպանութեան նկատմամբ: Անտարբեր՝ ազգային արժէքներու եւ սրբութիւններու նկատմամբ:



տանիքներ, իբրեւ միութիւններ թէ մարմիններ, պարտաւոր ենք ազգային խոր գիտակցութեամբ ու հաւատքով, մեր առաւելագոյն ներդրումը ունենալ հայութեան պայքարին, տէր կանգնելու համար դարաւոր մեր ժողովուրդի ամբողջութեան, որովհետեւ միայն զօրաւոր Սփիւռքով, իր իրաւատիրոջ վերադարձած Արցախով եւ ամուր հայկական պետականութեամբ կրնանք Թուրքիոյ եւ ռազմաքաղաքական իր դաշնակիցներուն պարտադրել Հայոց Յեղասպանութեան ճանաչումն ու հատուցումը:



Հայութեան մերօրեայ կացութեան ընդհանուր ներկայացումն ու արժեւորումը կատարելով, եղբւրքեր Աւագեան իր խօսքը եզրափակեց ըսելով, որ քանի նաւթ ու դաշնակից չունինք, այլ ընտրանք չունինք՝ բացի մեր ուժերուն ապահինելէ եւ մեր միջոցներով մեր պատասխանատուութիւններուն տէր կանգնելէ: Բոլորս, անհատաբար թէ հաւաքաբար, իբրեւ անհատ ազգայիններ թէ ըն-

Հանդիսութեան գեղարուեստական յայտագրի երկրորդ մասով, Հ.Մ.-Ը.Մ.-ական սկառտ Յովսէփ Չզըրգճեան դաշնամուրով նուագեց «Վաղարշապատի պարը», Ա.Մ.Մ.-ի սկառտ Մարինէ Յսայեան ընթերցեց Ռազմիկ Դառոյեանի «Աշխարհը լիքն է կործանումներով» բանաստեղծութիւնը, իսկ Հ.Մ.-Ը.Մ.-ական սկառտ Դարար Խանոյեան ներկայացուց Հայոց Յեղասպանութեան մասին իր պատրաստած վաւերագրական արաբերէն կարճ տեսանիւթը:



Հանդիսութիւնը փակուեցաւ Երուսաղէմի Պատրիարքական փոխանորդ եւ յորդանանահայոց առաջնորդ Աւետիս Ծ. Վրդ. Իփրաճեանի փակման խօսքով: Հայր Սուրբը շեշտեց հայկական ինքնութեան պահպանման կարեւորութիւնը եւ Ապրիլ 24-ը տարուան բոլոր օրերուն յիշելու անհրաժեշտութիւնը: Հոսակ, կազմակերպիչներուն ուղղուած շնորհակալական խօսքով եւ «Պահպանիչ»ով ան փակեց Հայոց Յեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչական միացեալ հանդիսութիւնը:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵԿՈՒՄԻ ՇՐՋԱՆԻՆ ԱՆԴԱՄԱԿԱՆ 79-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

## Թղթակից ԵՐՈՒՍԱՂԵՄ

**Շ**աբաթ, 26 Ապրիլ 2025-ին գումարուեցաւ Հ.Մ.-Ը.Մ.ի Երուսաղէմի Մեկուսի շրջանի անդամական 79-րդ Ընդհանուր ժողովը, ներկայութեամբ Հ.Մ.-Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Ֆէտի-Նաթակ Գազանճեանի եւ 48 միութենականներու:

Անդամական Ընդհանուր ժողովին ղիւանի անդամներ ընտրուեցան եղբ. Յակոբ Սեւան՝ ատենապետ եւ քոյր Շողիկ Տէմիրճեան՝ ատենադպիր:



Ժողովը ընթացք առաւ մէկ վայրկեան լուծեամբ՝ առ ի յարգանք մեզմէ բաժնուած Հ.Մ.-Ը.Մ.ականներու:

Ընթացաւ արտ վարչութիւնը իր երկամեայ տեղեկագիրը ներկայացուց ըն-

թերցումով եւ տեսերիզով, ապա ներկայացուց իր նիւթական տեղեկագիրը:

Ներկաներուն հարցումներէն եւ քննարկումներէն ետք, վարչութիւնը աւարտեց պաշտօնավարութեան իր ժամանակաշրջանը:



Կատարուեցան նորընտիր վարչութեան առաջարկներ, իսկ ժողովի աւարտին հետեւեալները երկու տարուան ժամանակաշրջանի համար ընտրուեցան մասնաճիւղի նոր վարչութեան անդամներ.- քոյր Թամար Կիրակոսեան, եղբայրներ Վազգէն Տէմիրճեան, Ճան Տէմիրճեան, Գէորգ Թաշճեան, Պէնո Մինասեան, Ռաֆֆի Եզեկէյեան եւ Աբօ Կիրակոսեան:

Հ.Մ.-Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչին փակման խօսքով եւ Հ.Մ.-Ը.Մ.ի քայլերգով ժողովը աւարտեցաւ:

Ապա, նորընտիր վարչութիւնը, ներկայութեամբ Կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչին եւ ժողովի ղիւանին, իր ղիւանը ընտրեց հետեւեալ ձեւով.-

Ատենապետ- Վազգէն Տէմիրճեան  
Ատենադպիր- Թամար Կիրակոսեան  
Գանձապահ- Ճան Տէմիրճեան:  
Նոյն նիստին կազմը եղբ. Զօհրապ Գրիգորեանը նշանակեց մարզական յանձնախումբին մօտ ներկայացուցիչ:





## ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻ ԵՂՔ. ԺԱԳ ԻՒՐԷՃԵԱՆԻ

### Թղթակից ԵՐՈՒՍԱՂԵՍ

**Ե**րկուշաբթի, 2 Յունիս 2025-ին, Հ.Մ.Ը.Մ-ի Երուսաղէմի ընտանիքը իր ակումբին մէջ մեծ ուրախութեամբ հիւրընկալեց նախկին սաղիմահայ եղբ. Ժագ Իւրէճեանը: Եղբօր ընդունելութեան ներկայ էին Հ.Մ.Ը.Մ-ական երէց անդամներ: Միջնորդող մտերմիկ էր, անկեղծ եւ հարազատ:

Ընդունելութիւնը կը նպատակադրէր շնորհակալութիւն յայտնել եղբօր՝ իր ցուցաբերած սրտազին օժանդակութեան եւ Հ.Մ.Ը.Մ-ին շարունակական աջակցութեան համար:

Եղբ. Ժագ յուզուած անդրադարձաւ իր յուշերուն՝ նշելով, որ մօտ 60 տարիներ առաջ ինքն ալ եղած է Հ.Մ.Ը.Մ-ի Երուսաղէմի սկառու եւ միշտ հաւատացած է միութեան հայապահպան գործին եւ դաստիարակչական առաքելութեան՝ մանաւանդ հայ ժողովուրդի դժուարին օրերուն:

Ան ըսաւ, որ ի պատիւ իրեն կազմակերպուած հաւաքոյթը իր մէջ վերազարթնեց մանկութեան տարիներու հարազատ զգացումները, եւ ինք երախտապարտ է, որ իր հայեցի դաստիարակութիւնը եւ նախնական ուսումը ստացած է Երուսաղէմի մէջ:

Մտերմիկ սեղանին շուրջ խօսք առնող եղբայրները դրուատեցին եղբ. Ժագին բարեմասնութիւնները, վերջի-ջեցին Հ.Մ.Ը.Մ-ական անցեալի օրերը եւ նորանոր յաղորդութիւններ մաղթեցին եղբօր ծրագիրներուն:



**Շ**աբաթ, 3 Մայիսի երեկոյեան ժամը 5.30-ին, Նիսի «Պարսամեան» համալիրին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ-ի Ֆրանսայի չորրորդ մասնաճիւղին հիմնադիր ժողովը, ներկայութեամբ Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեանի, Կեդրոնական Վարչութեան Եւրոպայի ներկայացուցիչներ եղբայրներ Ֆէտի-Խաթակ Գազանճեանի եւ Սեւակ Թորոսեանի: Հիւրաբար ներկայ էին նաեւ Հ.Մ.Ը.Մ-Ֆրանսի (Փարիզի) վարչութեան եղբ. Պօղոս Մահպուտեան, Հ.Մ.Ը.Մ-ի Մարսէյի վարչութեան եղբայրներ Յովիկ Զարուպեան եւ էրիք Սարաճեան, Մարսէյի սկառու խմբապետներ եղբ. Նարեկ Հաննէեան եւ քոյր Նանօր Բանոյեան:

Հիմնադիր այս ժողովին ներկայ գտնուեցան 42 քոյրեր եւ եղբայրներ:

Ժողովին սկիզբը, մասնաճիւղի հիմնադրութիւնը կազմակերպող նշանակեալ կազմին կողմէ վեցամսեայ գործու-





## Հ.Մ.Ը.Մ.Ի ՆՈՐ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՀԻՄՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԻՍԻ ՄԷՋ

նչու թեան բարոյական եւ նրբական տեղեկագիրներ ներկայացուցին քոյրեր Սոնիա Գասապեան եւ Սօսի Շէխոյեան: Կատարուեցան լուսաբանական հարցումներ եւ տրուեցան պատասխաններ:

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Սեւակ Թորոսեան գնահատանքի խօսք փոխանցեց կազմակերպիչ կազմին, որ բժախնդրութեամբ հետեւեցաւ Կեդրոնական Վարչութեան ցուցմունքներուն եւ յաջողեցաւ իրականացնել այս ժողովը:

Ընտրութեան օրակարգով, մասնաճիւղի անդրանիկ վարչութեան անդամ ընտրուեցան քոյրեր Մակի Ճորճեան, Սոնիա Գասապեան, Սօսի Շէխոյեան-Թաթարեան, Հռիփսիմէ Պոչնագեան եւ Ալիք Արսլանեան:

Ապա, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան նորընտիր վարչութեան փոխանցեց միութեան դրօշը, եղբ. Սեւակ Թորոսեան՝ Հ.Մ.Ը.Մ.ի սկառտութեան դրօշը, իսկ եղբ. Ֆէտի-Խաժակ Գազանճեան՝ Հ.Մ.Ը.Մ.ի կանոնադիրը:

Այս առիթով սրտի ողջոյնի խօսքեր արտասանեցին Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի եւ Մարսէյի ներկայացուցիչները՝ եղբայրներ Պօղոս Մահպուկեան եւ Էրիք Սարաճեան:

Հուսկ, փակման եզրափակիչ խօսքը արտասանեց Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեան: Ան ներկայացուց Հ.Մ.Ը.Մ.ի հայապահպանման մեծ դերակատարութիւնը, նշելով, որ 107-ամեայ այս միու-

թիւնը աշխարհասփիւռ հայ երիտասարդութիւնը կը համախմբէ սկառտական, մարզական եւ դաստիարակչական ծրագիրներով, առիթ տալով որ բոլորը իրարու ծանօթանան, հայերէն խօսին, հայերէն մտածեն եւ հայօրէն գործեն, մինչեւ որ կատարենք մեր ուսերուն դրուած պարտքը՝ փոխանցուած այս դրօշները զետեղենք Արարատի գագաթին, իսկ մեր սկառտները իրենց բանակումը կատարեն Արարատի լանջերուն:

Հիմնադիր ժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայլերգով եւ խմբանրկարով:

### ՖՐԱՆՍԱՅԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ՄԻՋ-ԴԻՒԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հ.Մ.Ը.Մ.ի Նիսի մասնաճիւղի հիմնադրութեան օր մը ետք, Կիրակի, 4 Մայիսի առաւօտեան ժամը 9.30-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Խաչերեանի, Կեդրոնական Վարչութեան Եւրոպայի ներկայացուցիչներ՝ եղբայրներ Ֆատի-Խաժակ Գազանճեանի եւ Սեւակ Թորոսեանի ներկայութեամբ, տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Ֆրանսայի մասնաճիւղերուն՝ Փարիզի, Մարսէյի եւ Նիսի վարչութիւններուն միջ-դիւանական ժողովը: Բացա կայեցաւ չորրորդ մասնաճիւղին՝ Հ.Մ.Ը.Մ.-Վալանսի վարչութեան ներկայացուցիչը:





**Թղթակից  
ՓԱՐԻՉ**

**Կ**ան պահեր, որոնք պատմութիւն կը գրեն, ու կան պատմութիւններ, որոնք կեանքեր ու ապրումներ կը ստեղծեն:

Նման դրսեւորում մըն էր 7 Փետրուար 2025-ի Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի ձեռնարկը, որ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի նորաչէն ակումբին մէջ, որուն պաշտօնական բացման արարողութիւնը պիտի կատարուի մօտ ապագային:

Երեկոյին շարժառիթն էր «Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանս, 50 տարեկան, 50 պատմութիւն» գիրքին (Ֆրանսերէն) գինեծօնը: Գիրքին հեղինակ-պատմողն է Հ.Մ.Ը.Մ-ի կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Սեւակ Թորոսեան, որ նման աշխատանքի մը նախաձեռնած է քանի մը տարի առաջ եւ Հ.Մ.Ը.Մ.ականներու յիշողու-

**«Հ.Մ.Ը.Մ.-ՖՐԱՆՍ, 50 ՏԱՐԵԿԱՆ,  
50 ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»  
ԳԻՐՔԻՆ ԳԻՆԵԶՕՆԸ**





Թիւններու ու պատմութիւններու ընդմէջէն կազմած է Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի ապրըւած կեանքէն դրուագներու շարք մը, որոնք իրենց մէջ կը կրեն յաջողութիւններու թէ դժուարութիւններու հետքեր, երբեմն տեսակէտներ ու շատ անգամ յիշատակներ:

Գիրք մը, որ վաւերագրական ըլլալու չի ձգտիր, այլ՝ տալու պատմութիւններն ու ապրումները:

Ձեռնարկին ներկայ էին Իսի լէ Մուլինոյի քաղաքապետ Անտրէ Սանթինի, փոխ քաղաքապետ Յարոլթ Խանճեան, մասնաճիւղին «Իմաստուններու խորհուրդ»ը, վարչակազմներ եւ աւելի քան 120 նախկին ու ներկայ անդամներ:

Երեկոյին բացման խօսքը արտասանեց վարչութեան կողմէ եղբ. Ռաֆֆի Պաղտասարեան, որ ողջունեց քաղաքապետ Սանթինիի հաւատքը Հ.Մ.Ը.Մ-ի



նկատմամբ եւ անոր ցոլցաբերած ճիգը, որպէսզի Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսը իր կեդրոնը ունենայ Իսի լէ Մուլինոյի մէջ, ինչ որ

Հ.Մ.Ը.Մ.ականներու տարիներու երազն էր՝ օժտուիլ իր սեփական ակումբով:

Այնուհետեւ իր սրտի խօսքը փոխանցեց քաղաքապետ Սանթինի, որմէ ետք եղբ. Սեւակ Թորոսեան ներկայացուց իր աշխատանքը, անոր նպատակն ու անցած ճամբան: Եղբ. Թորոսեան նաեւ ընթերցեց գիրքէն հատուածներ, ապրեցնելով այդ պահերը բոլորին մօտ:

Տեղւոյն վրայ վաճառուեցան գիրքէն օրինակներ:

Աւարտին տեղի ունեցաւ քոքթէյլ մը, ուր մտերմիկ մթնոլորտի մէջ Հ.Մ.Ը.Մ.ականներ վերջի-չեցին իրենց անցեալի օրերը, ոգեւորուեցան ներկայով, ու նաեւ փայփայեցին լուսաւոր ապագայի մը երազը:





# Հ.Մ.Ը.Մ.-ՖՐԱՆՍԻ «ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»Ը



## Թղթակից ՓԱՐԻՉ

**25** Մայիս 2025-ին, Հ.Մ.Ը.Մ.-Ֆրանսի Մեկուսի շրջանը մեծ խանդավառությամբ նշեց «Հայ սկաուտի օր»ը, որ կազմակերպուած էր Սկաուտ-Խորհուրդի եւ խմբապետական կազմին կողմէ: Հանդիսութեան ներկայ էին Իսի լէ Մուլլի-նոյի փոխ քաղաքապետ Արթուր Խանճեան, Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Սեւակ Թորոս-

եան, շրջանի Սկաուտ- Խորհուրդն ու վարչութիւնը եւ սկաուտներու ծնողները:

Հանդիսութիւնը բացուեցաւ Հ.Մ.-Ը.Մ.-Ֆրանսի նուագախումբով: Թրմբուկներու ինքնավստահ հարուածները թափ տուին ձեռնարկին, ինչպէս նաեւ՝ գայլիկ-արծուիկ, արի-արեւոյշ եւ նորակազմ երէց-պարմանուհի խումբերու ստղանցքին:

Ազգային քայլերգներու երգեցողութեան եւ Մեկուսի շրջանի խմբապետուհի քոյր Կասիա Վէքիլեանի բարի գա-





լուստի խօսքին յաջորդեց կարգերու տուչութեան արարողութիւնը, գնահատականներու եւ պէճերու բաշխումը, ինչպէս նաեւ խմբապետական կազմի աստիճանատուչութիւնը: Արարողութիւններէն ետք հանդիսութեան գլխաւոր խօսքը արտասանեց Սկաուտ- Խորհուրդի ատենապետուհի քոյր Կարինէ Սիսեռեան (խօսքը տեսնել էջ 24):

Խօսքեր արտասանեցին նաեւ վարչութեան ատենապետ եղբ. Անտրէ Տատայեան, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Սեւակ Թորոսեան եւ Իսի լէ Մուլինոյի փոխ քաղաքապետ Արթիւր Խանճեան:

Ձեռնարկը շարունակուեցաւ ծնողական յանձնախումբին կողմէ կազմակերպուած ուտելիքի ճոխ վաճառքով եւ հաճելի մթնոլորտով: Վերջապէս, հանդիսութիւնը փակուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-



Ֆրանսի սկաուտներուն կողմէ պատրաստուած գեղարուեստական յայտագիրով մը, որ ընդգրկեց պար, երգ, թա-

տերական կարճ ներկայացումներ, բուրգի կազմութիւն եւ երէց-պարմանուհիներու վազքայլ:





# Հ.Մ.Ը.Մ.Ի ՎԱԼԱՆՍԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԱՐԻ-ԱՐԵՆՈՅՇՆԵՐՈՒՆ ԵՐԿՕՐԵԱՅ ՍԵՄԻՆԱՐԸ

## Թղթակից ՎԱԼԱՆՍ

**Հ**.Մ.Ը.Մ.ի Վալանսի մասնաճիւղի արի-արենոյշներուն երկօրեայ սեմինարը տեղի ունեցաւ Մարտ ամսուան վերջին շաբաթավերջին, 29 եւ 30 Մարտին:

Սեմինարին առաջին օրը լեցուն էր ուրախ եւ յիշարժան պահերով: Սկսանք սեմինարի բացումով, ապա լրացուցինք «Նորագիր»ը: Այնուհետեւ, կարգը հասաւ խաղերուն եւ շարքերու փորձին՝ պատրաստուելու համար փողկապի արարողութեան, որուն իւրաքանչիւր սկաուտ կը սպասէ լրջութեամբ եւ ոգեւորութեամբ:

Երեկոյեան, պատիւը ունեցանք վայելելու համեղ փիցցան, որմէ ետք օրը աւարտեցինք տեսերիզի ցուցադրութեամբ: Ապա, իւրաքանչիւրը մտաւ իր քննապարկը...:

Սեմինարին երկրորդ օրը զարթնումը եղաւ բաւական դժուար: Այսուհանդերձ, օրը սկսանք լաւ տրամադրուածութեամբ: Առաջին հերթին, քայլարշաւ մը կատարեցինք դէպի Սուրբ Սահակ եկեղեցի: Եկեղեցոյ մէջ արի-արենոյշները ունեցան հոգեւոր մտամփոփումի պահեր:



Վերադարձին, քիչ մը հանգստանալէ ետք, վերջնականացան շարքերու փորձերը՝ պատրաստուելու համար խոստման արարողութեան, որ սեմինարին ամէնէն կարեւոր պահերէն մէկն էր: Քիչ մը խաղեր խաղալէ եւ նոր ուժ ստանալէ ետք, օրը աւարտեցինք Հայ Մշակութային Տունը մաքրելով:

## Հ.Մ.Ը.Մ. ՎԱԼԱՆՍԻ ՍԿԱՈՒՏՆԵՐՈՒ ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

### Թղթակից ՎԱԼԱՆՍ

**Շ**աբաթ, 5 Ապրիլին, Հ.Մ.Ը.Մ.ի Վալանսի սկաուտները իրենց խոստման արարողութիւնը կատարեցին մասնաճիւղին տարեկան խրախճանքին ընթացքին, որուն ներկայ գտնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Սեւակ Թորոսեան:

Մօտ քառասուն սկաուտներ մասնակցեցան խրախճանքին բացման արարողութեան, ինչ որ եղաւ տարուան կարեւոր պահերէն մէկը: Քսան սկաուտներ ստացան իրենց փողկապները եւ վկայագիրները՝ անցնող տարուան ընթացքին իրենց ցուցաբերած նուիրումին եւ անխոնջ աշխատանքին համար:

Մեծ շնորհակալութիւն բոլոր անոնց, որոնք մասնաճիւղին աջակցեցան, մասնաւորաբար՝ ծնողներուն, որոնք հպարտօրէն ներկայ եղան իրենց զաւակներու միութենական կեանքի նշանակալից այս արարողութեան:





## Հ.Մ.Ը.Մ.Ի ՆՈՐ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՈՒՄ ՎԵՍԹԵՐՈՍԻ ՄԷՋ

### Թղթակից ՎԵՍԹԵՐՈՍ

Շաբաթ, 17 Մայիս 2025-ին, Շուշուի Վեսթերոս քաղաքին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ-ի տեղւոյն նոր ակումբին բացման պաշտօնական հանդիսութիւնը:

Հանդիսութեան մեկնարկը տրուեցաւ, երբ Հ.Մ.Ը.Մ-ի Վեսթերոսի սկաուտները, ընկերակցութեամբ Հ.Մ.Ը.Մ-ի Սթոքհոլմի շեփորախումբին, ակումբի մուտքին շարուած՝ «Պատուի ա՛ռ»ով ողջունեցին ժողովուրդը:

Հ.Մ.Ը.Մ-ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի ատենապետ եղբ. Տիգրան Կէօվչէնեան հրաւիրեց Մկրտիչ Քհնյ. Գրիգորեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանը, Հ.Մ.Ը.Մ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Ֆէտիստակ Գազանճեանը եւ Հ.Յ.Դ. «Հիւսիսեան» կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Տէր Սահակեանը՝ միասնաբար կրտրելու կարմիր ժապաւէնը եւ պաշտօնապէս բացուած յայտարարելու ակումբը:

Ապա, վարչութեան մնացեալ անդամները հրաւիրեցին Հ.Մ.Ը.Մ-ի Սթոքհոլմի, Սոտերթելիոյ եւ Օրէպրուի շրջաններու, եկեղեցական խորհուրդներու եւ քոյր միութիւններու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ շուշուական կարգ մը կազմակերպութիւններու պատուիրակները եւ հանրութիւնը՝ մուտք գործելու նորաբաց ակումբ:



ՅԱՅՏԱԳԻՐԸ  
Օրուան յայտագիրը սկիզբ առաւ Շուշուի, Հայաստանի, Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ-ի քայլերգներով: Հանդիսավարներ քոյր Նարինէ Քիրազեան (հայերէն) եւ քոյր Մարինա Կէօվչէնեան (շուշուերէն) ներկաներէն խնդրեցին մէկ վայրկեան

յարգել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան պայքարի ճամբուն ինկած բոլոր նահատակներուն յիշատակը:

Բարի գալուստի խօսքերով քոյրեր Անի Թովմասեան (հայերէն) եւ Միրնա Գազանճեան (շուշուերէն) դիմեցին ներկաներուն եւ խօսեցան հանդիսութեան հիմնական առիթներուն՝ Մայիս 28-ի, Հ.Մ.Ը.Մ-ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի հիմնադրութեան 10-ամեակին եւ Հ.Մ.Ը.Մ-ի նոր ակումբին մասին:

Տեղի ունեցաւ վաւերագրական տե-



սերիզի ցուցադրուծիւն՝ կենդանի մեկնաբանութեամբ քոյրեր Միրնա Սարգիսեանի եւ Նարինէ Քիրազեանի: Տեսերիզը նուիրուած էր Հ.Մ.Ը.Մ. Վեսթերոսի Մեկուսի շրջանի հիմնադրուծեան 10-ամեակին: Տեսերիզը եւ քոյրերուն հոյակապ մեկնաբանութիւնը զգացական եւ յուզիչ պահեր առթեց ներկաներուն,

ինչպէս նաեւ վերլիչել տուաւ Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքին եւ մասնաւորապէս Վեսթերոսի շրջանին անցեալի ձեռքբերումները եւ միութեան հիմնադրուծեան ընդհանուր նպատակները:

**ՄԵԿՈՒՍԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ**

Այս առիթով, Մեկուսի շրջանի ատենադպիր եղբ. Վազգէն Մարգարեան փոխանցեց վարչութեան խօսքը: Եղբ. Վազգէն նախ ամփոփ ձեռով խօսեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրուծեան եւ առաջին տարիներու դիմադրուած դժուարութիւններուն ու անոնց յաղթահարման մասին: Ան խօսեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի դերին եւ գործին մասին՝ հայակերտման եւ հայեցի դաստիարակութեան ծիրէն ներս: Եղբայրը յիշեց Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի հիմնադրուծեան տարիները եւ տեղոյն հայութեան դիմադրուած դժուարութիւնները: Ան անդրադարձաւ նաեւ սփիւռքահայութեան համար դասական իմաստով ակումբ ունե-



նայու կարեւորութեան մասին եւ դիտել տուաւ, որ ինչ՞ու եւ ի՞նչպէս շրջանը կարողացաւ ակումբ ունենալ:

Եղբ. Վազգէն շեշտը դրաւ կամաւոր բանակի գաղափարին վրայ եւ ըսաւ, որ Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի անդամները, սկառտներու ծնողներն ու համակիրները, ընդառաջելով վարչութեան կոչին, բոլորը համախմբուեցան եւ դարձան ազգային բարերարներ՝ օժանդակելով ակումբի ձեռքբերման գործին, որովհետեւ Վեսթերոսի մէջ Հ.Մ.Ը.Մ.ը ազգային դաստիարակութիւն տուող եւ հայու տիպարներ կերտող միակ եւ անմրցելի կազմակերպութիւնն է, իսկ Հ.Մ.Ը.Մ.ի ակումբը կրնայ ըլլալ միակ վայրը, ուր ծնողներ իրենց զաւակները կրնան վստահիլ, այնպէս ինչպէս իրենց տան: Ան նաեւ ըսաւ, որ ակումբին մէջ պատանիներն ու երիտասարդները պիտի խօսին ու երգեն հայերէն: Հոս պիտի կասեցուի սերունդներու սպիտակ ջարդը եւ հոս արմատախիլ պիտի ըլլան օտարամոլութիւնը, օտար լեզուները հայերէնէն աւելի սիրելու, օտարին հաճոյանալու եւ օտարէն աւելի օտար ձեւանալու մեր տեսակաւոր հիւանդութիւնները:

Իր խօսքին աւարտին, եղբ. Վազգէն շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք օժանդակեցին եւ կը շարունակեն իրենց նիւթաբարոյական օժանդակութիւնը բերել Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի Մեկուսի շրջանին՝ տեղոյն հայութեան ակումբ ունենալու երազը իրականութիւն դարձնելու համար:





**ԿՈՄԻՏԵԻՆ ԽՕՍԲԸ**

Հ.Յ.Դ. «Հիւսիսեան» կոմիտէի ներկայացուցիչ Սիմոն Տէր Սահակեան շրջանի կոմիտէուլթեան անունով շնորհաւորեց շուէտահայութիւնը ընդհանրապէս եւ Վեսթերոսի հայ համայնքը մասնաւորապէս՝ Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի պատմական այս իրագործումին համար:

Ապա, քոյր Պէթի Քիլէճեան արտասանեց Մուշեղ Իշխանի «Հայաստան» բանաստեղծութիւնը, որմէ ետք եղբ. Յարութ Գազգեան ջութակով ելոյթ ունեցաւ՝ ներկայացնելով Կոմիտասի «Ալայլուղս» կտորը:

**ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻՆ ԽՕՍԲԸ**

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Ֆէտի-Խաթակ Գազանճեան ներկաներուն փոխանցեց Կեդրոնական Վարչութեան խօսքը: Ան ըսաւ, որ այս ակումբը միայն տարածք չէ, այլ վայր մը, ուր մեր երեխաներն ու երիտասարդները պիտի ունենան սորվելու, քննարկելու, ծրագրելու առիթ եւ հայ մշակուած շուէտահայատակ դառնալու եզակի հնարաւորութիւն: Ան իր կարգին շնորհաւորեց կատարուած իրագործումը, Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի վարչութիւնը եւ բոլոր անոնք, որոնք քաջաբար աշխատեցան այս օրուան հասնելու համար:

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՑԻ ԱՆԴԱՄԻՆ ԽՕՍԲԸ Վերջին խօսքը արտասանեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեան: Ան խօսեցաւ Մայիս 28-ի նշանակու-



**Հ.Մ.Ը.Մ.Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍ ԿԸ ԿԱԶՄԷ ՇՈՒԷՏԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ**

Հ.Մ.Ը.Մ.ի Ստտերթելիոյ մեկուսի վարչութիւնը եւ խմբապետական կազմ ՍՈՏԵՐԹԵԼԻԱ

Շուէտի սկաուտական կազմակերպութեան Soderborn Նահանգին ընդհանուր ժողովը գումարուեցաւ Շաբաթ, 29 Մարտ 2025-ին:

Ժողովի աւարտին ընտրուեցաւ 9 անդամներէ բաղկացած նոր վարչութիւն, որուն առաջին անգամ ըլլալով Հ.Մ.Ը.Մ.ի Ստտերթելիոյ խմբապետութեան մաս կազմեց խմբապետուհի քոյր Աննա-Մարիա Սարգիսեան: Եղբայրներ Յրակ Տէրտերեան եւ Կարիկ Վարդանեան, իրենց կարգին, ընտրուեցան յաջորդ ընդհանուր ժողովի վարչութեան նախապատրաստական ցանկը պատրաստող յանձնախումբի անդամներ:



թեան եւ կարեւորութեան մասին, ըսելով, որ Մայիս 28-ը բացարձակ արժէք է: Տէր Գէորգեան անդրադարձաւ այս օրերուն Հայաստանը եւ համայն հայութիւնը յուզող հարցերուն, Հայաստանի դեկին Մայիս 28-ի գաղափարներով առաջնորդուող ազգային իշխանութիւն ունենալու հրամայականին: Իշխանութիւն, որ կարենայ վերադարձնել հայ ժողովուրդին արժանապատուութիւնը, առակ ըլլայ թշնամի երկիրներու հետ արժանապատիւ բանակցութիւններ վարելու եւ հայութեան բոլոր իրաւունքները հետապնդելու: Աւարտելով իր խօսքը,

Յովսէփ Տէր Գէորգեան շնորհաւորեց ներկաներուն Մայիս 28-ը, Հ.Մ.Ը.Մ.ի Վեսթերոսի Մեկուսի շրջանի հիմնադրութեան 10-ամեակը եւ նոր ակումբին բացումը:

**ՓԱԿՈՒՄԸ**

Աւարտին, Մկրտիչ Քհնյ. Գրիգորեան իր կարգին շնորհաւորեց ներկայ ժողովուրդը, մասնաւորապէս իրեն հարգատ Վեսթերոսի հայութիւնը նոր ակումբի բացման առիթով եւ Գէորգ Սրկ. Գրիգորի հետ «Պահպանիչ»ով փակեց օրուան յայտագիրը:



# ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՃԱՆ ԵՒ ՄԻՆԹԻԱ ԱՆՏՈՆԵԱՆՆԵՐ Հ.Մ.Ը.Մ.Ի ՆԱԻԱՍԱՐԴԵԱՆ 48-ՐԴ ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԵՒ ՓԱՌԱՏՕՆԻ ՊԱՏՈՒՈՅ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Թղթակից  
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ

**Հ**.Մ.Ը.Մ.ի Նաևասարդեան 48-րդ մարզախաղերն ու փառատունը այս օրերի դարձեալ մեծ շուքով պիտի կազմակերպուին՝ շնորհիւ Նաևասարդեան 48-րդ մարզախաղերու պատուոյ նախագահներ՝ Հ.Մ.Ը.Մ.ական եղբ. Ճան եւ Քոյր Սինթիա Անտոնեաններուն, կրկին ոգեւորելու համայնքին մարզիկները, սկառտները, երիտասարդներն ու անդամները: Տէր եւ տիկին Ճան եւ Սինթիա Անտոնեանները գոհունակ սիրտով յանձն առին այս հովանաւորութիւնը, ի նշան իրենց անխախտ նուիրումին Հ.Մ.Ը.Մ.ին եւ անոր բարձրաժէք սկզբունքներուն՝ թէ՛ շրջանի եւ թէ՛ համաշխարհային մակարդակի վրայ:



կը նշէ. «Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութիւնը այն է, որ մենք իրարու աջակցելով կը բարձրացնենք զիրար, որպէսզի իւրաքանչիւր անհատ յաջողի եւ իր ներդրումը բերէ համայնքի կեանքին»:

1975-էն ի վեր Նաևասարդեան խաղերը դարձած են Քալիֆորնիոյ հայ համայնքի մարզական մեծագոյն իրադարձութիւնը, հիւրընկալելով 3.200 մարզիկ, 1.100 սկառտ եւ 35.000

«Հ.Մ.Ը.Մ.ը մեր երակներուն մէջ կը հոսի՝ սերունդէ սերունդ փոխանցուելով», կը շեշտեն Անտոնեանները՝ ընդգծելով Հ.Մ.Ը.Մ.ի խոր ազդեցութիւնը հայութեան կեանքին մէջ: Քոյր Սինթիա կը յիշէ իր հօր՝ Պէյրութի Հ.Մ.Ը.Մ.ին մէջ յիսուն տարի շարունակ կատարած նուիրեալ ծառայութիւնը, մինչ եղբ. Ճան Հ.Մ.Ը.Մ.ական իր ուղին սկսած է Հալէպի մէջ, իբրեւ սկառտ՝ նախքան ընտանիքին հետ 1970-ական թուականներուն Հոլիվուտ հաստատուիլը: Այս նուիրեալ ծառայութիւնը կը շարունակուի նաեւ «Գէորգ Անտոնեան» սրահի միջոցով, որ կը գտնուի Հ.Մ.Ը.Մ.ի Արեւմտեան Մ. Նահանգներու շրջանի կեդրոնին մէջ եւ կոչուած է եղբ. Ճանի հանգուցեալ հօր ի պատիւ: Հետաքրքրական է, որ եղբ. Ճան Անտոնեան ընտանիքին երրորդ զաւակն է, որ կը ստանձնէ Նաևասարդեան խաղերու պատուոյ նախագահի տիտղոսը:

Քոյր Սինթիա յատկապէս կը շեշտէ Հ.Մ.Ը.Մ.ի բացառիկ ներուժը. «Ընկերային միջավայրն ու պատկանելիութեան զգացումն է»: Այս արժէքը կերտած է ամուր բարեկամութիւններ եւ ստեղծած է ապահով միջոցառում՝ երիտասարդութեան եւ ընտանիքներուն համար: Երբ Անտոնեան ընտանիքը իր արմատները հաստատեց Լոս Անճելլասէն մինչեւ Սան Տիէյօ, ահանատեալ եղաւ, թէ ինչպէ՛ս Հ.Մ.Ը.Մ.ը կը միաւորէ տեղական հայկական համայնքը եւ կը նպաստէ անոր զօրացման:

«Բարձրացի՛ր-բարձրացու՛ր» նշանաբանը միշտ ալ եղած է Հ.Մ.Ը.Մ.ի առաջնորդող սկզբունքը, որուն մասին եղբ. Ճան

հանդիսատես: Այս աշխոյժ եւ կենսունակ համախմբումը կենդանի ապացոյցն է Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութեան, որ նպատակ ունի զարգացնել եւ խրախուսել նորահաս սերունդի ֆիզիքական, բարոյական եւ ընկերային դաստիարակութիւնը:

«Մենք մեր զաւակները տարիներ շարունակ Հ.Մ.Ը.Մ.ի զանազան ձեռնարկներու կը տանէինք, եւ այդ փորձառութիւնները անոնց առիթ տուին ստեղծելու բարեկամութիւններ, որոնք սեւեցին չորս տասնամեակէն աւելի», կը շեշտէ քոյր Սինթիան՝ ընդգծելով միութեան բազմաթիւ սերունդներու վրայ ունեցած ազդեցութիւնը եւ անոր դերը իբրեւ ապահով վայր՝ բոլորին համար:

Անտոնեանները իրենց բարձր գնահատանքը կը յայտնեն նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի «Հրաշք» ծրագրին, որ ուղղուած է յատուկ կարիքներ ունեցող երեխաներուն: Եղբ. Ճան ներկայ եղած է «Հրաշք» բաժանմունքի փորձին եւ ակնանտեալ եղած է, թէ ինչպէ՛ս շուրջ 60 երեխաներ, որոնցմէ իւրաքանչիւրը տարբեր տաղանդներով օժտուած է, կը միանան մարզական յատուկ միջոցառումի մէջ՝ ստեղծելով անմոռանալի պահեր: Ան շեշտեց ծնողներու ներգրաւորութեան կարեւորութիւնը այս ծրագրի յաջողութեան մէջ, ինչպէ՛ս նաեւ միասնութեան եւ դիմադրողականութեան զարգացումը Հ.Մ.Ը.Մ.ի մէջ:

Իբրեւ պատուոյ նախագահներ Անտոնեանները կը տեսնեն Հ.Մ.Ը.Մ.ի պայծառ ապահանձն յատկապէս սկառտական ծրագրիներու ընդլայնման, մարզական կեանքի զարգացման եւ համայնքային ներգրաւորութեան ամրապնդման ճամբով: Անոնք համոզուած են, որ Հ.Մ.Ը.Մ.ի արժէքները պէտք է պահպանուին, որպէսզի յառաջիկայ սերունդները եւս գտնեն իրենց տեղը միութեան մէջ եւ դառնան համայնքի ղեկավարներ:

# ԵՂԲ. ՎԱԶԳԷՆ ԳԱԼԱՅՃԵԱՆ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՅ 2025-Ի «ՏԻՊԱՐ Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ» ՏԻՏՂՈՍԻՆ

Թղթակից  
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ

**Հ**.Մ.Ը.Մ-ի Արեւմտեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութիւնը 2025-ի «Տիպար Հ.Մ.Ը.Մ-ական»-ի տիտղոսը շնորհեց Հ.Մ.Ը.Մ-ի Ինընտ Իմփայրի «Արագ» մասնաճիւղի անդամ, վաստակաշատ Հ.Մ.Ը.Մ-ական եղբ. Վազգէն Գալայճեանին, նկատի ունենալով եղբոր երկար տարիներու բեղուն գործունէութիւնը, համեստ ու ազնիւ նկարագիրով միշտ ծառայելու պատրաստակամութիւնը Հ.Մ.Ը.Մ-ին:



խրախուսէ նուիրումի եւ ընկերասիրութեան ոգին՝ ապահովելով առողջ միջավայր: «Ան դաստիարակիչ փորձառութիւն մըն է, որ կը զարգացնէ մրցակցութեան ոգին՝ միաժամանակ ամրապնդելով մեր համայնքի միասնութիւնն ու կապերը», նշեց Գալայճեան:

Ծառայութեան մասին իր տեսակէտը պարզ է, բայց խորիմաստ. «Ես հին դպրոցի մարդ եմ: Իմ ժամանակս ու ջանքերս կը նուիրեմ առանց հատուցումի կամ ակնկալիքի»: Երբ հարցուցինք, թէ ի՞նչ պատգամ ունի երիտասարդ կամաւորներուն, ան աւելցուց. «Մենք կը

73-ամեայ եղբ. Գալայճեան մարմնաւորումը կը հանդիսանայ Հ.Մ.Ը.Մ-ի առաջնորդող նշանաբանին՝ «Բարձրացիր բարձրացուր»-ին: Անոր Հ.Մ.Ը.Մ-ական կեանքը սկսած է Լիբանանէն եւ շարունակուած է Մ. Նահանգներ, ուր 1976-էն ի վեր ան գործօն անդամ է:

«Հ.Մ.Ը.Մ-ը իմ հուլիսեանս մէկ մասն է», նշեց եղբ. Գալայճեան: «Իմ ընտանիքիս կապը Հ.Մ.Ը.Մ-ին հետ մօտաւորապէս մէկ դարու պատմութիւն ունի. Լիբանանի մէջ հայրս եղած է Հ.Մ.Ը.Մ-ի առաջին ֆուլթայլի խումբին անդամներէն»:

Տարիներու ընթացքին եղբ. Գալայճեան ստանձնած է պատասխանատու զանազան պաշտօններ. եղած է մասնաճիւղի վարչութեան ատենապետ, քարտուղար եւ խորհրդական: Ներկայիս ան կը վարէ Ինընտ Իմփայրի «Արագ» մասնաճիւղի քարտուղարի պաշտօնը՝ շարունակելով իր ներդրումը ունենալ իր բեւ հաւատաւոր միութեանական:

Լիբանանէն մինչեւ Մ. Նահանգներ եղբ. Գալայճեան իր կեանքը նուիրած է երիտասարդ մարզիկներու եւ ապագայ դեկավարներու դաստիարակութեան գործին: «Երիտասարդներ պատրաստելը աւելի կենսական է, քան միայն մարզանքը. դաստիարակութիւնը արժէքներու սերմանում է, ինչ որ երիտասարդները կը դարձնէ աւելի ուժեղ եւ կարող առաջնորդներ», բացատրեց ան:

Ան կը հաւատայ, որ Հ.Մ.Ը.Մ-ի մարզական կեանքը կը

ծառայենք անկեղծ նուիրումով՝ առանց փոխադարձ ակնկալիքի: Այս տիտղոսը մեծ պատիւ է, սակայն անոր հետ կամ առանց անոր, ես պիտի շարունակեմ ծառայել Հ.Մ.Ը.Մ-ի բարգաւաճման ի խնդիր»:

Եղբ. Գալայճեան անդրադարձաւ Հ.Մ.Ը.Մ-ի զարգացման՝ բաղդատելով անոր ներկայութիւնը Լիբանանի եւ Արեւմտեան Մ. Նահանգներու մէջ: «Լիբանանի մէջ մենք կը մրցէինք տարբեր ազգերու, կրօններու եւ մշակոյթներու տէր խումբերու դէմ: Մեր յաղթանակը միայն խումբին չէր պատկաներ, այլ կը խորհրդանշէր Հ.Մ.Ը.Մ-ի եւ ամբողջ հայութեան յաղթանակը», նշեց ան: «Այստեղ, մենք կը մրցինք մեր եղբայրներուն եւ քոյրերուն հետ՝ միացած Հ.Մ.Ը.Մ-ի անսասան դրօշին տակ: Յաղթանակով թէ պարտութեամբ, մեր միասնութեան ոգին է որ կը զօրացնէ եւ կը ներշնչէ բոլոր մասնակիցները»:

Անոր առաջնորդութիւնը եւ ներդրումը մեծ դեր ունի Հ.Մ.Ը.Մ-ի Արեւմտեան Մ. Նահանգներու շրջանին մէջ, նպաստելով կազմակերպութեան առաքելութեան Ֆիզիքական, բարոյական եւ ընկերային զարգացման:

Եղբ. Վազգէն Գալայճեանի 2025-ի «Տիպար Հ.Մ.Ը.Մ-ական» տիտղոսին արժանացումը ո՛չ միայն կը մեծարէ անոր տասնամեակներու նուիրեալ ու անշահախնդիր ծառայութիւնը, այլեւ կը վերահաստատէ Հ.Մ.Ը.Մ-ի մշտական առաքելութիւնը՝ ձեւաւորելու հայկական երիտասարդութիւնը եւ սերունդէ սերունդ պահպանելու մեր մշակութային ժառանգութիւնը:

«Վերջաւորութեան, Հ.Մ.Ը.Մ-ը միշտ յաղթական է», ըսաւ եղբ. Գալայճեան: «Նայեցէ՛ք, թէ ի՞նչ հիմնած ենք Հարաւային Քալիֆորնիոյ մէջ. մեր աճը արտասովոր է, եւ ես անհամբեր կը սպասեմ այս առաքելութիւնը շարունակելու՝ իմ եղբայրներուս ու քոյրերուս կողքին»:

«Մենք կը ծառայենք անկեղծ նուիրումով՝ առանց փոխադարձ ակնկալիքի: Այս տիտղոսը մեծ պատիւ է, սակայն անոր հետ կամ առանց անոր, ես պիտի շարունակեմ ծառայել Հ.Մ.Ը.Մ-ի բարգաւաճման ի խնդիր»



## ՉՄԵՌՆԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՄԷՁ

### Յուրիմա ԹՈՐՈՆԹՈ

**Բ**անակումները կարծէք եզրափակիչ յայտագիրներն են սկաուտական տարուան մը գործունէութեան: Իւրաքանչիւր սկաուտ անպայման անմոռանալի ժամեր կամ յիշատակներ ունեցած է բանակումներու ընթացքին:

Ձմեռնային բանակումները տարբեր երանգ ունին, մանաւանդ Գանատայի տարածքին: Յուրտը, հովը եւ ձիւնածածկ դաշտերը կարծէք լիովին կ'ամբողջացնեն ձմեռային բանակումներուն իմաստը:

Հովանաւորութեամբ Հ.Մ.Ը.Մ.ի Թորոնթոյի մասնաճիւղի վարչութեան, կազմակերպութեամբ մասնաճիւղի Սկաուտ. խորհուրդին եւ խմբապետութեան, 7-9 Յունուար 2025-ին, տեղի ունեցաւ ձմեռնային բանակում մը՝ «Camp Samac» բանակավայրին մէջ, մասնակցութեամբ 200 սկաուտ քոյրեր-եղբայրներու:

Բանակումը սկիզբ առաւ Երեքշաբթի, 7 Յունուարի յետմիջօրէին, դրօշակի արարողութեամբ եւ «Ով հայ արի» սկաուտական քայլերգով:

Եւօրեայ բանակումը կը ձգտէր մէկ

նպատակի՝ բանակողներուն վարժեցնել ինչպէս դիմադրել բնութեան պաղին ու ցուրտին, երբ կը գտնուին անպաշտպան կամ բացօթեայ տեղ մը: Այս գործնական աշխատանքին միջոցով սկաուտները սորվեցան տախտակ կտրելու եւ տնակ կառուցելու ձեւերը, կրակարաններու գործածութիւնը եւ ճաշ պատրաստելու միջոցները:

Բանակումի ընթացքին քոյրերն ու եղբայրները հետախուզական նշաններով արշաւներ կատարեցին եւ օգտագործեցին մորսի ծածկագիրը: Պարմանուհիներու փաղանգը սորվեցաւ ինչպէս սկաուտական պէճեր կարել տարազին կամ վերարկուին վրայ: Անոնք կաւագործութեան որոշ ցուցմունքներ ստանալով պատրաստեցին սկաուտի տարազով կաւէ արձանիկներ, իսկ գայլիկները սորվեցան կարկանդակ պատրաստելու եւ թխելու կանոններ: Անոնք բուրդի թելերով գայլի գլխու պատկերը աշխատեցան, վեցեակներու դրօշները պատրաստեցին, կարեցին եւ վրան գետեղուած պատկերները փակցուցին: Եզակի էին պարմանուհիներու պատրաստած խմորեղէնները: Անոնք, առանց խօսելու, առանց տեսնելու եւ առանց լսելու, պատրաստեցին համադամ խմորեղէններ:

Բանակողները դահուկներով կատարեցին ձիւնի խաղեր եւ բերկրանքի պահեր ապրեցան վայելելով բնութեան պարզեւած բարիքները:

Ռատիոժամի մնայուն յայտագիրը եւ ճաշի ժամուն մատուցուած գիտելիքներն ու հարցում-պատասխանի մրցումները բարձր արամադրութիւն եւ խանդավառութիւն ստեղծեցին բանակողներուն մօտ:

Բանակումի ընթացքին տեղի ունեցաւ գայլիկ-արծուիկ վոհմակ-երամի խոստման արարողութիւն եւ թեկնածուները ստացան իրենց փողկապները:

Բանակումի աւարտին երէց-պարմանուհիներու փաղանգը գնահատուեցաւ իր պարտաճանաչութեան՝ փոխանցուած հրահանգները անմիջապէս կատարելու եւ մաքրութեան օրէնքներուն բժախնդրօրէն հետեւելու համար: Այս գնահատականը խթան հարդիսացաւ, որպէսզի մնացեալը աւելի բժախնդրօրէն հետեւին եւ կատարեն տրուած բոլոր հրահանգները:

Աշխոյժ եւ արագընթաց միջնորդութիւն մէջ ընթացող եւօրեայ ձմեռնային բանակումը քաղցր յուշերով եւ ամբարուած գիտելիքներով վերջ գտաւ Կիրակի, 9 Յունուարի յետմիջօրէին:



## ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԵՔ ՕՐԵՐ...

### Հուրինա ԹՈՐՈՆԹՕ

**Գ** անատայի Համիլթոնը եւ Սէնթ Գաթրինգ մասնաճիւղերու քոյրերն ու եղբայրները մասնակցեցան վարչութեան, խորհուրդի եւ խմբապետութեան կողմէ կազմակերպուած եռօրեայ սեմինարին, որ տեղի ունեցաւ 7-9 Մարտ 2025-ին, Սէնթ Գաթրինգի հայաբոյր կեդրոնին մէջ:

Սկստակաւ գիտելիքներով հարուստ այս սեմինարին քոյրերն ու եղբայրները ունկնդրեցին սկստական գիտելիքներ, սորվեցան սկստական մարզանքներ, մանրամասնօրէն ծանօթացան Հ.Մ.Ը.Մ-ի եւ սկստութեան պատմութեան՝ հարստացնելով սկստական իրենց գիտելիքները:

Երգերու եւ կանչերու ուսուցման ընթացքին անոնք մեծ խաղավառութեամբ լսեցին եւ սորվեցան ազգային երգեր, սկստական կանչեր եւ ուրախութեամբ կատարեցին իրենց վստահուած աշխատանքը:

Հայ սկստութեան տարիները շարունակ շառաւիղը եղած է Վարդանանց սերունդին եւ պահպանելով՝ հայ մշակոյթին ու կրօնքին: Արդարեւ, սկստները մօտէն ծանօթացան Վարդանանց պատմութեան եւ ձեռագրին աշխատանքներով ամբողջացուցին պատմութիւնը:

Սեմինարի աւարտին տեղի ունեցաւ սրահային տօնակատարութիւն՝ նուիրուած «Հայ սկստութիւն օր»ունան: Տօնակատարութեան ներկայ էին Համիլթոնի վարչութեան ատենապետ եղբ. Արիս Աբգարեան, զոյգ մասնաճիւղերու վարչական քոյրերն ու եղբայրները, համակիրներ եւ ծնողներ:

Տօնակատարութիւնը սկիզբ առաւ «Ով հայ արի» քայլերգով, որմէ ետք Սէնթ Գաթրինգի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի քոյր Մարիա Քէչիշեան ընթերցեց բացման խօսքը: Քոյրը նշեց եւ աչքի առջ բերաւ ազգայնաշունչ ոգին Վարդանանց,



որոնք յանուն կրօնքի եւ հաւատքի զոհաբերեցին իրենց կեանքը՝ վսեմ օրինակ դառնալով նորհաս սերունդին: Քոյր Մարիա պատասխանատուութեան հրաւիրեց բոլոր սկստները, որպէսզի արժանաւոր ժառագորդները ըլլան Վարդանանց հերոսամարտին՝ միշտ բարձր դասելով իրենց հաւատքն ու ազգութիւնը:

Քոյրեր Փարելի Քէչիշեան, Ալիս Այվազեան, Բարտի Օհան, Սոնիա Այվազեան, Մարալ Այվազեան, Թալիա Էլիա եւ եղբ. Պերճ Մուրատեան տպաւորիչ առողանութեամբ մը ընթերցեցին միջազգային եւ հայ սկստութեան ծագումին, սկստութեան դաւանանքին, սկստութեան եւ Հ.Մ.Ը.Մ-ի նշանաբանին մասին տեղեկութիւններ:

Տօնակատարութեան ընթացքին գնահատելի էր քոյրերու եւ եղբայրներու կողմէ բեմականացուած Վարդանանց հերոսամարտը. անոնք ամենայն բժախնդրութեամբ պատմութիւնը պատմեցին եւ համոզիչ խաղաղարկութեամբ ներկայացուցին պատմական դրուագներ, արժանանալով ներկաներու գնահատանքին:

Յայտագիրին ընթացքին սկստներու փունջ մը ազգային երգերու գեղեցիկ երգեցողութիւնը բերկրալի պահեր պարզեց ներկաներուն:

Գաւազանով մարզանքի համահաւասար շարժումները երանգաւորեցին յայտագիրը:

Խումբ մը քոյրերու յունական պարի ներկայացումը բարձր խանդավառութիւն արձանագրեց ներկաներուն մօտ, որոնք ծափողոյններով գնահատեցին ներկայացումը:

Բուրգի հաւաքական ներկայացումը եռանդուն միջնորոտ ստեղծեց ներկաներուն մօտ:

Հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ հաստատագիրներու բաշխում եւ «Յառաջ նահատակ» քայլերգով վերջ գտաւ տօնակատարութիւնը:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ԹՈՐՈՒԹՈՅԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԸ ՕԺՏՈՒԵՑԱԻ 10 «ՎԿԱՅԵԱԼ»ՆԵՐՈՎ

## Հուրիմա թորոնթո

**Փ**ոքր տարիքէն երեխաներ կը վայելեն գայլիկական շարքերու բերկրանքն ու խանդավառութիւնը:

Գայլիկը տարուէ-տարի հասակ առնելով կը դառնայ խոստմնայից սկաուտ, որ օժտուած կ'ըլլայ սկաուտական գիտելիքներով, ազգային գաղափարներով եւ հայրենասիրական նկարագիրով: Գիտելիքներու կողքին, սկաուտը կը վայելէ սկաուտական կարգերու եւ աստիճաններու պատասխանատուութիւնը: Ան բարձրագոյն կարգին՝ «Վկայեալ»ին հասնելով, կ'իւրացնէ Շրջանային Խըմբապետութեան կողմէ ծրագրուած դասընթացները, կը ստանայ սկաուտական գործնական գիտելիքներ ու լիակատար գիտելիքներով կը վկայուի «Վկայեալ» կարգով:

Արդարեւ, Շաբաթ, 3 Մայիս 2025-ի յետմիջօրէին ժամը 6-ին, Թորոնթոյի «Հայ Կեդրոն»ին մէջ ընթացք առաւ Հ.Մ.Ը.Մ.Ի Գանատայի շրջանի «Վկայեալ» կարգի հանդիսութիւնը: Զեռնարկը կը վայելէր ներկայութիւնը Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան անդամ քոյր Լիոնի Սարմազեանի, Կեդրոնական Կո-

միտէի եւ Շրջանային Վարչութեան ներկայացուցիչներու, Շրջանային Սկաուտ-Խորհուրդի ատենապետի եւ անդամներու, Շրջանային Ընդհ. Խմբապետի, Շրջանային Խմբապետութեան, անցեալին ծառայած խմբապետներու, համակիրներու եւ ծնողներու:

Գանատայի, Հայաստանի եւ Արցախի քայքայներուն Հ.Մ.Ը.Մ.Ի շեփորախումբին կատարողութեամբ, տարագաւորներու տողանցքով եւ Շրջանային Ընդհ. Խմբապետի «Պատուի ա՛ռ»ի հրահանգով, սկիզբ առաւ «Վկայեալ» կարգի հանդիսութիւնը:

Օրուան հանդիսավարներ՝ քոյրեր

Լուի Պէրպէրեան եւ Անի Աստուրեան ներկաները հրաւիրեցին մէկ վայրկեան յոտնկայս լուսթեամբ յարգելու յիշատակը մեզմէ առյաւէտ հեռացած Հ.Մ.Ը.Մ.ականներուն:

Շրջանային Սկաուտ-Խորհուրդի անդամներէն եղբ. Արմէն Պալիոզեան հանդէս եկաւ բացման խօսքով: Ան ըսաւ. «Հ.Մ.Ը.Մ.ի նպատակներէն են՝ ծառայել ժողովուրդին, պատրաստել ամուր նկարագիրով հայ մարդը»: Եղբայր Արմէն անդրադարձաւ «Վկայեալ» կարգի թեկնածուներուն ստացած ազգային, սկաուտական, քաղաքացիական, հոգեբանական եւ կրօնական գիտելիք-



ներուն: Այս գիտելիքները ստանալիս ետք, իւրաքանչիւր թեկնածու պատրաստեց թէզ եւ ներկայացուց խումբին: Եղբայրը իր խօսքին աւարտին ըսաւ. «Այսօր ունինք 10 թեկնածուներ, որոնք Շրջանային Սկաուտ. Խորհուրդին կողմէ պիտի ստանան «Վկայեալ» կարգ: Կը շնորհաւորենք ձեզ, քաջ գիտակցելով որ Հ.Մ.Ը.Մ.ի ջանքերով պիտի պահպանուի իր դաստիարակէք սերունդները՝ միշտ կառչած մնալով Հ.Մ.Ը.Մ.ի նշանաբանին «Բարձրացիր՝ բարձրացուր»ին:

Հանձարեղ Պարոյր Սեւակի «Ապրել» բանաստեղծութեամբ հանդէս եկաւ քոյր Լուի Պէրպէրեան, իսկ հայկական պարով քոյր Անոյշ Յարութիւնեան:

Հ.Մ.Ը.Մ.ի Գանատայի Շրջանային Վարչութեան խօսքը փոխանցեց եղբ. Անդո Պոյաճեան: Ան ըսաւ. «Մեծ հրճուանքով կը կատարենք այս եզակի տօնախմբութիւնը, ուր Գանատայէն 40 թեկնածուներ կ'արժանանան «Վկայեալ» կարգի: Անոնցմէ տասն կը վկայւին այսօր»: Եղբայրը իր խօսքին մէջ գնահատեց թեկնածուները, որոնք լրջօրէն եւ ամենայն բժանդրութեամբ հետեւեցան «Վկայեալ» կարգի գործնական եւ տեսական դասընթացներուն, ինչ որ յաւելեալ թափ տուաւ զարգացումներու իրենց գիտելիքները եւ պատրաստելու ապագայի փորձառու եւ գիտակից ղեկավարները»:

Եղբ. Անդո պատմական հակիրճ ակնարկով մը ներկայացուց Հ.Մ.Ը.Մ.ի ծառայութեան եւ նուիրումի աշխատանքները, իբրեւ հայ ժողովուրդին յոյս եւ ազգային խանդավառութիւն ներշնչող միութիւն: Երկարամեայ պատմութիւն



ունեցող այս միութիւնը ունեցաւ լայնածաւալ եւ աշխարհացրիւ գործունէութիւն՝ հասնելով մինչեւ Գանատա: Եղբայրը նշեց Գանատայի մէջ գործող աւելի քան 2000 Հ.Մ.Ը.Մ.ականները, որոնց կէսը կը կազմեն սկաուտներ: Անոնք աշխոյժ գործունէութեամբ, սեմինարներով, համահայկական, համազգայնութային եւ միջ-մասնաճիւղային բանակում-

ներով կը պատրաստուին դառնալ հայրենասիրական ու ազգային գաղափարներով տոգորուած ապագայ խոստմնալից պատասխանատուներ, հաստատեց ան:

Աւարտին, եղբ. Անդո շնորհակալական եւ երախտագիտական խօսք ուղղեց Շրջանային Սկաուտ. Խորհուրդին եւ Խմբապետութեան, ինչպէս նաեւ մասնաճիւղերու Սկաուտ. Խորհուրդներուն եւ խմբապետութիւններուն, որոնք ժրջան, կամաւոր ու հետեւողական աշխատանքով աշխոյժ կը պահեն Հ.Մ.Ը.Մ.ը:

Հանդիսութեան ընթացքին եղբ. Կարո Ճըրճիի, քոյր Կասիա Կարապետեան-Կիւլեանի եւ Փէկի Աւրեան-Պապոյլեանի կողմէ պատրաստուած «Վկայեալ» կարգի դասընթացքին գործնական եւ տեսական աշխատանքներուն տեսերիզը ցուցադրուեցաւ ներկաներուն, որոնք դիտեցին զայն գոհունակութեամբ:

Եղբ. Վարանդ Պետրոսեանի «Գետաչէն» երգին ներկայացումը սաքսոֆոնի ընկերակցութեամբ շատ տպաւորիչ էր:





«Եղբ. Պողոսին ուղեւորութիւնը» թատերական շուքերով ներկայացումը գոհունակ եւ հաճելի արտայայտութիւն ստեղծեց ներկաներուն մօտ: Ապա, եղբ. Պետիկ Տաւուտեան մեներգեց «Երագ իմ երկիր հայրենի» եւ «Կեանքս հայրենիքի» երգերը:

Շրջանային Խմբապետներ՝ եղբ. Ռաֆֆի Դաւիթեան եւ քոյր Կատիա Կարապետեան-Կիւլեան ամփոփ տեղեկագրութեամբ մը ներկայացուցին «Վկայեալ» կարգի պատրաստութեան աշխատանքները եւ շնորհակալութիւն յայտնեցին թեկնածուներուն, որոնք անվերապահօրէն մասնակցեցան, ունկնդրեցին, հայերէն լեզուով թէզեր պատրաստեցին եւ իրենց մասնաճիւղին ներկայացուցին:

Այնուհետեւ, Շրջանային Խմբապե-

տութեան եւ Սկաուտ. Խորհուրդի ատենապետին ձեռամբ, 10 թեկնածուներ ստացան «Վկայեալ» կարգի իրենց վկայականները:

Աւարտին, Հ.Մ.Ը.Մ.ի Գանատայի Շրջանային Ընդհ. Խմբապետ եղբ. Արուշ Պէրպէրեան ներկայացուց իր խօսքը նշելով. «Դուք այսօր արժանացաք «Վկայեալ» կարգի վկայականին, որովհետեւ մեծ գոհողութեամբ եւ նուիրումով հետեւեցաք այս կարգի դասընթացներուն, ձեր անկարելին կարելի դարձնելով՝ ամէն աշխատանք ի սպաս դրիք արժանանալու անոր»: Եղբ. Արուշ շնորհ զրաւ վկայականի ապագայ աշխատանքին վրայ եւ իր խօսքը վկայուողներուն ուղղելով ըսաւ. «Դուք այսօր վկայուեցաք սկաուտական ամէնէն բարձր կարգով եւ այսօրուընէ

ձեր աշխատանքը կրկնապատկուեցաւ: Հ.Մ.Ը.Մ.ը ձեզմէ շատ ակնկալութիւններ ունի: Ես վստահ եմ, որ դուք արժանաւոր ժառանգորդները պիտի ըլլաք ձեզի կանխած սերունդներուն եւ լաւագոյն ձեւով պիտի կատարէք ձեզի վստահուած պարտականութիւնը: Դաշտը ձերն է եւ աշխատանքը՝ ձեզի: Գործեցէք եւ ծառայեցէք միշտ հետեւելով Հ.Մ.Ը.Մ.ի նշանաբանին՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր»ին»:

Հանդիսութիւնը փակուեցաւ շեփորախումբի «Ով հայ արի» սկաուտական քայլերգին կատարումով:

Վկայուողները եւ պատասխանատուները հատեցին օրուան կարկանդակը եւ ջերմազին խօսքերով ցտեսութիւն մաղթեցին իրարու:



## Հ.Մ.Ը.Մ.Ի ԼԱՒԱԼԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻՆ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՀԱՆԳԷՍԸ

### Թղթակից ԼՄԲԱԼ

Սկաուտական աշխատանքները, արարողութիւնները եւ գործունէութիւնները ժողովուրդին աւելի ծանօթացնելու նպատակով, մասնաճիւղերու Սկաուտ. Խորհուրդները եւ խմբապետութիւնները կը կազմակերպեն մտերմիկ հաւաքներ, սկաուտական եւ ծնողական հանդէսներ:

Այսպէս, Հ.Մ.Ը.Մ.ի Լաւալի մասնաճիւղի Սկաուտ. Խորհուրդն ու խմբապետութիւնը, Շաբաթ, 3 Մայիս 2025-ին կազմակերպեցին ծնողական հանդէս մը, որուն զլիաւոր նպատակն էր գեղարուեստական կոկիկ յայտագիր մը հրամցնել ներկաներուն եւ կատարել սկաուտական աստիճանատուչութիւն եւ վկայականաց բաշխում:

Հանդիսութիւնը կը վայելէր ներկայութիւնը Հ.Մ.Ը.Մ.ի Գանատայի Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Մանօ Քէօսէեանի, Շրջանային Վարչութեան անդամ եղբայրներ Ասատուր Երեմեանի եւ Լեւոն Իսկէնտէրեանի, Շրջանային Սկաուտ. Խորհուրդի անդամ քոյր Անի Երեմեանի եւ ուղեկից միութիւններու ներկայացուցիչներու, ծնողներու եւ համակիրներու:

Թմբուկի եւ շեփորի «Յաւաջ, նահատակ» քայլերգի նուագով սկիզբ առաւ ծնողական հանդէսը, որուն յաջորդեց Լաւալի մասնաճիւղի Սկաուտ. Խորհուրդի ատենապետուհի քոյր Զապէլ Թորոսեանի բացման խօսքը: Քոյրը ըսաւ. «Հ.Մ.Ը.Մ.ը ազգային միութիւն է, ուր երիտասարդը եւ պատանին կը դաստիարակուին կառչած մնալ հայրենիքին եւ հայրենիքին»: Ատենապետուհին շնորհաւորեց հանդիսութեան ներկայ մայ-



րերուն սօճը եւ հաստատեց. «Հայերու համար մայրը միշտ սուրբ եղած է, որովհետեւ հայրենիքը կը կոչենք մայր Հայաստան, եկեղեցին կը կոչենք մայր տաճար, լեզուն՝ մայրենի լեզու, պետականութեան կեդրոն քաղաքը՝ մայրաքաղաք: Հայուն համար մայրը կը խորհրդանշէ սրբութիւն, հայրենասիրութիւն, գօրութիւն, գութ եւ սէր»: Ան անդրադարձաւ նաեւ Հայաստանի անկախութեան 107-ամեակին, ա՛յն անկախութեան, որ իրականացաւ հայ ժողովուրդի զաւակներու հայրենասիրութեամբ եւ զոհաբերութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նուիրեալ ղեկավարներուն եւ հայկական բանակի վճռական կեցուածքին շնորհիւ»:



Հանդիսավար քոյր Նուշիկ Զալոլչեանի հմուտ ներկայացումով, յայտագիրը պահեց իր յաջորդականութիւնը:

Երգչախումբին սկաուտական, ազգային երգերու եւ կանչերու ներկայացումը, ինչպէս նաեւ քոյրեր Մարիա Ճըրճիի եւ Մարլա Տունկեանի զուգրգի ընկերակցութիւնը բարձր տրամադրութիւն եւ խանդավառութիւն ստեղծեց ներկաներուն մօտ:

Նարնջագոյն վոհմակի մայրերու նուիրուած պարը, արենոյշներու եւ աստիճանաւորական կազմի հայկական պարերու կատարումը հաճելի բերկրանք ընծայեց ներկաներուն:



Հ.Մ.Ը.Մ-ի Լաւալի մասնաճիւղի վարչութեան սրտի խօսքը փոխանցեց ատենապետ եղբ. Յովիկ Համալեան: Ատենապետը ողջոյնի խօսքէն ետք ըսաւ. «Կը խոստանանք, որ մեր շարքերը աւելի խտանան, հաւատքը աւելի գօրանայ, մեր ոտքերուն քայլը աւելի բարձրանայ եւ մեր յաղթանակի ձայները աւելի բարձրանան, որովհետեւ մենք կտակ ունինք կատարելիք եւ ժառանգորդներն ենք հիմնադիր սերունդին»: Ատենապետը իր խօսքին աւարտին երախտագիտութիւն յայտնեց բոլորին՝ իրենց բարոյական աջակցութեան համար եւ խօսքը աւարտեց շնորհակալութիւն յայտնելով ծնողներուն, որոնք իրենց զաւակները վստահած են Հ.Մ.Ը.Մ-ի մեծ ընտանիքին:

Ապա, Անդրանիկ Ծառուկեանի «Ուխտ Արարատին» ասմունքեցին քոյր Արշի Մարի, եղբայրներ Կարէն Գափրյանեան եւ Արէն Շաքարեան: Մօր մասին բանաստեղծութիւններու համադրումը ներկայացուցին քոյրեր Ալին Տանելեան, Էլիանա Տանելեան, Սթեֆանի Բալուլեան եւ Գարլա Փալանճեան: Անոնք ներկայացուցին նաեւ Հ.Մ.Ը.Մ-ի նուիրուած քառեակներ:

Քոյրեր Մարիթա Սարգիսեան, Գարին Սանոսեան եւ եղբ. Յակոբ Արուշեան յուզումնախառն եւ տպաւորիչ պահեր ապրեցուցին ներկաներուն մօտ: Կարմիր վոհմակի զաւազանով մարզանքի ճշգրիտ եւ համահասար շարժումները խանդավառ մթնոլորտ ստեղծեցին հանդիսատեսներուն մօտ: Հաճելի էր ունենդրութիւնը «Մշոյ աղջիկ» եւ «Մշոյ Գորանի» ժողովրդական երգերուն կիթառով կատարումը եղբ. Կարէն Նաճարեանի կողմէ: Իսկ բուրգի շարքաչ, ծնրադիր ձեւերը եւ հանդիսատեսին զնահատական արտայայտութիւնները թափ ու եռանդ տուին կատարողներուն:

Հանդէսի աւարտին տեղի ունեցաւ աստիճանատուջութիւն եւ վկայականաց բաշխում՝ «Կակուղ թաթիկ»ի, «Միասող»ի, «Երկասող»ի, Փոխ Առաջնորդի, Առաջնորդի եւ Ա. կարգի թեկնածուներու:

Հանդէսը փակուեցաւ «Ով հայ Արի» սկաուտական քայլերգով, որմէ ետք ներկաները հիւրասիրուեցան համադրամ ուտելիքներով:

# Հ.Մ.Ը.Մ.ԱԿԱՆ ՀԱՐՈՒՄՏ ԿԵԱՆՔ ՄԸ ԱՊՐԱԾ ԵՂԲ. ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ԽՕՍՔ ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ ԵՂԲՕՐ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ, 9 ՄԱՅԻՄ 2025-ԻՆ, ՊՈՒՐՈՂ ՀԱՄՈՒՏԻ ԱԶԳ. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՁ)

## Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՆԹԻԽԱՍԻ մասնաճիւղ ԱՆԹԻԼԻԱՍ

**Կ**անգնած ենք լուսավորման մէջ՝ այնպիսի եղբոր մը յիշատակին առջեւ, որ իր բովանդակ կեանքը ապրեցաւ ո՛չ միայն իր ընտանիքին, այլեւ՝ իր ժողովուրդին, հայրենիքին եւ Հ.Մ.Ը.Մ.ին ծառայելու բարձր գիտակցութեամբ:

Խոր տխրութեամբ եւ խոնարհ սիրտով հաւաքուած ենք հրաժեշտ տալու Հ.Մ.Ը.Մ.ական մեր սիրելի երէց եղբոր՝ Նազարէթ Սապունճեանին: Միութեան նուիրեալ անդամներէն մէկուն, որուն կեանքը կենդանի վկայութիւն մը եղաւ մեր երդումին, մեր նպատակին ու մեր հաւատքին:

Եղբ. Նազարէթ Հ.Մ.Ը.Մ.ի շարքերուն միացած է երիտասարդ տարիքին՝ մղուած այն ազնուաշունչ գաղափարներով, որոնք մեզ միացնող հիմքն են՝ անվերապահ նուիրում հաւաքական գործին: Ծուռտով, իբրեւ նուիրեալ ու գործուն անդամ, ան կը ստանձնէ Հ.Մ.Ը.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղի Սկառու-Խորհուրդի ատենապետութեան պատասխանատու պաշտօնը: Իր ատենապետութեան տարիներուն ան ո՛չ միայն կը նպաստէ շարժումին կազմակերպչական աշխատանքներուն, այլեւ՝ իր բարոյական հովանաւորութեամբ եւ նիւթական օժանդակութեամբ մեծապէս օգտակար կը դառնայ մասնաճիւղի շեփորախումբին հիմնադրման: Այն շեփորախումբը, որ այսօր աշխոյժ ու տեսանելի ներկայութիւն է եւ վերածուած է սկառուական գործունէութեան կարեւոր բաղադրիչներէն մէկուն, իր նուազով կը խանդավառէ մասնաճիւղին սկառուական եւ մարզական բոլոր ձեռնարկները: Կը խոստա-



նանք, եղբա՛յր, որ մասնաճիւղի շեփորախումբին ձայնը միշտ լսելի պիտի մնայ, անոր հընչիւնները պիտի շարունակեն արձագանգել:

Եղբ. Նազարէթ Սապունճեան կը հաւատար, որ նոյնիսկ ամէնէն փոքր քայլերը կրնան հիմք դառնալ մեծ գործերու: Տարիներ շարունակ ան չիմայեց ժամանակ, ուժ, ո՛չ ալ՝ անձնական հանգիստ: Եղաւ ո՛չ միայն անդամ, այլեւ հիմնասիւն մը՝ սիրտով ծառայող, հոգիով առաջնորդող:

Ան եղաւ բազում սերունդներու խրատիչը՝ իր խաղաղ, բայց հաստատակամ բնաւորութեամբ, իր փայտով ու սրտբաց զրոյցներով, միշտ պատրաստ՝ լսելու եւ օգնելու:

Այո, եղբա՛յր, դուն յաւէտ բաժնուեցար մեզմէ: Քու բացակայութիւնդ ծանր է, սակայն ներկայութիւնդ անմահ է մեր յիշողութեան մէջ: Քու ձգած ժառանգութիւնդ կը մնայ իբրեւ ջահ՝ մեզ առաջնորդող:

Դուն եղար այն երէց եղբայրը, որուն աչքերուն մէջ տեսանք փորձառութիւն, բայց նաեւ՝ հաւատք, քաջութիւն եւ անսահման սէր հայ մարդու, հայ ընտանիքի եւ անշո՛ւշտ, մեր սիրելի Հ.Մ.Ը.Մ.ին:

Դուն ապրեցար Հ.Մ.Ը.Մ.ական հարուստ կեանք մը՝ հաւատարիմ մնալով միութեան նշանաբանին՝ «Բարձրացի՛ր բարձրացուր»ին: Քու ազնիւ եւ Հ.Մ.Ը.Մ.ական տիպարովդ եղար օրինակ բոլոր անոնց, որոնք ճանչցան քեզ:

Հ.Մ.Ը.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղը իր 55-ամեայ պատմութեան ընթացքին ունեցած է պատկառելի ղեկավարներու փաղանգ մը, սակայն հազուադիւրս եղած են եղբոր նման ազնիւ եւ նուիրեալ դէմքերը:

Վստահ եղիք, սիրելի՛ եղբայր, որ Հ.Մ.Ը.Մ.ի ընտանիքը ընդհանրապէս եւ Հ.Մ.Ը.Մ.ի Անթիլիասի մասնաճիւղը մասնաւորապէս, միշտ պիտի յիշեն քեզ: Թող Հ.Մ.Ը.Մ.ի դրօշը միշտ ծածանի քու անմոռանալի փայտիդ ներքեւ:

Վարձքդ կատար, սիրելի՛ եղբայր:

### «Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐՑԱՆ ԿԻՄՆԱԳՐԱՄ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

- Թորոս Ոսպիկեան 500 \$
- Շանթ Փանոսեան 500 \$
- Նազ Քիւփեղեան 200 \$
- Ճոն եւ Արփի Աւետիսեան 200 \$
- Մուրատ Մանուկեան 100 \$

### «ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

- Անդրանիկ Օհաննէսեան 500 \$



# ԱՊՐԻՔ ՏՂԱՔ



**Ա**րդար գոհունակութեամբ եւ անխառն հպարտութեամբ կ'ողջունենք ձեր շրջանի Նաւասարդեան մարզախաղերուն իրագործումը:

Ուրախալի է տեսնել Հ.Մ.Ը.Մ.ական տարբեր սերունդներու տղաք ու աղջիկներ, որոնք հպարտ ճակատներով, հայութեան արժէքներով լեցուն հոգիով ու աչքերով, Հ.Մ.Ը.Մ.ին կու գան իբրեւ մարզիկ թէ սկաուտ, գաւակ թէ ծնողք:

Մեծ է երէց սերունդին երախտիքը շրջանին մէջ: Բազմաթիւ խոնարհ առաջնորդներ եկած ու անցած են շրջանի Հ.Մ.Ը.Մ.ի մասնաճիւղերէն: Այսօր, անոնք ծնողներ են, հայրեր ու մայրեր, թերեւս ալ՝ մեծ հայրեր ու մեծ մայրեր, սակայն անոնք կը շարունակեն նիւթապէս ու բարոյապէս թել ու քիկունք կանգնիլ միութեան համահայկական ու տեղական նախաձեռնութիւններուն: Յարգանք արժանաւորաց:

Յարգանք նաեւ միջին սերունդի ներկայացուցիչներուն, անոնց՝ որոնք մօտիկ անցեալի հարուստ ներշնչումներով այսօր միութեան կողմնակցութեան յարմար մըքնուրրտ եւ միջավայր ստեղծած են: Պատմէջի վրայ են: Իրենց գործերով ու հեռանկարներով նորանոր յաջողութիւններու կ'առաջնորդեն շրջանը:

Իսկ ինչ խօսք հազարաւոր այն փոքրերուն, կրտսեր մարզիկներ թէ սկաուտներ, որոնք Հ.Մ.Ը.Մ.ի մասնաճիւղերուն մէջ հասակ կը նետեն խանդավառ ու հաւատաւոր մթնոլորտի մէջ, պաշտպանուած հայեցի դաստիարակութեան վահանով, ձուլուած՝ հայ ժողովուրդի, եկեղեցւոյ, հայրենիքի եւ իտէլաներու անկորնչելի սրբութիւններով:

Արդար գոհունակութեամբ մը պէտք է ընդունիլ, որ անոնք են մեր ապագան եւ յաւերժութիւնը մարմնաւորող քաջարի որօշակակիրները: Անոնց խիտ ու խրոխտ շարքերուն կ'երթայ մեր ցնծութիւնը: Անոնց ժպիտը պայծառ ու գօտեպնդիչ ուժ է մեզի՝ դժնդակ մեր պայմաններուն ու դրժարին կացութիւններուն մէջ:

Անոնց աչքերուն մէջ Հ.Մ.Ը.Մ.ականի ուխտը կայ, անոնց բերաններուն մէջ իրենց անուններէն աւելի երկու մեծ անուններ կան.- Հայաստան ու Հայութիւն:

Անոնց սրտերուն մէջ անթեղուած է կրակը մեր պատմութեան, քանի անոնց հոգիներն ու միտքերը հերկուած են մեր ազգային հարուստ ժառանգութեամբ:

Այս է իսկական Հ.Մ.Ը.Մ.ը, երեք սերունդ միեւնոյն յարկին տակ, քով-քովի, ներդաշնակ գոյակցութեամբ: Իսկ այս բոլորը ապրեցնողը, այս բոլորին աղբիւրը յաւերժական հայութիւնն է, որ գիտէ այսքան գործի դիմաց խոնարհիլ ու կրկնել՝

- Ապրի՛ք տղաք, ձեզմով ապրինք մենք:

**Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ  
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

*Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան խօսքը՝ Արեւելեան Մ. Նահանգներու Նաւասարդեան 33-րդ եւ Արեւմտեան Մ. Նահանգներու Նաւասարդեան 48-րդ մարզախաղերուն առիթով:*

## «Հ.Մ.Ը.Մ.Ի ԵԿԱՄՏԱՔԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

«Հ.Մ.Ը.Մ.ի Եկամտաբեր Հիմնադրամ»ը հիմնուած է Սայիս 2019-ին: Հիմնադրամին գումարները անձեռնմխելի են: Կարելի է շահարկել տոկոսները միայն:

«Հ.Մ.Ը.Մ.ի Եկամտաբեր Հիմնադրամ»ը կը գործէ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան կողմէ՝ նշանակուած յատուկ յանձնախումբով մը: Հիմնադրամը ունի իր ներքին կանոնագրութիւնը եւ Արեւելեան Մ. Նահանգներու մէջ արձանագրուած է իբրեւ ոչ-շահութաբեր կազմակերպութիւն (Non profit corporation), Homenetmen Inc. անունով եւ հարկերէ գերծ կացուցուած ըլլալու կարգավիճակով:

Հիմնադրամը Նոյեմբեր 2023-ին կոչուեցաւ «Հ.Մ.Ը.Մ.ի Ժիրայր Սարգիսեան Եկամտաբեր Հիմնադրամ», ի յիշատակ Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ եղբ. Ժիրայր Սարգիսեանի, որ 50 հազար տոլարի նուիրատուութեամբ եղաւ Հիմնադրամին առաջին նուիրատուն: Հետագային, իր մահուան առիթով, Հիմնադրամին կատարուեցաւ 30 հազարի նոր նուիրատուութիւն: Հիմնադրամը հարստացաւ նաեւ այլ նուիրատուութիւններով:

«Հ.Մ.Ը.Մ.ի Եկամտաբեր Հիմնադրամ»ին նուիրատուութիւններ կարելի է կատարել հետեւեալ ձեւերով.-

**Make a check to Homenetmen Inc and mail to**  
2324 Colorado  
Los Angeles, CA. 90041

### Wire Transfer

Wire transfer from outside the USA  
SWIFT code - BOFAUS3N  
Bank Name - Bank of America, N.A.,  
Bank Address - 100 West 33rd St, New York, NY, 10001

### Wire transfer in foreign Currency

SWIFT code - BOFAUS6S  
Bank Name - Bank of America, N.A.,  
Bank Address - 555 California St. San Francisco, CA. 94104

### Wire transfer within the USA

Account number - 325180560611  
Routing number – 026009593

### ZELLE

(QR Code Attached)

### Online

[www.homenetmen.org/donate](http://www.homenetmen.org/donate)





*Թող ուրեմն  
բռնկի իսպրոյկը՝  
աւելի ուժով,  
աւելի կարասօրէն:*